



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

891.99
U-12



2005

06 DEC 2010

Գ. ԱՐԲԱՆ

ԱՐՄԵՆԻԱՆ ԱՐԿԱՆԱՆ

ՀԱՅ-ՇՈՒՐ

ՀՀ 62/



ԳԱՅԻՐԵ

ՆԱԳԻՐՆԱ - Ա ՆԻՐԱԿԱՆԱ

1902

17-01. 2013

16635

ԱՐԴ 20

ԲԱՆՏԱՐԿԵԱԼՔ

Ե Կ

ԻՄ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐՍ

Շատ անգամ կարդ մը յաջորդական դիպուածներ՝
մութին մէջէն անտեսանելի կերպով իրարու օղկուած,
պիտի կազմէին ամենէն սրտառուջ պատմութիւնը հէք
մարդուն, եթէ երբէք զանոնք մէկանզելու և զրի
առնելու հոգը ունենար :

Մատագրութիւն չունիմ վէպ մը հիւսելու, կամ
մանրամասն կենսագրութիւնը հրատարակելու խեղճ
բանտարկեալին, 'որուն վրայ ունեցած ծանօթութիւնս
քանի մը պատահական հանդիպումներէ' զոր պիտի
պատմեմ ահա՛, եւ քանի մը վտիս ու գեղնոտած էջեւ-
րէ անդին չ'անցնիր, լոփի ու մելամաղձ ինքնազրու-
թիւնը իր յոյզերուն, զոր ձեռքս անցաւ եւ զոր դուք
ալ պիտի տեսնէք յաջորդ էջերուն մէջ :

Նպատակ չ'ունիմ նաեւ հայքանտարկութեան տա-
րեգրութիւնը ընկելու կամ ընդհանուր վիճակացոյց մը
պարզելով խորհրդածութիւններ ու քննութիւններ կա-
տարելու, այնքան աւելի կարեւոր զործ մը՝ որքան
հայ համայնքին կուրծքին վրայ խոշոր ու թարախալից
վէրք մը գարձած բանտարկութիւնը, անոր մատաղ ու
պատուական մասը խլելով եւ իր մահաշշուկ մութին
մէջ մաշեցնելով փակցնելով։ Այս, ի՞նչ աղե-



6980-70

խարչ բաներ , կոկծալի պատմութիւններ , սրտակեղիք ձիչեր և յամր ու քարքայող հասնութիւներ չի պիտի պատմէին մզլոտած պատերը տիրատեսիլ բանտին , որ վերջին 10—12 տարիներու մէջ բազմաթիւ հեք երիտասարդներու լոփկ հեծեծանքին և երկարատեւ մարտիրոսութեան խուլ հանգիստեսը եղած է այնչափ տաք արցունքներ ծծած է անյագ սպունգի պէս :

Պարզ պատմութիւնն է ասիկլա ու առօրեայ ողբաւորութեանց շարքը՝ իր իսկ ձեռքով զրուած՝ խեղձ բանտարկեալին, որուն կեանքին դժողովն հանդրուաններուն հանգիտեցայ տարիներ առաջ պատահարար մէկ քանի անդամ :

1

1893 ի աշունը զբօսական պատոյաթի համար մեր
մօտիկ հայ գիւղերը շրջադայութեան ելած էի , սրամա-
շուք ձանձրոյթ մը , անոսակէ մը անանուն հիւանդու-
թիւն կը ճնշէր կը ճեղացնէր հոգիս ու այդ հանդարը
տիկ գլուղերոցն մէջ երկար գեղերումներով կը վարձէի
գանել սրտիս վրդովիչ անձկութեան գալարումը : Կը
պատահէր որ մէկ գիւղին մէջ օրերով նոյն խոկ շարաթ-
ներով կը միայի և՛ ուրիշ գիւղէ մը երբեմն հոգի պէտ
փոստանիի պէս կ'անցնէի , առանց բարեւ մը տալս
գէմս ելող գեղջուկին , առանց նոյն խոկ աղբիւրին
գուուէն ափիկ մը ջուր խմելու : Ես ալ չէի գիտեր այն
դանդաղ անանութին և՛ այն աենդասառ շտապ վագքին
պատճառը . պարզապէս անհալատակ , անիմաստ պր-
այստնիկ :

Հոկտեմբերի եօթն էր կարծեմ, աշնան այն հմայաւէտ, վեհապայծառ օրերէն մէկը, որ էն անզգայ մարդն ալ կը հրապուրէ ու կը մղէ բնութեան անուշ զսդը : Մ . . . գիւղը՝ ուր կը գտնուէի շաբթէ մը ի վեր՝ բարեկամի մը հետ իր սեփական հողերուն մէջ կը շրջէինք, այն ալ քիչ մը ինձի պէս խենդ ու ջադար, օրուան զով ու առողջ զգուաննքէն կայտառացած՝ այծի ձագաթիքներու պէս քմայական ցատկուառեքներով կը վագէինք, կը սուրայինք, կը թապլտէինք, զիրար կը հալածէինք, մեր խենդ ու խելառ՝ բայց անմեր խաղերը կը քաջալերուէին գաշտին լուռ մնութենէն ու մարդոցմէ անզին հանգարտիկ առանձնութենէն : Բլուրի մը կողքին վրայ և ձորամէջի մը մօտիկ մեր գտնուած տեղը պղափիկ լեռնազաշտի մը կը նմանէր, ձորին ձեղքուածն ի վար երկնցուած ակնարկ մը մինչ չու Եփաւառ կը հառնէր :

Սյգեկցիթը վերջացած էր, և այդինքը՝ չնորհաւորկ ու պառաւ կիներու պէս լքուած՝ անցած փետիներու տիսուր ու անհրապոյր տպաւորութիւնը կույզին թէեւ յամաս խուզպարկու մը բոլորովին ձեռնուայն չէր մնար, կարող էր հանգիպիլ կիթումէն մոռցը-ած նիհար ու կիսով չորցած ողկոյզներու։ Կարմրած տերեւներու տակ թագուն։ Մեզնէ հեռու այգիի մէջ երեք հոգիներ ալ կազին, երիտասարդ մը, կինը ու ու աղջիկ մը, երկու գեռատիները միշտ քով քովիւ։ յաճախ փարումի մը չափ մօտիկ իրարու, իսկ պաւաւ երեւոյթով կինը քիչ մը հեռուէն՝ դաշտին մէջ կը աղկնային, կը գրօննէին, աւելի քան կաշխատէին Շատ երջանիկ ու բերկրալիր ըլլալու էին տղան աղջիկը զսր նախ քոյլը ու եղբայր, յետոյ այր ու

կին կարծելէ վերջը դարձեալ չի համոզուելով հարցուցի բարեկամիս անոնց վրայով, նախանձի պէս տարատամ զգացում մը զսպիլով:

— Իրաւ նշանած են, ըստու, եւ միեւնոյն ատեն աղջականներ. ասոր համար բաւական վլվլուկ ելաւ գիւղին մէջ, դայթակղեցան շատեր, մելօֆ է ըսկին, աղջականութեան մինչեւ եօթը պրոտը (ծիւղը) հաշուի չառնուելով՝ այլ ճիւղերուն մէջ տեղի ունեցած պատկերուն մելօֆ է կ'ըսուի: Այդ կինը մայրն է աղջկան՝ որ ալ ուրիշ զաւակ չ'ունենալուն համար աչքին ըիրին պէս կը սիրէ ու կը գուրգուրայ վրան, եւ ճըշմարիսն ըսելու համար աղջիկն ալ թանկագին գոհար մրն է, այնքան գեղեցիկ՝ որքան նմանը չես կընար դանել մեր բոլոր գեղերուն մէջ, քիչ չատ ուսեալ, բաւական կոկիկ գումարի մը եւ արժէ քաւոր հողերու միակ ժառանգործը, եւ մանաւանդ համեստ, բարի ու անձնուէր, եւ որ հոգւով չափ կը սիրէ այդ երիտասարդը՝ որ իրապէս համակրելի, բարեկիրթ ու աղնիւ տպայ մըն է. զեռ այս ամառ եկաւ Պոլսէն, ուր մեր բարձրագոյն զպլոցներին մէկէն ընթացաւարտ է եկած: Զիրար կը սիրեն, երջանիկ են եւ իրենց մօտալուա ամուսնութիւնը աւելի պիտի երջանկացնէ զիրենք:

Եւ ձեւաբէս քաշելով. «Երթանք, ըստու, ձեզ ներւունենաք կարծեմ իրենց աեսակցութենէն»:

Մեքենաբար սկսայ քալել: Օքը յետինքի մօտ էր, արեւը մայրամուամին կողմը խոնարհած՝ մարելէ առաջ աւելի պայծառ կը վառէր. բնութիւնը ամէն ատենէ աւելի գեղեցիկ՝ կարծես ճիզեր կ'ընէր ինքինքը զերանցելու: Անդին երկու դոհ խօսեցեալները, իրենց

սէրէն ու բնութեան վայելքներէն արբշիու, իրենք ալ կը ճառագայթէին հրձուանքին: Մեր գէպ իրենց յառաջացումը, զոր տեսած ըլլալու էին, կիսկատար թողուց չարժում մը՝ որ գուցէ ծրագրուած համբոյրի մը փոխանակումը պիտի ըլլար: Մեր միջեւ անջրպետը բաւական մեծ էր. այզիները սահմանագծող մացառներէ եւ կաւառներէ ցատքելով առաջ կ'երթայինք: Հազիւ թէ հարիւր քայլաչափի մնացեր էր իրենց մօտը ըլլալու, երբ տեսանք որ զիմացէն ալ խումբ մը մարդիկ փրթան, որոնք արագ քայլերով մեր գնալիք տեղը կը փութային. արտասովոր բան մը ըլլալու էր այս պատգամաւորութիւնը, վասնզի ընկերակիցս յանկարծ կանդ առաւ, ես ալ նոյնափէս: Վեց հոգի էին, երեք գիւղացներու քով զիւրին էր որոշել ոստիկանի մը համազգեսար եւ երկու ոստիկան-զինուորները: Ընկերակիցիս երեսը կը նայէի հարցումի ճեւով, բայց այն ալ արդէն վարանոտ ու գունաթափ եղած էր:

Խումբը երիտասարդին մօտեցաւ, քանի մը խօսքեր փոխանակեցին, յետոյ բոլորը մէկ քալել սկսան զիւղին կողմը, աղջիկն ու կինն ալ ետեւնուն: Բան մը չի կրցինք հասկնալ, ուստի հետաքրքրութիւնը մղեց մեզ անոնց հետեւելու. բաւական հեռուէն կը քալէինք մենք, բայց երիտասարդին քալուածքէն ու շարժուձեւերէն կը հասկցուէր թէ գժբաղդութիւնը մը պատահած ըլլալու էր: Ես ալ սկսած էի սրտատանջ զողեր զէալ, զեռ չի ճանչցած այդ երջանիկ արարածները համակրած էի. եւ կը մտածէի թէ ճակատագրային ի՞նչ անգութ ու քմածին ճախողանք եկած է արդեօք ինանգարել մօտալուտ ցանկալի միութիւն մը եւ բաղզի ի՞նչ գժիսեմ հով եկած է թարշամել նորածիլ երջան-

կութեան մը զուարթ փթթումները, բան մը չէի զիտեր, գուցէ շատ յուսւսիս էին նախազզացումներս, բայց խուլ վրդովում մը կար ներսի դիս, որ տեհնդի պէս կը ցնցէր զիս :

Դիւլլ հասած ենք, երիտասարդին տան առջեւ արտակարդ բազմութիւն մը խոնուած է, ինչ որ եղաւ կան պատահար մը զուշակել կուտայ գեղջկական միօրինակ կեանքին մէջ : Դոմիսէր մը եւ հարիւրապետ մը անհամբեր կըսպասն հոն :

Տանը դուռը կը բացուի եւ պաշտօնէից պետերը երիտասարդին եւ զիւղական ժողովէ մէկ քանի անդաւ մոց հետ ներս կը մանեն, մինչեւ դուրսը մնացած քանի մը ոստիկանները՝ սուբինները հրացաններուն ծայրը անցուցած՝ խիստ հակողութիւն մը կը կատարեն տան իին շրջանակը :

Ելուզարկութիւն մըն էր անշտատ ասիկա, որ երեք քառորդ ժամ տեւեց :

Դոմիսէրը դուրս ելաւ, ապա երիտասարդը՝ տժգոյն ու շփոթ, ետեւէն հարիւրապետը եւ ոստիկան մը, որուն անութիւն տակ ծրար մը կար խոշորկէկ, յետոյ զիւղացի միամիտ ծերունիները: Յայտնի կ'երեւէր թէ երիտասարդը իրենց հետ զիւղաքաղաքը պիտի տանէին: Ժողովուրդը՝ տիրապէմ ու զեղեւկոս՝ քիչ մը տեղ յուշին եւ չէին համարձակեր խօսիլ: Բաւական մօտ էին երբ երիտասարդը իր նշանածին առջեւէն անցած տաեն՝ նեղձամբձուկ ծայնիւ անշեհեր չեշտ մը տալու ջանք, « Մի վախնա՞ր, մրմիջեց, բան մը չի կայ . . . վերադառնամ . . . » եւ յետոյ

աչքերու սուր սեւեռումով մը, « Ուխաէ՛, ըսաւ, ուխաէ՝ որ ինձ պիտի սպասես »: Աղջիկը հեծկլառուքի մը մէջէն « Կուխտեմ » ըսաւ, ոստիկան մը ըրտութեամբ ըսովառնաց երիտասարդին եւ հրամայնց որ ոչ ոքի հետ խօսի: Միւս ոստիկանները մզեցին եւ ցրուեցին զիւղին մէջ ամբոխը, որոնցմէ ծերուկ մը լսեցի որ կ'ըսէր, « Մելոֆ նշանառ էր . ինլայք առաջ չի պիտի երթայ »: Քիչ վերջը զիւղէն քաղաք տանող ծառուղին մէջէն աներեւոյթ եղան պաշտօնեաները իրենց կտանաւորին հետ :

Աննկարազբելի խոսվի մը մէջ կը ծփար հազիս ։ Բարիկամէս խնդրեցի որ ձիս ըերեւ տայ, տուն պիտի երթայի ուղղակի, բարեկամո՞րնարութեանս ծանօթ՝ կրկնել չի տուա. խնդիրքս: Մութը արդէն սեւցուցած էր շրջակայ լեռներու կատարները եւ խա արը հետզնաէ կը տարածուէր չորս զիս, բայց ևս ձիս մարզելով որարշաւ հետացայ զիւղէն, որ կարծես նոր վաճ շնչքի մը անախորժ տեսքն ու բայրը կը ծաւաւէր ու ուստուններ կ'աղղէր ինձի:

Արշալոյն քիչ առաջ տուն հասայ :

II

Բաւական ժամանակ անցեր էր, բայց ևս այդ առուր տպաւորութիւնը չէի մոսցեր: Շատ անդամ կը խորհէի յանկարծակի իրարմէ բաժնուած այդ զիստափ էակներուն վրայ . եւ չեմ զիտեր ի՞նչ կակծագին ու զանն յամառութեամբ շարունակ կը միշէի իրենց վերջին խօսքերը: Բայց բան մը չէի զիտեր իրենց վրայով, ու ստի օր մը խնդրեցի բարեկամէս որ տեղեկութիւն զրէ:

« . . . Դեռ բանան է , զիւղաքաղաքի նեղ նկուղը ,
պատասխանած էր բարեկամո , եւ շատ դժբաղդ ըլլա-
լու է : Զեմ զիաեր ինչին կասկածուելով վասանգաւոր
անձ մը նկատուած է եւ իր տնին գտնուած թղթերը ,
գրքերը եւ ուրիշ վիասակար առարկաներ կը ծանրացը-
նեն եղեր իր կացութիւնը հաստատելով իր վրայ եղած
կասկածները : Խստիւ արզիլուած է , կ'ըսեն , բանոը
իրեն այցելել : Կ'ըսուի նաև թէ մարմնական տան-
չանքներ կուտան , յայնութիւններ ընել տալու համար :
Դատական թղթերը գաւառագլուխ՝ Ամբաստամնեալ
Ատենին՝ զրկուած են եւ կասկած կայ թէ զինքն ալ
հոն փօխազրեն . . . » : Այս գէշ լուրերէն ետքը բարե-
կամո քանի մը տողերով տեղեկութիւն կուտար ազջը-
կան վրայով . « Իր տիսուր եւ սպաւոր երեւոյթով շատ
պատգրաւ . է , կ'ըսէր , այլ մանաւանդ վեհ ու հիանա-
լի է իր անդրզուելի կամքով եւ կորովի համակերպու-
թեամբ : Շատ մը ազէտայի բաներ կը փարասն իր
չուրչը հշանածին վրայով , բայց այն միշտ կը յուսաց :
Շատ մը երիտասարդներ կը զառնան իր չուրչը , բայց
ինքը իր տիսուր ու սպաւոր նայուած քովը կ'արհամարհէ
անոնց դարպանները . . . » :

Այս նամակը վիտսանակ հանգչեցնելու խոռված
սիրաս՝ աւելի տաճնապեց եւ օր չէր անցներ որ՝ մա-
նաւանդ յետինքի միջոցները՝ միտքս չիյնար այն ոըր-
տաշարժ տեսարանը :

Ծնունդի խթման օրը ձմբան այն սպատկաշունչ եւ
ամենէ զայրացիոս օրերէն մէկն էր որ զիս արդիլած
էր իմ սենեակիս մէջ . պառնաշունչ քամի մը տանիք-
ներու . վրայ զիզուած ձիւնը խուրձ խուրձ տարտղնե-
լով կծու վիրքերով կը լեցնէր մթնոլորտ , անցորդ-

ներու քիթը բերանը ծեծելով , տուներու ապակիներու
դէմիուլ աններդաշնակութիւն մը հնչեցնելով եւ աղքատ
տուներու պատուհանին թղթերը պատուելով . ձմբան
մէկ անհամոյ կատակը , որ ձիւնի պղտիկ փոթորիկի
մը երեւոյթն ունէր :

Բայց ձմեռը՝ իր զայրազին սպատկութեամբ՝ այն
օրը չի պիտի կրնար անշուշտ բարեպաշտ ժողովուրդին
բուխ զգացումներուն յաղթել . եկեղեցի գացող-եկող-
ներու խումբերը ամայի փողոցները կ'ոգեւորէին , եւ
այդ օրը՝ ուրիշ ամեն օրերէ աւելի՝ զուարթ կենդա-
նութիւն մը հազած էր :

Տուներու ծիննելոյզներէն թանձը ու առատ մուխի
ընդհատ կոհակները հազիւ քիչ մը բարձրացած , ամենի
հավը զանոնք կը ցրուէր խոլ պատւքներով . ամենու-
րեք կը բուրէր նաւակապիքի իւզուա տաղկածներու
անուշ հառը եւ ախորժելի ձենձները : Ցուրաը աւելի կը
կատղեցնէր ծոմ ստամոքսներու նըթումը եւ հակա-
ռակ սառին ու փուրին անցորդները զուարթ ու զոհու-
նակ էին՝ թէն երենց երթեւեկը հազձեպավ փախուստ
մը ըլլար :

Պատուհանիս կպած՝ զուրոի իրարանցող անցու-
դարձը կը զիաէլի , երբ փողոցին միւս ծայրէն ձամբորդ-
ներու կարաւան մը երեւցաւ . ողորմելի էր տառնց
տեսքը , ամբողջ օրը քալած եւ շատ յոդնած ըլլալու
էին , վասնզի զժուարաւ քայլափոխ կ'ընէին , քանի
մը հառը հեծեալ սպատկան-զինւորներ էին եւ երեք
չորս հոգի մըն ալ հետի՛ եւ անշուշտ բանատրկեալներ ,
քանզի վիզերէն անցուած երկար շղթայ մը իրարու կա-
պած էր զիրենք եւ ձեռքերնին ալ շրուշակ ձզուած էր :
Պիսերնուն մազերէն սպառյցներ կախուած էին , ձիւ-

բուն ապիները եւ մարդոց ստքերը՝ ծունկերնէն ալ վեր՝ սասոյցի խաւ մը պատոծ էր: Կը մտածէի թէ ո՞րքան տաժանելի ճամբարդութիւն մը ըրած են եւ ի՞նչչափ չարչըկուած են ինեղնձերը, որոնց վրայ սրտաւծըմիկ կարեկցութիւն մը ե՛լզգայի: Խումբը դանդաղ եւ մեռելական վհատութեամբ կը յառաջանար, արդէն պատուհանիս տակէն կ'անցնէն երբ ճանչցայ անոնցմէ մէկը, Ա... զիւղացի երիտասարդը, նշանուած աղան էր: Ասուկալի ճիշուժ մը կ'զգայի կուրծքիս տակ, տարապ'զը անձանաչելի ըլլալու չափ փոխուած, տառապած էր: Փափաք մը ունէի օգնել թեթեւցնել իր սանցանքը, բայց արդէն պատուհանիս տակէն կը հեռանային: Ելայ եւ առանց նոյն իսկ կրկնոց վրաս անցնելու անին գուրս նետուեցայ: Ինչո՞ւ, ի՞նչ կը թիւաւ է որ այլ եւս չէի կրնար սենեակին մէջ մնալ, որուն օզք զիս կը ճնշէր, սկսայ կամաց կամաց եւ չնուէն քալել ուզեւորներուն ետևելն: Զերմ իղձ մը ունէի ճէք բանտարկեալին մօտենալու, ճեռքը սեղմելու եւ զինքը սրտապնդելու: բայց ատիկայ շատ անխոնէմ միմարութիւն մը սփափի ըլլար, այդ անսակ ամբասանութեան տակ եղողը քովերայի բանուողի պէս է մեր երկրին մէջ, անոր մօտեցողը, հետը խօսողը կը վարակուի, անմիջապէս մասնակից կ'րլայ անոր վերապահուած պատմին, ուստի անխօսուկ մինչեւ բանախն դուռը հետևեցայ, բայց առաջ երթալ կարելի չէր, ու պահ մը սպասելէ ետքը եւ դարձայ:

Տուն մանելուս խթման աւանդական ճոխ սեղաչէի կրնար անտարբեր մնալ, ներքին սաստիկ յուղում

մը, անտեղետալի կարեկցութիւն մը տակնուվրաց ըրած էր հոգիս, նորէն դուրս ելայ, այս անզամ բուռն որոշումի մը զիտակցութեամբ, պիտի ազատէի թշուառը իր կատանքներէն՝ նոյն իսկ եթէ հարկ ըլլար, կեանքրս վտանգելով: Գացի գտայ բանափառ պահապան ոստիկան զօրաց ծեր տասնապեալ, որ ատենով հօրս ծառայած ըլլալուն համար՝ բարեկամ մնացած էր մեր տան: Երկու հինգնոց սահեցուցի բուռին մէջ եւ տեղեկացայ թէ կալանաւորներէն երկուքը զողեր էին, մէկը մարդասապան մը եւ միւսը մեր ծանօթ երիտասարդը, որոնք յաջորդ օրը կամ միւս օրը ճամբայ պիտի հանուէին դաւառազիսի բանաը զրկուելու համար, թէ խեղները շատ ներկուած են ճամբան եւ թէ ցուրտը զրեթէ ընդարմացուցած է անոնց ճեռքերն ու ուղերը, մանաւանդ Հայը փափկակաղմ ըլլալով միւս երեքն աւելի արգահատելի վիճակ մը ունէր: Տոմսակ մը տուի եւ պահանջեցի որ երկու ժամէն պատասխանը բերէ ամէն պարագայի մէջ: Այդ տոմսակին մէջ «Անձանօթ բարեկամդ» ստորագրութեամբ կը գրէի թէ՝ շատ կը կարեկցիմ իր դժբախտութեան, թէ իր կրած չարչարանքներուն մէկ մասը տեսած ըլլալով, չեմ կը բնար անտարբեր վիտայ մը ըլլալ, թէ իրենց նշանտուքն եւ մօտաւոր ամուսնութիւնէն տեղեկութիւն ունենալով՝ այս անագործոյն ճախորդութիւնը զիս ալ իրեն չափ կը զայրացնէ եւ կուզեմ զինքը ազատել՝ ինչ կեր գոյէ որ կարելի ըլլայ, նոյն իսկ կեանքս վրայ տալով, միայն կուզելի զիտանլ թէ փախուստ մը փորձեւու յօժարութիւնը պիտի ունենա՞ր, ես ամէն հոգ կը սատանէի եւ միջոցներու ազանովութիւնը կը հաւաս-

տէի, թէ իրեն մօտիկ եւ անհամբեր իր պատասխանին կ'ըսպասեմ, զոր կրնար յահճնել զբաթերիս անկասկած:

Ժամ մը վերջը հաւատարիմ բանուապահ բարեկամը սա տոմսակը բերաւ ինձի :

« Վեհոզի անծանօթ բարեկամո . Նամակդ, ան « զուսպ կարեկցութիւնդ եւ ասպետական անձնուէր հը « բաւէրդ սիրսո շարժեցին, յուզման եւ երախտաղի « տութեան արցունքներ թրջեցին աչքերս : Կը հիա « համի : Թէ եւ չիմ ճանչնար ձեզ, բայց ով որ ալ էք՝ « անշուշտ անկեղծ ու վիճ հոգի մը կը կրէք . զիւցաղ « նական առաջարի մըն է ինձի ըրածնիդ, զոր մերժե « լու համար անշնորհք վախկոտ մը ըլլալու է մարդ . . . « բայց պաշտելի նշանածո, մօտաւոր ամուսնութիւնս, « որոնցմէ տեղեակ ըլլալնիդ գրեր էիք արդէն, մէջքս « կը կոտրէ : Փախուստիս յաջողութեան կասկած չու « նիմ, բայց ապահովաբար գաղտուկ եւ նշանածէս հե « ոու պիտի ասլիմ: Ներեցէք որ ըսեմ թէ այս մտա « ծումը զիս իմ շղթաներուու մէջ պիրկ կը կծկտեցնէ, « եւ յետոյ, կը յուսամթէ օրինական շաւդին մէջ պի « տի ազատիմ, վանդի եղած ամբաստանութիւնը շատ « անակլի ու անհեթեթ է :

« Ուստի, ազնիւ սի՞րտ, ընդունեցէ՞ք ամինաջերմ « երախտագիտութիւնս : Զի պիտի կրնամ երբէք մոռ « նալ քաջարի անձնուիրութիւնդ :

« Զերդ Յ . . . Մ . . . »

Այս մերժումը սիրտո կոտրեց եւ հերոսային զողական թոփչներէն վար ձգեց զիս, ուր կը տատանէի

ողան մը տուաջ : ԱՌ սակայն՝ չքմիղացուցի երիտասարդին վարմունքը, իրաւունք ունէր, սիրականէն անջատ՝ փախստական կեանքը չէր կրնար իմ երազած հրապոյրներս պարգևել իրեն:

Ցաջորդ օրը բանտապահը լուր բերաւ թէ հետեւ եալ օրը պիտի ճամբորգուէին եւ զրաստ վարձելու համար եղած խնդիրքին չէ հաւանած ոստիկանաց պեալը: Ծննդեան երկրորդ կիրակի օրն էր . հով չի կար եւ ձըմք բան պազ արեւ մը կը ջանար տաքցնել մթնոլորտը եւ հալեցնել ձևնին մակերեւոյթը պատող պազպաջուն եւ ողորկ խաւը, որ չողշողուն ծպտումներով կը ծաղրէք կարծես տիսեղծ արեւին թոյլ ջանքերը :

Իրենց անցնելիք պողոսային վրայ անտարբեր երեւոյթով կանգնած էի . խեղճ արարածները երեւցան : Նորէն առջի աւուր պէս կրկին շղթաներու զարնուած էին, բարեբաղդաբար այդ օրը առջի պէս ցուրտ չ'էր : Նշանացի բարեւ մը զրկեցի երիտասարդին, հասկցաւ . զգուող նայուածք մը նետեց վրաս, որ շատ բան կ'արտայայտէր, զլիսու հակումով մը ընդունեց բարեւս : Բարեբաղդաբար նշմարող մը եղած չէր մեր համակրական ցոյցերուն, եթէ ոչ ինքզինքս ալ յանկարծ գահավիժած պիտի զանէի գժբաղատութեան անդունդին խորը : Անցան, գացին եւ ճամբուն հեռակայ կորացումը աներեւոյթ ըրաւ զինքը աչքերէս :

Երբոր տուն եկայ շատ տխուր, զրեթէ հիւանդ էի : Երկար շաբաթներ մտածեր եմ այդ չարաբաստիկ տղուն եւ իր չքնաղ նշանածին վրայ եւ խորին վրշտակութիւն մը զգացեր եմ միշտ :

Օր մըն ալ՝ չ'եմ յիշեր քանի ամիս վերջը, իրենց զիւղացիներէն մէկը հարցափորձելով՝ իմացայ թէ տա-

ոք տարի պայմանաժամով դատապարտուած է խեղճը,
Սիրոս վկաւ ու լացի :

III

Տարիէն աւելի ժամանակ անցեր էր արդէն եւ
սկսեր էի մոռնալ, ալ հազիւ թէ երբեմն երբեմն ալօտ
կերպով յիշատակ մը կուգար խոռվել միտքս, եւ վա-
զանցուկ տիտոր հասաչով մը-կը շատանայի :

Այսպէս է արդէն մարդկային հոգին, ամենէ խիստ
ցաւերն անգամ, ամենէ գառն սրտակոծումները կը
մոռնայ : Ամէն մարդ աւելի կամ նուալ՝ բայց վերջա-
փայփայել վշտալի ձախողանքի մը դառնութիւնը՝ որ
ուղղակի իրեն չի վերաբերի, ուրիշն մը վիշտը՝ որ-
քան աւելի ալ որ ներգործէ սրտիդ՝ դարձեալ երեսիկ
կեղի մը պէս շուտ կը սպիանայ : Մնաց որ արդէն
ժամանակը եւ կեանքի յարափոխու վիճակները ամէն
տպաւորութիւն, ամենէ խորունկ ու անջնջելի կը-
կիծներն ալ կ'ամոքեն . կը մոռցնեն, կ'եղծնեն ու կը
ցանին յանախ հետք իսկ չի թողլով անիւնէն անան-
ցանելի կարծուած ցաւերուն :

Այսպէս ուրեմն շատ քիչ բան մնացեր էր ներս
այն վշտամորմոք անցքերէն՝ որք տարի մը առաջ իմ
իսկ վիշտերս դառնագոյն կը յօրինէին տագնապէիին ու
կը կսկծէին սիրոս, երբ 95ի դարունը դործի համար
մը քայլ միայն հեռու էի անբաղդ բանտարկեալէն,
որուն այնքան համակրած էի որքան նոյն իսկ պահ

մը խորհած էի կեանքս վտանգել իր փրկութեանը հա-
մար : Բայց մաքէս չէր անցներ այցելութիւն մը տալ
իրեն, ինչ որ թերեւս մեծապէս սկիտի սփոփէր զինքը,
եւ՝ ի՞նչ մեզքս պահեմ նոյն իսկ չի փորձեցի իր վի-
ճակին վրայ տեղեկանալ :

Օր մը եկեղեցիի մօտիկ թաղ . խորհրդի՝ որուն
ատենապետը բարեկամս էր՝ սմնեակը կը գտնուէի .
սստիկան զինւոր մը ներս մտաւ եւ առմսակ մը տուաւ
Ատենապետին, որ խակոյն ժամկոչ մը կանչել տուաւ
եւ հրամայեց որ՝ երկու երեք ընկերներով ճաղ—փայտ
մը տանին բանտը : Եւ մեզի դառնալով .

— Բանտի տնօրէնը կը ծանուցանէ թէ, ըստ,
հայ մը մեռած է, եւ օրինական գործողութիւնները
աւարած ըլլալը յայտնելով, կ'ըսէ թէ արտօնուած
ենք դագաղ մը զրկելու եւ վերցնել տալու ննջեցեա-
լը : Այս չորրորդ զոհն է կարծեմ այս տարի, խեղճ
կոկծալի արարածներ . . . :

— Կարծեմ մինչեւ հիմայ իր գործուն հետ պարա-
պող պարկեցած մարդ մը չեն բանտարկած, ատոնց ալ
մուսրահախ է, իրենց գլխէն վեր բաներով թող չի
խաղան . . . ըստ տարեց անգամ մը, բայց չորս կող-
մէն դժգոհութեան եւ սրտնեղութեան շարժումները
զինքը չի քաջալերեցին, ու կիսկատար թողուց խօս-
քը, «որ կ'երեւի խոհեմութիւն հրաւիրող տափակ քա-
րող մը պիտի ըլլար :

Շատ չանցաւ, քանի մը մարդիկ անկարեկիր դէմ-
քով եւ՝ մաքսէն ապրանք փախցնողներու պէս՝ շտա-
պով զիսկ մը կը բերէին, զոր եկեղեցիին գաւիթը՝
մեր աչքին առջեւ՝ զրին . անոնցմէ մէկը զնաց քահա-
նայ մը կանչել :

Դադաղը՝ մենաւոր ու լքեալ՝ երկնցած էր բացօթ՞
ևայ խորին ու լսին խաղաղութեան մը մէջ, անդարձ
եաւահանգստին առաջնորդող այդ մահապարփակ մա-
սանեցնէր, եւ կը մեղքնայի հունա՛, քիչ մը անդին
անշունչ երկնցած մարմինին վրայ. որ ընդհանուր մո-
ռացումի մը մէջտեղ թօթուած էր վրայէն տատառ-
կանեւ պատմուճանը կեանքին, առանց մէկէ մը շիթ
մը արցունք ցօղուած ըլլալու իր վրայ, այնքան ալիուր
ու անշուկ կ'երթար ոչնչանալ անէութեան ծոցը,
անշուք փլփլկած ճաղփայտի մը վրայ հեծած, որ կա-
մուրչի տեղ կը ծառայէր իր բոպէական անցումին
համար բանտգերեղմանէն բուն գերեզմանը :

Սեւամաղձ խորհրդածութիւնները թաղած թմբրած
էին զիս, երբ խոշոր ու ողորմագին ողբերու հատկը-
տուր կանչեր սթափեցին զիս : Հուժկու, լայնչի կագ-
մուածքով 50ի մօտ, առողջ, երկայնահասակ մարդ մըն
էր լալկան բացադնչութիւններ արձակողը, որ դիւա-
գար շարժումներով, անհամաշափ ու գեղեւուն քալ-
ուածքով եկեղեցին կողմը կը փութար : Իր խորին ու-
անդուսպ վշտին ցայտումները զինքը խելայել մը կար-
ծել տուած ըլլալու էին, քանզի ետեւէն բազմաթիւ
տղոց ու չափանաներու իսկ ստուար շաբք մը հետա-
քրքրաբար իրեն կը հետեւէր, գաւիթէն ներս մանե-
լուն պէս՝ ջապիրկ ճգուռմով մը դագաղին վրայ խոյա-
ցաւ, գրկեց, պլլուեցաւ մեռելին . կուրծքին խորէն
մերթ ընդ մերթ արձակուած «վա՛խ, եալիրո՛ւմ, եալ-
րո՛ւմ» . . . ի լալանառաջ հեկեկանքները այնքան կրա-
կոտ ու կակծաւոր շեշտ մը ունէին որ՝ սիրտա փոսոր
փառը կ'ընէին . . . — « Հայրն է », կը մըմնջէլին քու-

վէս-բոլորէս, « բանաը գացած է իր հիւանդ տղան
տեսնելու եւ պատասխանած են թէ կրնար տեսնել
անոր զիակը եկեղեցւոյն գաւիթը՝ ուր է հիմա . . . » :

Երկու բոպէին միջոցին այդ ամայի վայրափակին
մէջ հոծ բազմութիւն մը խոնուած էր, բայց լուռ ու
արդահատալից, եղկելի հօր անմխիթար վշտին զեղում-
ները կը տիրապետէին միահեծան, եւ խորին ու հաւ-
մակիր ակնածանքով մը կեցած էին բոլորն ալ : Ան
երբեմն երբեմն կը պոռար մրրկակոծ աւաշով մը, «վա՛խ,
եավրո՛ւմ, եավրո՛ւմ . . . » կարծես արթնցնելու ունայն
ծիգով իր սիրական զաւակը մահուան խոր քունէն :

Հայրական սոյն յուսահատ լալիւնները սիրտա կը
ճմոթէին :

— Ո՞վ է այս մեռնողը, հարցուցի բարեկամիս,
որուն թեւին կոթնած էի :

— Հեռու տեղէ բանտարկեալ երիտասարդ մը,
պատասխանեց, Մ . . . գիւղացի, Յ . . . Մ . . . անուն
որ . . . բայց խօսքը չի լմնցուց :

Հեծեծանք մը արձակեցի ու դուրս նետուեցայ :

Հօրը գլխուն վրայ կանգնած՝ ձեռքերս խաչածեւ
կը հեծկլտայի, անոր որոտագին ողբերը իրենց արձա-
գանքը կը գանէին իմ փլած մտքիս մէջ : Երբ համ-
բոյըներէն ետքը հայրը գլուխը վեր կը բոնէր՝ լալու
համար՝ կը տեսնէի մեռելին դէմքը, անիկա էր . մահը
իր անզը շիրմեան գեղնութիւնը սրակած էր անոր գե-
ղեցիկ դէմքին, այլ սակայն չէր կրցած եղծանել անոր
ներդաշնակ զիթերը, եւ հիմայ ուրիշ անուշութիւն մը
ունէր . աչքերը կիսախուփ էին, կարծես մեռնելէ առաջ
անհամբեր ու ընդերկար մէկին սպասած էր ու . . . կը
սպասէ տակաւին : Եշանածը միտքս ինկաւ յանկարծ :

Ալ հիմա ես ալ հօրը պէս խենդ ու սրաաղեղ
կուլայի :

Թաղ . Խորհրդի ատենապետը , որ լարեկամո էր
ըսի , կարծելով թէ ինձի ազգական կամ բարեկամ էր
մեռնողը , զանգակը հնչեցնել տուաւ մեռելական ընդ-
հատ զօղանջումներով , եկեղեցին բոլոր մոմերը ու
ջեկերը վառել տուաւ եւ երգեցիկ աղոց խումբ մը
բերել տուաւ ահմիջապէս :

Հանդիսաւոր յուշարկաւորութիւն մըն էր՝ երբ
մեռելական թափորը գերեզմանատուն ուղղուեցաւ :
Հոն դալարաւէա անկիւն մը զետեղեցին մարմինը :

Թաղումէն վերջ բազմութիւնը ցրուեցաւ , հայրը
ընդհանուր թմրութեան մը մէջ ընկղմած ըլլալով՝
հետզհետէ մեկնողները իրենց ցաւակցական հրաժեշտ-
ները ինձի կ'ուղղէին : Ամենէ վերջը ես մեկնեցայ ,
ուղեցի հօրը ձեռքին բռնել տանիլ , բայց հրեց ձեռքու
եւ ինքը հոն գամուած մնաց :

Երկու օր վերջ քաղաքս դառնալու համար դերեւ-
մանոցին մօտէն կ'անցնէի , աղերեկ մազերով հոկայ
մարդ մը հոն պարաէզին մէջ միամինակ կը անտհար .
ուրիշներ խենդ մը պիտի կարծէին զինքը . որդեկորոյս
հայրն էր : Հոռ հոն շորջի խոռերովը մէկտեղ ծաղկ-
վրայ :

Զի համարձակեցայ քովը երթալ եւ մխիթարա-
պիսի խորին ցաւ մը սփորիկու զօրութիւնը ունենար .
Հեռացայ , զացի գլխահակ եւ սրտաբեկ :

Խեղճ տղայ , եթէ մէկ քանի շաբաթ ալ տոկար
իրեն սպառնացող մահուան դէմ , աղասած պիտի ըլլար

բանտէն , վասնզի ամրան սկիզբները Կայսեր . իրատէ
մը ներում կը շնորհէր բոլոր այդ կարզի հայ բան-
տարկելոց :

IV

Վերջերս նորէն գացեր էի Մ . . . զիւզը , ուրկէ
վերագանալս ամիս մը հազիւ կ'ընէ եւ ուր ոտք
կոխած չոնէի պատմած դէպքերէս ի վեր : Գիւղին
քահանային տունը հրաւիրուած էի : Տեղեկութիւն
հարցուցի քահանայէն՝ հէք վաղամեռ երիտասարդին
նշանածին եւ անոր մօրը վրայով՝ իրիկուն մը երբ
առանձին կը խօսակցէինք :

— Մայր ու աղջիկ ողջ առողջ են , օրհնա՛ծ ,
բաւ գեղջուկ տէրտէրը կիրկիր արտասանութեամբ
մը , բաւական աղէկ կ'ապրին , գէպքերու ատեն թէեւ
հարստութիւննին թալլուած եւ տուներնին այրած
սակայն ընդպրծակ ու բերբի հողեր ունին , որոց հա-
սոյթը լիապէս կը բաւէ իրենց : Աղջիկը զարմանալի
հաստատամտութեամբ մը կը մերժէ մինչեւ ցարդ
ամուսնական ամէն առաջարկ , եւ ինքինքը նուիրած
է իր առջի սիրած տղուն յիշատակին , որպէս թէ իր
անբիծ . ու ինքնանուէր հսկումով պիտի կրնայ վերա-
կենդանացնել իր սիրական նշանածը եւ յարութիւն
առնել տալ վեց եօթը տարիներէ ի վեր հողի տակ
փատած ածիւններու : Զեմ զիտեր ի՞նչ խելք է այս ,
եթէ զացողը ետ գառնար , մեծ պատս շատոնց հոս
ըլլալու էր հիմա : Քանի քանի անգամներ ջանացեր եմ
համողել զինքը , որ հրաժարի իր անմիտ յամառութե-
նէն , ոսկիի թօփիի պէս աղաքներ իր ձեռքը խնդրած

— 116 —

են, սիրէ՛, ըսած եմ, ատոնցմէ մէկը եւ մօտ ատենէն
կամաց կամաց պիտի ջնջուի սիրտէդ նախորդ նշանա-
ծիդ մէշատակը . ըսեր եմ թէ՛ իր վիճակին մէջ և լող
աղջիկ մը պատշաճ չէ որ այսքան երկար ատեն կոյս
մնայ, հազար տեսակ բամբասանքներ ու զբարտու-
թիւններ կ'ըլլան՝ որոնք կը թունաւորեն ու կ'ըսպան-
նեն իր մաքուր հողին, բայց անիկայ միշտ յամառ
լռութեամբ մը հեռացած է քովիսու : Համոզուեր եմ թէ
անկարելի է որ այդ աղջիկը կարգուի : Բայց չի գիտեր
խեղճը թէ առջի սէրը չէր կրնար պսակուիլ արդէն .
քանզի մեղօֆ էր, եւ նախախնամութիւնը այդպիսի
խիստ ցուցանքով մը արգելեց իրենց միութիւնը : Սա-
կայն իրաւ Պետօին խոստովանութ . . . :

Եւ հսոյան կամաց խոստվախութ . . . :
Եւ հսոյան կամաց ձայնը կտրեց . կարծես շատա-
խօսութեան մէջ շատ առաջ դնացած ըլլալուն եւ չ'ըս-
տելիք յայտնութիւններ ընելուն համար զղջացած .
սափակեցի , թախանձեցի որ խօսքը ամբողջացնէ : Այն
ատեն վարանումով պատմեց — որովհետեւ չէր ուզեր
խոստվախունքի մը դադանիքը մէջ տեղ համել , ինձնէ
ալ խնդրելով որ մարդու չ'ըսեմ — թէ Պետօ զիւ-
ղացի երիտասարդ մը զէպքէն ետքը վիրաւոր ու մա-
համերձ վիճակի մէջ խոստվախունք համար զինքը
քովը կանչած և ապրիներէ ի վեր խիդճը կրծող
դադանիքը , սոսկալի վատ մատնութիւն մը , խոստո-
վախունք թողութիւն խնդրած է :

Այդ թշուառականն՝ նախանձորդ մը հեք երիտա-
սարդին սիրոյն՝ տեսնելով թէ անկարելի պիտի ըլլայ
իրեն ազջիկը հաւանեցնել, քանի որ միւսը հոն է,
գժոխային գաղափարը ունեցած է երթալ քաղաք ու
խեղճ երիտասարդը զրպարակ մտացածին ամբաստա-

նութեամբ մը : Կառավարութիւնը՝ մշտապատրաստ այս
կարգի չնչին զրավարատութեանց պէտքէն աւելի յարդ
ընծայելու՝ փութացած է հոսուզարկել Յ. Մ. . . ի տունը,
ուր բաւական կասկածելի ապացոյցներ գտնուած են,
ուրոնք շատ իսկ են ընտանիքի մը քայքայումը պատ-
ճառելու համար : Մնացած գիտենք արդէն :

Ապիրատ մատնիչը խոստովանութենէն ժամ սը
ետքը մեռած է :

Այդ զիշերը չի կրցայ քննանալ, անամբոր էր
երթալ տեսնելու այդ հաստատամբիտ ու կորովի աղջի-
կը, որ աչքիս զիւցազնուհի մը կը թուէր, ու կը հիանա-
լի վրան : Կը մտածէի թէ ժողովրդային միամբիտ հաւատ-
քը նախապաշտուած է թէ՝ մեղօք ամուսնութեան մը
կնքումին գէմ արգելք հանելու համար է որ երկինք
այդ յանկարծահաս պատիմը զրկած է հէք երթասար-
դին . պարզմիտ ժողովուրդը չի զիտեր թէ մատնիչի
մը դաւաճան գերը բաժնած ու անհունապէս դժբաղդ
ըրած է երկու անմեղ ու սիրանուէր հոգիներ, ու եթէ
զիտնալի թէ այդ նողկալի մարդուն գերեզմանը իրենց
մօտիկը, աչքերուն առջեւ կը դտնուի՝ անշուշտ թը-
քակոծ կ'ընէր դայն :

Հետեւեալ օրը առառուն կանուխ անբաղդ աղջկան
առունն էի , մայրն ու ինք ընդունեցին զիս . ուրիշ ոչ
ոք կար :

Աղջիկը 23 տարեկան աննման գեղեցկութեամբ ,
ներդաշնակ ու յանկուցիչ զիմագծերով եւ բնաձիր
թանկազին չնորհներով օժտուած քնքուշ արարած մըն
էր , գեռատի այրիի մը պէս սեւեր հագած՝ որ այնքան
գեղեցկապէս կը վայլէր իր բնական չնորհներուն , տե-
սակ մը նազելի ախրութիւն՝ որ անբաժան էր իր թաւշի

պէս փափուկ նայուածքէն ու բարեձեւ շարժուածքէն՝
անհունալէս թովիչ հմայքով մը կը պարուրէր զայն,
հղօր ձգողութիւն մը կ'արտարզլսէր իր էութենէն, որ
կարծես հողիէդ փշուրներ կը փեցնէր ու իրեն կը քա-
շէր, Բարեկիրթ ու զարդացած էր՝ ինչպէս յայտնի կ'ե-
րեւէր իր մաքուր, յստակ եւ ճապուկ խօսակցութենէն :

Պատմեցի սկիզբէն ի վեր ինչ որ գիտէի իրենց
սիրուն եւ արկածներուն վրայ, հեք բանտարկեալին
փոխադրութեան եւ ապա մահուան տակեն հանդիպում-
ներս. ըսի թէ շարունակ անբացարելի զգայութեամբ
մը կարեկից ու մասնակից եղած եմ իրենց, թէ վեր-
տալ իրեն, ու այսօր միայն կը յաջողէի : Ուրախ եմ,
վրայ, որ վիճակը հին դարերու զերազանցապէս վեհ
յացնէ աչքիս, եւ ուրիշ այս կարգի գովեստներ, վա-
սրդորներս՝ տէրպապային տափակ ու միշտ յեզրեղած
բանաձեւերուն մէկ յանկերզը պիտի ըլլային, որք
որոշ կը տեսնէի որ այդ նապատակով եղած յորդորներ
անօդուտ պիտի ըլլային մարմարին վրայ անձրեւի տա-
րափներուն պէս : Եւ կ'երեւի հաճելի թուեցան իրեն
պատմութիւններս եւ ճոռոմ զրուատիքներս, վասնդի-
պիտլիքի պէս բացուեցաւ լեզուն եւ որտի պոսթկա-
ցող յուղումով մը մէկիկ մէկի պարզեց իր վշաբն կը-
ծրարած էր իր սրախն խորունկ ծալքերուն մէջ :

Շատ յուղիչ էր իր հոգւոյն դասնութեան այս

արտայայտութիւնը, անկեղծ ու թոթով խոստովանու-
թիւնը նուիրակ սիրտի մը : Կը խանդաղատէի փղձ-
կելու աստիճան : Մայրը մեր քովը նստած՝ միայն եր-
բեմն իր խուլ հեկեկանքներովը կը զգացնէր իր նմեր-
կայութիւնը : Իր բավանդակ գորովը եւ էութիւնն ա'լ
միածին աղջկանը նուիրած՝ բոլորավին համամիտ եւ
քաջալերող կ'երեւէր իր զաւկին ինքնամփոփ մենա-
ցումին, եւ չէր գժգոհար անոր այս վարմունքէն :

Երիտասարդին հօրմէն ի՞նչ տեղեկութիւն ունենալ-
նին հարցուցի :

— Այդ մարզը զարմանալի խորհրդաւոր մարդ մըն
է, պատասխանեց օրիորդը ժպտելով, զաւկին մահուընէն
քանի մը օր վերջ աներեւոյթ եղած էր. ոչ ոք բան մը
դիմէ անոր ո՞ւր կամ ողջ ըլլալուն վրայով . տարիներ
անցանեւ հետք մը երեւան չելաւ, բոլորը մեսած կը
կարծէին, երբ հերու ոս կարճ նամակը ստացայ իրմէն՝
զոր անձանօթ անցորդ մը տուաւ եւ որ չեմ զիտեր
երբ եւ ո՛ւրաւելէն զրուած է : Եւ մօտի զարակէն հա-
նեց թզմերու խուրճ մը, քրքրեց եւ անկէ թզմիկ մը
ներկայեց ինձի :

Հաստ խոչոր զրերով եւ հին սպարտացւոց ոճովը
հետեւեալը զրուած էր :

« Սիրելի Հարս'ն . լսեր եմ արիական համբե-
րութիւննիդ, որով չէր ուզեր զաւկիս յիշատակէն բաժ-
նուիլ եւ տուած ուիսերնիդ եղձել : Սքանչելի էք :
Շատ չնորհակալ կ'զգամ ինքզինքս ձեղի . իսկ ես
զաւակս խոչանքողներու ցեղէն վրէժ լուծելու զբա-
ղեր եմ, տակաւին սիրտս չէ պազեր :

« Հայրաբար կ'ողջագուրեմ զջեղ ; Վշտացեալ
Հայրդ՝ Ս . . . Մ . . . » :

— Այդ թղթերու ծրաբը ի՞նչ է, օրիո՞րդք, հարցուցի :

— Վաղամեռ բանտարկեալին օրագրութիւնը, ըսաւ տխուր ձայնով մը, մէկ հատիկ թանկագին յիշատակը, որ բարելազդ գիպուածով մը ձեռքերնիս անցաւ : Մեր գրացի թուրք մը Օմօն, այն ատեն բանտարկեալ՝ անոր վերջին վայրկեաններուն սնարքին մօտը զըստնուելով՝ հարցուցած է թէ վերջին կամք մը չունի իրեն-ներուն հաղորդելիք, եւ այն ատեն մահամերձը այս տետրակը յանձնած է անոր : Օմօն բարի գրացի մըն է, այդ ատեն տակաւին տարի մը օր ունէր աղատելու համար, ինամոլ պահպանած եւ զիւղը վերադասնա-լուն բերաւ աւանդեց մեզի . իմ մեծագոյն սիրախանքը է ասիկա, ամեն օր անպատճառ պիտի կարգամ անկէ քանի մը էջեր, գուցէ հաղար հեղ կարգացեր ու գոց եմ ըրեր զայն : Երբ քիչ մը ասած կը խօսէի՛ք հաս-կըցայ թէ Հ . . . քաղաքի « Անձանօթ բարեկամ »ը դուք էք եղեր, որ կարեկցութիւն ցոյց տուեր էք, ո՞րքան վեհ կ'երեւիք աչքիս . . . :

— Խնդրեմ, օրիո՞րդք, ըսի, հաճեցէք ինծի տալ, որպէսզի սենեակս տանիմ կարգամ, իրիկունէն առաջ անպատճառ կը վերադարձնեմ : Գիտէ՞ք թէ որչափ չնորհապարա պիտի ընէք զիս՝ չի զլանալով ինծի այս մտերմական չնորհը :

Զի կրցաւ մերժել փափաքս, տուաւ թղթերու ծրաբը, բայց կրկին ու կրկին խնդրեց որ իրիկունը անպատճառ վերադարձնեմ, քանի մը բոպէ ետքը տէրտէրին տունը սենեակ մը առանձնացած կը թղթատէի այս գեղնոտած եւ յուղիչ յուշագիրը : Խորհեցայ օրի-նակիլ եւ ծացրէ ծայր ընդօրինակեցի նոյնու-թեամբ :

Իրիկունը իրեն վերադարձուցի, եւ հետեւեալ օրը ձամբայ ելայ դէպ ի քաղաք :

Ոհա գեղնոտած թղթերուն պարունակութիւնը, զոր ամբողջութեամբ առանց բառ մը յապաւելու կամ փոփոխելու : Կը հրատարակեմ :

Բանտը՝ կար ժամանակ մը որ՝ առասպելային հիդ-րայի մը պէս կը խրտչեցնէր հայ հանդարտաբարոյ հա-մայնքին զաւկները, այլ հիմա աղգային ճակատագրա-կան տագնապներ անտեղիուալի պահանջով մը ստիպե-ցին որ գրեթէ ամէն հայ անհատ կեանքին մէջ դէթ անդամ մը անհաճոյ այցելութիւն մը տուած ըլլայ անոր ահարկու եւ դժնատեսիլ վանդակացիցերուն : Ուսաի՝ մտածեցի՝ դէչ չ'ըլլար որ հայութեան սիրաջերմ բոյնէն հեռի եւ անոր ընդհանուր աղէտքէն զերծ գտնուող մեր աղգակիցներ գիտնան թէ՝ հայ բանտարկեալը տիրա-բոյը պատերէ ներս երկար տարիներ ի՞նչ յայդեր, ի՞նչ վիշտեր, ի՞նչ տագնապներ, վերջապէս ի՞նչ կեանք կ'անցունէ, ատոր համար տպագրութեան կուտամ այս վարդացուի համակիր վշտակցութեամբ մը : Պահան չեմ գիտեր թէ « Բանտարկեալին Նօթեր »ը տպագրուած տեսնելով՝ ստաւոր ազնիւ օրիորդը պիտի վշտանա՝ յինծի դէմ իր վստահութիւնը այսպէս զեղծանելուս համար : Այժմէն ուրեմն ներողութիւն կը խնդրեմ :

ԲԱՆՏԻ ՆՈԹԵՐ

Ա -

1894 Յունվ. 15 կեղր. բանտ

Հինգ օրէ ի վեր հոս եմ: Փա՛ռք Աստուծոյ ազատեցայ գաւառակին այն սարսափելի նկուղէն, ուր երեք ամսէ ի վեր կը գտնուէի արդելափակ: Իրաւ հոս ալ բանտն եմ, բայց այս հին բանտիս բաղդատամամբ... զրախտ մըն է պիտի ըսէի, եթէ կարելի ըլլար այս նմանութիւնը: Հոն քիչ կը մնար խեղդուէի, հոս բոլոր գոները բաց են ցերեկը եւ փոքրիկ միջաբակ մը ունինք, ուր կը պտտինք ու օդ կը ծծենք քիչ մը:

Հիմա որ քիչ մը ազատ շունչ կ'առնեմ, խորհեցայ զրի առնել այդ չարչարանքի ժամանակամիջոցին մէջ կրած հոգեկան տագնապներս. եւ պիտի շարունակեմ օրին նօթագրել այս տխուր կեանքին նորանոր վիճակները եւ տպաւորութիւնները. գուցէ օր մը տիսրայուշ եւ հաւատարիմ յիշատակարան մը ըլլայ՝ ազատումէս ետքը, զոր պիտի պահեմ կեանքիս մինչեւ վերջը, երբեմն երբեմն անդրադառնալու համար երիտասարդութեանս դժպհի օրերուն:

Պակուցիչ մղձաւանջի մը տարտամ գիծերուն պէս
շատ քիչ բան կը յիշեմ աղօտակի՝ ձերբակալմանս ա-
ռաջին օրերէն։ Կեանքին է՞ն հրապուրիչ զարնանագեղ
պէրանքներուն մէջ հոգիացած՝ երջանկութեան լուսա-
դէնիթը կը գտնուէի, այրած կնդրուկի ալեծածան
ծուխին պէս կը ծփծփայի երանաւէտ ոլորտի մը այե-
րային հեշտութեանցը մէջ։ միսթիք քարոզիչներու-
ներբողել ու նկարագրել ուղած անդր շիրիմեան բնա-
զանցիկ կեանքը՝ այդ իմ պահ մը ըմբոշխած գերերկ-
րային վայելքներուս պէս բան մը ըլլալու է անշուշտ։

Երիտասարդ էի եւ քաջառողջ, զարդացած էի
այնքան՝ որքան կը բաւէր հմտութեանս անձուկ շըր-
ջանակը զիս իմ գիւղիս համայնքին մտաւորական
մակարդակէն վեր բռնելու, ուստի կը սիրուէի ու կը
յարգուէի, կը սիրէի պարզ, անփաճոյժ, կենսառոյզ
կեանքը զիւղին, որու զալարազուարձ կուշտերուն
վրայ արտեր ու այգիներ ունէի, որոնք զիս կ'ապրեց-
նէին առատապէս, բայց ասոնք ամենը կ'անշքանային
չնաշխարհիկ կոյսի մը անդին չնորհներուն քով, որ
հրեշտակային ամբիծ աղապատանքի մը մէջ պարու-
րած զիս՝ անբացատրելիօրէն հեշտին հրայրքով մը կը
թրթացնէր էութիւնս։ Զիրար կը սիրէինք, իրար
հասկցած էինք այնքան աղէկ, որ մեր հոգիները խան-
դաղատագին ծլարձակումներով՝ քնքշոտ ապրշումի
հիւսկէններու պէս՝ իրարու ընդելուզուած էին եւ մէկը
կապրէր միւսին մէջ։

Այս սէրը չեմ զիտեր ի՞նչ սրբազնացուցիչ փառու-
մով ծախած սպառած էր հոգիիս բոլոր յոսի միտումնե-
րը։ ամէն ինչ ոսկեժպիտ եւ լուսաւոր կը տեսնէի
չուրջս, ամէն մարդ բարի ու երջանիկ կը կարծէի։

Ժահրուտ հեղնումի քրքիչը՝ երանութեան ծոցէն ծլած
ծեծող եւ կծու կ'սկիծի մը արտաքերած արցունքի շիթը
յնծումի յօլ կը կարծէի։ Սրեւն ու անձրեւը, չողնա-
ցովը, թուչունս ու մրջիւնը, մարդն ու վարզը բոլորը
մէկէն ընդհանուր երջանկութեան մը օրհներգուներն
էին, եւ սկսած էի մսոնալ թշուառութեան գոյութիւ-
նը աշխարհի վրայ, չէի ուղեր մտածել, չէի կրնար
հաւատալ թէ դժբաղզութիւններ ու դժբաղզներ կային՝
գուցէ ա՛յնքան շատ։ որոնց ստուար լէգէոններուն քով
բաղդաւորներու ցանցառ թիւը խիստ անշան բացառու-
թիւն մը պիտի կազմէր։ Ես գօն էի, փոխադարձ մա-
քուր ու լուսն սէր մը անհունացէս երջանիկ կ'ընէր
զիս, հոգեկան այս արբշու վայելումին մէջ կը թուէի
վերաբարձած ըլլալ իրական աշխարհի դժնեժանտ մա-
կերեւոյթէն, ուր զիուններ կը սողային, որոց լոր-
ձունքը թունաւոր էր, որոց հզումը մահուան մակար-
դակովը կը շաղախէր երակներդ, ուր հրապուրուտ զե-
ղցկութեան մը տակ խորիսորատներ բացուած կային,
ուր կրնայիր ամէն մէկ քայլափոխիդ հանդիպիլ ձախոր-
դութեան մը որ ամբողջ կեանքդ տակնուվրայ ընէր։
բայց ես ժամանակ չունէի ատոնց վրայ խորհելու, եւ
օր մը յանկարծ քանի մը մարդիկ ցցուեցան գէմս, որ
ամենադառն ու ցնցող հիասթափումով, զիս գահավէժ
կը զլորէին բիւրեղեայ շլացուցիչ գահաւանուէն, զոր
կը զլորէին սիրոյ մը ոսկի երազները կառուցած էին։ Որո՞նք
էին ասոնք, ի՞նչ կ'ուղէին ինձնէ, որ ամբողջ կեան-
քիս մէջ ո՛չ մի վատ արարք գործած ունէի ընկերա-
կան օրինաց գէմ, որ բեռ մը չունէի երբէք խզձիս
վրայ զայն ձնշող։ — Արդարութեան պաշտօննեաներ՝
յանուն օրինաց՝ որք չեմ զիտեր ի՞նչ՝ աննպաստ

կասկածներ ունեցիր էին վրաս՝ եկած էին բնակարանս խուզարկել, ուր քանի մը թղթերու ու գրքերու հետ փոքրիկ ատրճանակս ալ առնելով ծանուցին թէ՝ պարտաւոր էի իրենց հետեւիլ մինչեւ կառավարութեան պաշտօնատունը երթալ՝ հոն ինչ ինչ կէտերու վրայ լուսաբանութիւններ տալու համար: Այս ցուրտ աղջարարարութիւնը սիրուս եւ երջանկութեանս կազմած հոյաչէն դղեակին վլուզումին կանխազգու աղէտաւոր նշանը թըւցաւ ինձի, եթէ սանդարձամնաթի խաւարաշունչ ոգիներ յանկարծ դէմս ելնէին մահկանացուներու հոգիները ժողովուղ տոպարակով մը, անչուշտ այնքան չի պիտի զարհուրէի. շուրջս ամէն բան կը թուէր թէ վրաս կը խուժէր սպառնալից, երբ տունէս գուրս ելայ զիմելու համար դժբաղզութեան ինձի լարած սոսկալի վհին ալքերուն մէջ՝ չորս դիս ամէն իր «ամրուսը» սիրած գիւղս բովանդակ՝ թուուրուհին սարսափելի գոյներով ներկուած ու խօլ իրարխանու մով մութ ու գտման կը տեսնէի, գաղափարներս ալ՝ բոլոր տեսածներուս պէս՝ անորոշ տարտամ, ցիրուցան էին, ու տեսայ սիրուհիս, նշանածս, որ տրտում նայուածքով զիս կը դիտէր, տիսւը կանխազգացում մը կարծես կ'ըսէր թէ շատ պիկոծուած, ինչ ըսելս չէ դիտէր, իսովեցի որ ուխտէ ինձ սպասելու մինչեւ վերջը: Ուխտեց: Բիրտ ձեռք Մութ, խոնաւ, ժահարոյր ծերպի մը ամրէն: ինքինքս, ուր ութը օր շարունակ մնացի, որու միշտին զգացած սրտատանջութիւններս անպատմելի պիտի մնան. իսներորդ օրը միայն կանչուեցայ գոմիւնէրն սպաշտօնասենեակը: Տունէս գտնուած թղթե-

րուն ու զրքերուն՝ որոց թարգմանութենէն հասկցուած է եղեր վնասակար ըլլալին՝ եւ հրազէնին ինձի պատկանելուն խոստովանութիւնը առին ինձնէ: Միամիտ ենթադրութեամբ մը կը կարծէի թէ հարցաքննութիւն մը անստոյդ վիճակիս որոշ կերպարամք մը պիտի տար եւ ազատումիս յայսին պիտի մօտեցնէր զիս, պատրանք մըն էր ասիկա, վասնզի այնքան անհամերարութեամբ սպառած հարցաքննութիւնս քանի մը ցուրտ բառերու փոխանակութիւնն եղաւ, ինչ որ աւելի մըտատանջութիւններու ենթարկեց զիս: Տաոր օր եւս սպասեցի միեւնոյն ժանտահոտ ծերպին մէջ, նոյն մըթագին ու տարտամ վիճակով եւ յարտճուն մտմտուքներով: Վերջապէս հարցաքննիչ զատաւորին կողմէ կը կանչուիմ. սիրտս սոսկալի կերպով կը արորէր, ի՞նչ բառերով պիտի կրնամ արգեօք զութը շարժել հասկցնել թէ անիրաւ տեղը կը տառապիմ երկար տաժանելի օրերէ ի վեր: Ուրիշ պատրանք մը այս եղաւ, աւելի դառն, խիստ ցուրտ, արհամարհանօք ընդունեց զիս, ինձնէ որաէս թէ ժանտ տենդէ վարակեալէ մը կը նողկար: Ակսաւ հարցումներու շարք մը, որոց պատասխանեցի պատշաճ մեզմութեամբ, զրքերու պարունակութիւնն վեսապեր նկատուած կէտերը մատնանշելով հարցուց թէ ինչ չար նպատակով այս վընտակար զրքերը կը պահէի մօտս. անցողակի բուժօր որ՝ զրքերէն մէկը ողբացեալ Պէշիկթաշլեանի. Մատնագրութիւնն էր եւ միւսը Պէրպէրեանի Առաջին Տիրելը — ըսի թէ ատոնք Պոլիս հրատարակուած են և այն ատենի կրթական նախարարութիւնը վեսապեր նկատած չէ եւ արտօնած է հրատարակութիւնն: Իմ այս բացայաց պատասխանս կատդեցուց զինքը, լիրը

կոչեց զիս, շառագնեցայ, գողղղացի, բայց աղամումիս եւ նշանածիս սիրոյն համար լսեցի։ Դպրոցական շրջանէս հանդէսի մը առթիւ արտասահնած մէկ ճառիս օրինակը՝ որուն մէջ ազգային կատակերգութեան համար պարզած էի գաղափարներս, աղատ ու խոռվարական մտքով զրուած կը նկատէին, մինչդեռ ոչ մի յախուռն, երկրին օրինաց հակառակող իմաստ կար հոն. ուզեցի բացատրութիւն տալ, բայց խօսքերս դայրոյթ յառաջ կը բերէին, սորկաբար կը համակերպէի։ Վեցնարուածիս համար հարցուց թէ ի՞նչ դէ՛շ դիտումով տունս զէնք կը պահեմ. — ոչինչ, զարդի համար աւելի քան ուրիշ նպատակով — : Բայց կերեւի տունք ամենը թեթեւ էին, գեռ ծանր հարուածը է՛ն վերջին վերապահած էր, նամակ մըն էր այս պարզ, մտելմական, զոր դպրոցական ընկեր մը զրկած էր կարինէն։ «Իդձերու պատկում», «Կարօս», «Խոստում» եւ ուրիշ կարգ մը անմեղ բառեր այնպիսի բռուն համեմատութիւններ առած էին որ՝ հրացայտ յեղափոխական ազգագիր մը կարծած էին, մանաւանդ «Առաջում», «Ստացում» եւ այլ ասոր նման բառեր իրենց գործողութեամբ ենթադրուած էին բարօլուններ, ու երբ փորձեցի այդ կանխակալ ենթադրութիւնները ցրել, զայրացաւ, փրփրեցաւ եւ հրամայեց սստիկանին որ բանտիս մէջ միշտ զդժաններով մնայի։ Նախատական խօսքերէն խոցուած եւ լոյսերուս վրիպումէն դառնացած, վշտաբեկ, մխուեցայ նորէն մթաղին ծերպիս մէջ. քառորդ մը վերջ գուրս կը հանէին, ոտքս եւ ճիսս շղթայ զարնելու համար։ Հոգիս ուժգնորէն խաչաձեւով փոթորիկները անբացատրելի էին այդ օրը, մինչեւ իւրիուն անձկութեան մը մատնուած էի, որ հեղձամզ-

ձուկ կ'ըներ զիս. կը յուսացի քունի մէջ քիչ մը հանգստացում տալ յարածուփ վիճակիս, բայց ահա նորէն գուրս կը կանչուիմ, հարիւրապետին սենեակը ուր Հարցաքննիչն դմնեայ գէմքը. մաղերս կը տնկէ զըլխուս վրայ։

Յերեկը հարցաքննութեան միջոցին յանդուգն հարցումներով իրեն բարեմտութիւնը չարաչար զործածեր եմ եղեր եւ եկած է վրէժ լուծել. տմարդի, անլուր լուտանքներու տարափով մը սկսաւ իր խօսքերը, ոտքին տակ տախտակամածը կ'երերար կարծես։ Սաստկութեամբ բազուքեցի, սակայն յանկարծ խումբ մը ոստիկաններ մէկէն խումնեցին վլաս եւ անողորմ զանակոծութեան մը ենթարկուեցայ. զլխուս, գէմքիս, կուրծքիս կսուփներ կը տեղային անընդհատ։ Զեմ գիտեր որքան տեւեց եւ ինչպէս վերջացաւ այս կըտանքը, երբ աչքս բացի, հարցաքննիչին դէմ գտայ նորէն ինքզինքս, որ զիւային քմթիծազով կը հարցնէր թէ՝ քիչ մը կակուզզեր էր իմ հեռ յամառութիւնս։ Այս անգամ յարձակման յատակագիծը փոխած էր, չոզքորթ փաղաքշանքներով, հրապուրիչ խոստումներով եւ անմիջապէս արձակելու բուռն երդումներով կուզէր որ պահոնջուած ճիշտ բացատրութիւնները տամ, կը մեղքնար երիտասարդութեանս, ասպագայիս վրայ, կը սոսկար որ իմ յամառ լուսութիւնս զիս մշտնչենապէս պիտի վատեցներ բանտերու խորը, կը պազատէր որ ըսեմ այլեւայլ տեղեր գտնուած մեղսակիցներուս, գաղափարակիցներուս անունները, անոնց գործելու եղանակը, անոնց զէնքերու մթերանոցը, վարչութեան պետերը, եւն. այնպիսի բաններ վերջապէօ՛ որոց վրայ երբէք գաղափար չունէի, եւ արդարեւ առաջին ան-

գամը ըլլալով կը լոէի ինծի համար մտացածին այդ
օրինակ կազմակերպութեան մը գոյութիւնը : Ու եր-
բոր բանէ մը տեղեկութիւն չունենալս կը յայտնիէր,
ուրացում ու յամառութիւն կը կարծուէր . կրկին հայ-
ոյանքներով կը թափէր իր թոյնը , սոսկալի չարչա-
րանքներու ենթարկել կ'ըսպառնար : Վերջապէս կ'ե-
րեւի թէ յուսահատած՝ հրամայեց սոտիկաններու սե-
րին որ հինգ օր շարունակ անքուն եւ ոտքի վրայ
միամ : Բանստ տարուեցայ , հոն սուինաւոր սոտիկան
մը քովս կանգնած էր , ժամը անգամ մը կը փոխուէին
այն պահնորդները : Նոտիլ , պառկիլ , քնանալ չի կար :
Պատիկ մրափ մը եթէ արաեւանունքներս խոնարհց-
նէր , սուինի մշտում մը կ'զգայի անմիջապէս կողիս
վրայ : Ինչ զարհուրելի ժամեր անցուցի այդ զիշեր :
Յուզումէն , զրգութենէս , յուսաբեկութենէս եւ գա-
նահարութենէս հոգիս սմբած եւ մարմինս պարտա-
սած , անհուն պէտք մը կ'զգայի քունի . խելաթափ ,
ուշաղիր կը տատանէի կեցած տեղս . անհամբեր լուս-
նալուն կ'սպասէի . որպէս թէ կարեկցութիւն , ար-
դարութիւն պիտի ծագէր արեւէն : Չեմ զիտեր ինչու-
լուցուցի այդ զարհուրելի զիշերը , միտյն սա կը յի-
շեմ որ արեւի չող մը պղտիլ լուսամաւէս ներս իշ-
նալուն պէս , զլորեցայ , թոյլ պատասխի մը պէս ին-
կայ զիտին : Երբ աչքս բացի , խշտեակիս վրայ երկրն-
ցած էի , զլխուս մազերէն մինչևւ ոտքիս եղունքները
կը ցաւէին , մարմինյս վրայ մէկ քանի վերքի նշան-
ներ կային , եւ քանի մը տեղեր ուռեցած ու կապուտ-
ցած , կերեւի նուազումս կեղծ կարծելով զարկած
բոհատած էին որ ոտքի ելնեմ , վերջէն բահատապա-
հէս իմացայ որ դիմորական բժիշկը բերել տուած ու

քննել տուած են զիս , եւ թէ ծանուցած է եղեր թէ
մարմնական այսպիսի տանչանքներու շարունակու-
թիւնը կամ կրկնումը ինծի համար մահաբեր պիտի
ըլլայ ու ասոր համար արգիլուած է եղեր այս բանա-
գատող միջոցին կիրարկումը : Չեմ զիտեր քանի ժամ
տեւած է նուազումս կամ ընդարմացումս , միայն ըս-
թափելէս ետքը՝ կսկծալի կերպով կրեցի այդ տան-
չանքի օրու ան աղետաւոր աղեցութիւնը , մարմնոյս
բոլոր անդամները կարծես ջարգած փորած էին , եւ
բնական շարժումներ ընել պարտաւորած ատենս՝ ան-
հնարին ցաւեր կ'զգայի , որք երկար ատենս տեւեցին :

Քանի մը անդամ ալ հարցաքննութեան կանչուե-
ցայ : Անգամ մ'ալ քաղաքապետը ներկայ էր , բայց
այս վերջինը անբարեկիրթ , բիրտ վարմունքի կողմէն
իր սուորադաս պաշտօնեանները գերազանցած ըլլալուն
համար կրնար պարծենալ :

Ականջներս գեռ կը բզզան անասելի հայնոյանք-
ներու յաձախակի կրկնումէն , ինչպէս մարդ երկար
ատեն նուազաբանի մը ճիշերը լսելէ ետքը , անոր լը-
ռելէն գեռ երկար ատեն ետքը նոյն ձայներուն տար-
տամ գանգերը կը բզզան իր ականջներուն մէջ :

Սյլ եւս յոյսս կարած էի թէ կարելի պիտի ըւ-
լար ազատիլ գտւառային իշխանութեան ճիրանէն , եւ
խմացեր էի թէ ամէն պարազայի մէջ անհրաժեշտա-
բար դատս նահանգային վերագոյն դատարանին առջեւ
պիտի տեսնուէր , ոստի բոլոր ուշադրութիւնս նուի-
րեր էի ժամ առաջ գաւառապլուխ փոխազրուելու հը-
րաման հանել տալ , քանիցս աղերսագրեր տուի զայ-
մագամին եւ երկու անդամ հեռագիրով խնդրեցի Ընդհ .
դատախաղութենէն նահանգին կեզրոնը փոխազրուիլս :

Սրգէն անձուկ, նեխսաբոյք եւ տաղտկալի բանսս ալ
աւելի նեղ ու ճնշող կը զանէի եւ օր աւուր անձկա-
ռօք որաատրոփ վոխադրմանս հւամանին կ'ողասէի :
Կը հաւատացի թէ հանանդային դասարանին առջև
առաջին ներկայացումիս, դժուարին չի պիտի բլար
ինձի անմեղութիւնս ի յայտ հանել, պիտի կրծայի
զատաւորներուն արգարակորով խղճմատնին կառում
ընել, համոզել զիրենք անպարատութեանս ի նպաստ
եւ ազատութեանս իրաւունքը վերստանալ : Աուր
համար հետդէտէ աւելի սաստիկ կը բազգայի օր առաջ
մեկնիլ այդ անիրաւութեամբ ու ատելութեամբ առ-
գարուած վայրէն, թուշ որ արգէն բանսս ալ ի-
րական զերեզմանի մը չափ ախուր եւ վհատեցացին
էր, մանաւանդ ազատեղութիւնը չի հանգուրմելիք բան
էր: Աւստի երբ օր մը՝ Յունիվոր օ ին՝ Ծննդեան իրին-
ման օրը, բանաւարկութիւնն ճիշտ երեք ամիս ետքը
տառա մը կանուի անկողնէս կանչեց բանաւարկանը եւ
ծանոց թէ՝ գաւասազլու սպիտի զրկու իմ, ու բախու-
թիւնն սիր ու թունդ ելաւ: Անմիջադէս ձամբաց պի-
սի ելնէի, որուն համար պատարաստութիւն չունեն
առարկեցի որ զէթ զրաւա մը վարձելու յամանակ
տան: «Ան կարելի է, պատասխանեց: Աւրիշ երեք
բանաւարկութիւնն ալ՝ մին մարդասովան եւ միւս երկու
քը զողեր՝ ինձի հնա սպիտի զրկու ին: Օքը սոսկալի
իերուով ցուրտ էր, փքարեր հօգմ մը կը ամբէր: Զեռ-
քերիս երկութ ձեռակապ անցուցին, եւ վղերին ի-
ւարու միացան երկուր չպթայ մը: Անչու չտ այդ հան-
գամանդով եւ այցպիտի խստաշաւնչ օղով ձամբարցու-
թիւն մը նախանձելի բան մը չըր, բոլց որո՞շեամբ
աղաւումիս յոյսին մօտենալ կը կարծէի՝ ոյնիւ ան զբժ-

գոհ չէի եւ աշխուժով ճամբայ ինկայ: Ութը ժամ
պիտի քալէինք այդ օրը եւ կը յուսայինք յետինքէն
առաջ հասնիլ X . . . քաղաքը: Բայց խիստ դժնդակ
նեղութիւններ կրեցինք, սոսկալի ցուրտը՝ լեռներու
ձիւնաշեղջերը իրար հսոսով քամիով մը սաստկացած՝
կը զողացնէր մեղ, քամին փչած ձիւնով լեցուցած էր
ձամբաները, շատ անդամ մոլորեցանք, մինչեւ ծուն-
կերնիս շարունակ ձիւնին մէջ միտուելու եւ ելլելու
պարտաւոր էինք. մէկ-երկու տեղ մահուան ճգնաժա-
մեր անցուցինք . քիչ մնաց օր ճամբան պիտի սառէինք,
վերջապէս հնար չպիտի ըլլայ պատմել մեր այդ աւուր
կրած ճամբառ նեղութիւնները . . իրիկունը ուշ ատեն
հասանք X . . . քաղաքը բայց այնքան յոկնած, ջախ-
չախած, որ ալ ոտքի վրայ կանգնելու զօրութիւն
չունէինք: Այդ տեղի բանան ալ հին բանտին մէկ նը-
մոցն էր: Ձեռակապերս արձակեցին եւ վզերնուս
չպթայն միայն մնաց: Անկիւն մը բրդուն մը փսիաթի
վրայ փոռւեցայ, ալ հոգի չէր մնացեր վրաս, շղթա-
յակից ուղեկիցներս արգէն խորունկ խորթալ սկսած
էին, իսկ իմ ձեռքիս եւ ոտքիս մատները ցուրտէն
խածուած հիմա կ'սկսէին կոթտալ, սուր կսկծում մը
չէր թողուր որ քնանայի, հազիւ թէ թեթեւ մրափ մը
թարթիչներս իրարու վրայ խփած էր, եւ ահա մէկը
զիս կը մշտէր, աչքս բացի ու ճանչցայ բանտապահը,
կամացուկ մը՝ զողի պէս՝ ափիս մէջ թղթիկ մը սը-
պըրթիցուց: « պատասխանը զրէ որ անիմ » ըսաւ,
եւ քովս տաք կերակուրներ գրուած ըլլալը ցոյց աը-
ւաւ, ըսելով թէ ինձի համար են:
Կանթեղին աղօտ լոյսովը տոմսակը կարգացի,
« Անձանոթ բարեկամդ » սառըապրուած էր, ուր

դգածնալ շեշտերով կրած տառապանքիս համար իր ան-
հեղձ կարեկցութիւնը կը յայտնէր, նշանուած ըլլալս
և երջանիկ սէրէս աեզեկութիւն ունինալը յայտնելով,
աղնուաբար իր յօժարափայթ եւ անձնուէր ծառայու-
թիւնը կը նուիրէր ինձի, եւ կ'առաջարկէր նոյն խակ
փախուստ փորձել՝ որուն զիւրութիւնները եւ հոգերը
ամբողջը կ'ստանձնէր: Խորապէս յուղեց զիւ այս նա-
մակը. չէի ճանչնար, եւ իր մատծէի թէ՛ ո՞վ կրնայ
ըլլալ այս զիւ յազնական անձնուիրութեան հեղինակը:
Ո՞վ որ ալ ըւլոր՝ անկեղծ էր անշուշտ, որ իր սրբ-
տարուի տողերէն կ'արտափայլէր կարծես: Սակայն
ինականաբար չէի կրնար ընդունիլ իր քաջարի առա-
ջարկը: Նախ որ ազնիւ զիւրազրպիս մարդու մը կեան-
դը վասնի տակ պիտի դնէի, վասն զիւ զիւրին զործ
մը չէ ամէն պարագայի մէջ փախուստը՝ եւ նոյն խակ
յաջողելին ետքն ալ, երկրորդ՝ փախուստական կեանքին
մէջ պարաս որ պիտի ըլլայի սիրականէս ճեռու տո-
րիւ, զիւզէս հեռանալ, վերջապէս զուցէ անդառնալի
կերպով բաժնութիւն նշանածէս, որուն սէրը կը կազմէր
իմ երջանիկութիւնն, իմ կեանքս, եւ յետոյ կը յու-
սայի զորեղապէս թէ՛ օրինական ձամբուն մէջ զըժ-
ուար չի պիտի ըլլար անմեղութիւնն երեւան հանել
ու աղտուի, որուն համար կ'ննթազրէի շատ շատ եր-
կու ամիս սպասել: Աւստի երբ բանտառտանը կրկնին
ելաւ թռազի ու մատիա բերելով՝ որ պատասխանը
զրեմ նորհակալու տողերով երախոսազիւութիւնս յայտ-
նացի եւ ներսպատիւն ինդրեցի որ չի պիտի կրնայի
իր անձնուէր առաջարկը ընդունիլ վերոյիշեալ պատ-
ճառներով: Այդ զիւերը բաւական մատծեցի « Անձա-
նօթ բարեկամ »ին եւ իր առաջարկին վրայ, վերջապէս

քնացայ, առաւուն շատ ուշ արթնցայ: Բարեբաղպարար
ոստիկանապետը թոյլատութիւն տուած էր այդ օրը
հոն հանգչելու, թէ ոչ անշուշտ ձամբան պիտի մնա-
յինք: Հետեւեալ օրը երբ գուրս կանչեցին ձեռակա-
պերս անցնելու համար, բաւական կազդուրուած էինք
արգէն, ու ճամբայ ելանք, օվը բաղդատաբար շատ
մեզմ էր, ու նոյն խակ տկար արեւ մը մերթ լնդ մերթ
կը նշուլէր ամուգամած երկնից երեսը: ձամբուն եր-
կայնքը յայն պալուային վրայ մարդ մը կանդինած էր,
որպէս թէ մէկին կ'ըսպասէր, որտի յուզում մը ինձի
զգացուց թէ « Անձանօթ բարեկամ »ը ըլլալու է, եւ
ահա նշանացի բարեւ մը զրկեց. ալ կասկած չի կայ,
զլխովս ընդունեցի բարեւը, աչքերս արցունքով լե-
ցան, բուռն իզձ մը կ'զգայի երթալու փաթթուելու
այդ անձանօթ մարդուն, որ ինքնանուէր բարութեամբ
մը կուզէր վիշտս բամնել, բայց խոնեմութիւնն, ժան-
տախաէ վարակեալ մը, վասնդաւոր մը, քաղաքական
յանցանօթ ամբաստանեալ մըն էի եւ թեթեւ շարժում
մը, պարզ բառ մը կարող էր շղթայիս ծայրին կցել
առա իւղձին կեանքն ալ ու ինձի պէս թշուառացնել,
զգուշացայ ուրիմ: Այդ օրը մինչեւ իրիկուն քալե-
ցինք: Առջի աւուր ձամբորդութիւնը տեսած ըլլալով,
մեզի այնքան դժուար չեկաւ այդ օրը, թէեւ շղթան
ու մանաւանդ ձեռակապերնիս շատ կը նեղէին մեզ
եւ յառաջանալու միծ արգելք կուտային: Իրիկունը
զիւզ մը պատկեցանք, յարգանոցի մը վրայ, ոչ թէ
միայն շղթաներէս բան մը չի պակսեցուցին կամ
թուլցուցին, այլեւ սոքերնիս ալ հաստ չուաններով
կապկապեցին, որպէսզի զիւերը փախչիլ չի փորձնաք:
Երրորդ իշեւաննիս ալ առջիններէն տարբերու-

թիւն չունէր, ու գէշ աղէկ կը կրէինք ճամբու անտանելի նեղութիւնները, իմ մասիս սա գոհունակ մըտածումով թէ վերջապէս այս տառապանքները կրել հարկ է անպատճառ ազատումիս հասնելու համար: Սակայն այդ կայարանէն հետերնիս խառնուած ոստիկան զօրաց տասնապեաը խստաբարոյ ու սոսկալի կերպով հայտեաց մէկն էր, միշտ կը պատուիրէր իր հետեւ որդիներուն թէ « կետվուրը չարչարեցէք »: Կ'ըսէր թէ « ատիկա մեր տէրութեան թշնամի է եւ տառը արիւնը հելալ է »: Ու եթէ օրէնքէն չի վախինար անշուշտ պիտի խողխողէր զիս, քանի անդամներ հրացանին կոթովը հարուածներ տուաւ, դիմագարձում մը, կը խորհէի, ալ աւելի ծնծ ու տել պիտի տար ինծի, կը լսէի, կը համակերպէի բազզին այս մէկ ու րիշ տեսակ հեգնութիւններուն, կ'սորկանալի մէկ խօսքով այնպիսի մարդոց առջեւ, որոց երկու ոտքի վրայ քալենին միայն կը զանազանէր զիրինք անտառի քանասոր գաղաններու ցեղէն: Ա՛յս, ի՛նչ հոգելուկ վշտեր, ո՞րքան մարմնատանջ խոշտանդումներ կրեցի... ճամբան թուրք շղթայակիցներուն ձեռակապիրը արձակեց՝ ոչ թէ անոնց վիճակին արգանատելով, այլ մահաւանդ զիս կատղեցնելու համար. առուշը կը կարծէր թէ պիտի նախանձէի: Ոստիկանին մէկը՝ բարի տղայ մը՝ « հինգնոց մը տուր, ըստ նետենք այդ շահը բերանը, փիո մարդը շատ կը հաջէ քեզի զէմ, բայց ոսկորը կրծելով կը կակուզնայ, ու քու ալ ձեռքերդ թող կուտայ: »: Շնորհակալութիւնուայնների, երկու հինգնոց տուի իրեն, ըսի թէ չեմ ուղեր որ ձեռքս արձակուի, ու փարայ մը իսկ չեմ տար այդ սինլքորին, եթէ նոյն իսկ կախազանէն զիս

փրկելու ալ ըլլայ: Ճամբանիս չարունակիցինք, բայց շատ մը նեղութիւններ տուաւ այդ գարշելին ինծի: Վերջապէս ամսոյս թիւն, իրիկունը մթներ էր արդէն այս բանալը եկանք, չըթանիս քակեցին ևս մէյմէկ սենեակ տուին մեզ:

Այս որ բանալն վրայ կը զրեմ ուրիշ օր մը: Քունս կը ծանրանոյ:

Բ.

20 Յունվար

Երկու յարկով բաւական լնդարձուկ չէնք մըն է այս բանալը. վերի յարկը ընդհանրապէս թիթեւ բանապարկեալներու եւ տակաւին գատավարութիւննին չի լրացած ամբաստանեալներու յատկացուած է, թէեւ հարուստ կամ կրծօն տուող ծանր գատապարտեալներ ալ պակաս չեն վերը: Երեք հարիւրէ աւելի թուով բանապարկեալներ կան, միծամասնութիւնը քուրդերը կը կազմին: Յիսունի շափ հայեր ալ կան այլ եւ այլ ամբաստանութեամբ ու գատավձիրներով:

Զիս վարի յարկը տուին, թէեւ զեռ գատավարութեան տակ եմ, որով կը յայտնուի թէ հոս ալ զերծ չեն աչտութեան պակասութիւննին, բայց շիտակը խօսելու համար՝ շատ զժուն մնալու պատճառ մը չունէի այս ակնասութենէն, որովհետեւ հայերու մեծագոյն մասը վարի յարկը կը գտնուի, եւ բնականարար պիտի նախանտէի հայերու մօտիկ ըլլայ: Եւ միաց որ վերի եւ վարի յարկելը մաքրութեան կամ աղտատութեան կողմանէ իրարմէ շատ տարբերութիւն

Հունին : Ամէն կարգի բանտարկեալներ իրարու հետ խառնիխուռն կ'ապրին , իմ գանուած սենեակիս մէջ երեսունի չափ բանտարկեալներ կան , որոց մէկ երրորդը հայերէ կը բաղկանայ : Բանտարկելոց մէջ կան մահապարաններ , ցկեանս բանտարկութեան դատապարառողներ , որք հասարակ մարգաց պէս , ու անոնցմէ աւելի զուարթ կ'ապրին , կօ ցատկին , կուտեն ու կը մարտեն . զարմանքս չեմ կրնար զաղել . բայց իրենք՝ չեմ զիտեր տակաւին ի՞նչ յոյսով մը կուղեն փարիլ կեանքին : Տասնըհինգ տարուայ տաժանակիր բանտարկութեան դատապարառու զներութիւը համեմատաբար ամենէ շատն է , որք ընդհանրապէս մարգասպաններ են : Սսոնցմէ ևաքը կուգան 12, 10, 9, 8, 7, 6, 5, եւ 4 տարիներու բանտարկութեան դատապարառուղներ , որոնք զարմանալի համակերպութեամբ մը օրերնին կը համրեն , եւ քանի տարի պառկած ըլլալնին հարցնողի մը միշտ ձիշտ թիւին վրայ հատ մը աւելի բարգելով կը պատասխաննին , որովէս թէ այդ խարէութիւնը ազգեցութիւն մը ունենար անխախտ արձանազրութեանց վրայ : Երեք տարուայ բանտարկութեան դատապարառուղները ամեննէ մեծ մասը կը կազմն , որոնք կամ զողեր են եւ կամ բանի չնութիւն ընողներ : Իսկ ասոնցմէ վար 2 ուկէս 2, 1 ուկէս եւ 1 տարի , ինը , վեց , երեք ամիսով դատապարտեալներ , որոնք յանցաւորներ են եւ կրնան վճռաբեկ ատենին դիմում ըրած ատենինին երաշխառով արձակուիլ , դատավարութեան ու նոյն իսկ հարցաքննութեան տակ եղողներն ալ բաղմաթիւ են :

Հայ բանտարկելոց մէջ քանի մը հասը մարգասպաններ են , եւ 15 տարի բանտարկութեան դատա-

պարտուած , այս կարգին մէկ քանին ալ զեռ դատի տակ են , քանի մը հատ ալ զողութիւն եւ այնչափ մըն ալ թեթեւ յանցանքներու համար բանտարկուած կան , բայց մեծ մասը բաղաքական յանցաւորներ են , որոց թիւը երեսունէն աւելի է . ասոնց մէջ արգէն շատերը զատապարտուած են , երեք հատը կախաղանի վճիռով , հինգ վեց հատ մը ցման բանտարկութեամբ կամ բերգարգելութեամբ , մնացեալները 15, 12, 9, 5 եւ երեքական տարիներու վճիռներով . կամ կարգ մըն ալ որ զեռ դատի մէջ են : Մէկը մանաւանդ ասոնցմէ քսան ամիսէ ի վեր զեռ դատը չէ աւարտած , ու երր զարմացական շարժում մը ըրի այս անհաւատի երկարաձգումին համար , ծիծաղելով ըստ թէ 2, 3 եւ նոյն իսկ 4 տարիներէ ի վեր դատի տակ ըսպառղներ պակաս չեն , ու խորհուրդ տուաւ որ շատ չաճապարհմ . բնականարար այս յայտնութիւնը ինձի ախորժելի չի թուիր , ու կը միմիթարուիմ մտածելով որ անշուշտ բացառութիւններ են ասոնք , եւ թէ ի հարկէ բացառիկ պատճառներ ունենալու են դատը այսքան յապազման ենթարկելու համար : Քաղաքական յանցաւորներուն աւելի կը համակրիմ . ընտիր , զարգացած , ազնիւ երիտասարդներ կան ասոնց մէջ , զորս այդ սարսափելի ու աղտոտ խաժամուժին մէջ նասնուած տեսնելով՝ սրտի ծշմարիտ ճմլում մը կունենաս : Մանրամասնաբար կը հարցաքննեմ զիրենք դատերնուն պարագաներուն վրայով , մէծամասնութիւնը վեր ի վերոյ եւ անտեղի զրագարտութեանց հետեւանօք թշուառացած , որոց ակներեւ անմեղութիւնը երեւան հանելու կարծես բնաւ փոյթ ունցած չէ դատարանը , ինչ որ զիս ալ պահ ընդ պահ տիսուր խո-



հերու կը մասնէ , եթէ երբէք ինծի դէմ ալ . . . բայց հերու կը մասնէ , եթէ երբէք ինծի դէմ ալ . . . բայց ի՞նչ իրաւունքով , ի՞նչ ապացոյցով պիտի թըշո՞չ , ուառացնին զիս :

Ահա տասը օրերէ ի վեմ հոս եմ , ու շիտակը չեմ զիտեր թէ ի՞նչպէս անցաւ այսքան ժամանակ , ժամ զիտեր թէ ի՞նչպէս անցաւ այսքան ժամանակ , ժամ մէկին , երկու ժամ միւսին հետ խօսակցելով՝ կը մը մէկին , երկու ժամ միւսին հետ խօսակցելով՝ կը մը մէկին : Ամէն սենեակ պըտո՞ն որ օրը անցած է տրդէն : Ամէն սենեակ պըտո՞ն անցայ թէ վարի եւ վերի յարկերը . եւ քիչ շատ դատեցայ թէ վարի յարկերը . եւ քիչ շատ դատեցայ թէ վարի յարկերը . եւ քիչ շատ դատեցայ :

Գ -

23 Յունվար

Զանձրոյթը ծանրապէս ձնչել սկսաւ հոգիս . ըստ կիզրները բաւական արագ կը սահեին ժամերը , անոր ասոր հետ խօսակցութիւններս եւ շրջապատող դէմասոր ձանօթանալու եւ անոնց պարագան զիտնալու քերու ծանօթանալու եւ անոնց պարագան զիտնալու տոյդ վիճակիս զառն մտմառուքները : Բայց երթալով տոյդ վիճակիս զառն մտմառուքները : Բայց երթալով սրատանջութիւններս յարածուն կեր դուլ կը սաստուրատանջութիւններս յարածուն կամ դատի չի կանան . այսքան ատենէ ի վեր հոս եմ , ու զեռ դէմէկ անգամ հարցաքննութեան կամ դատի չի կանչեցին , ի՞նչ պիտի ըլլայ այս վիճակին շարունակութիւնը : Այսօր Հայ բանտարկեալի մը՝ որ իր երկար տարիներու փորձառութեամբը եւ դատական գործերու հմառութեամբը ծանօթ է՝ խորհուրդ հարցուցի , բարեմիտ ժամանակով մը պատասխանեց որ տեղը չի կայ անապարելու , « թուղթերդ , ըստ , ի հարկէ Ոմ բա

տանեալ Ատենին առջեւն են , քանի մը օրէն ի՞նչ կեր պարանք առնելը յայտնի կ'ըլլայ » : Եւ խորհուրդ տըւու որ բանտարկելոց որոշուած հացը արուելու համար աղերսազիր տամ : Այս պատասխանը բոլորովին վհանեցուց զիս ; մարժեցի առաջարկը , ըսի թէ հոս միաւլու միտք չունիմ որ հաց ուզեմ :

— Հոդ չէ , ըստ , հաց առնելդ գործին ընթացքն արդելք մը ըլլար , գուք աղերսազիր տուէք , հաղիւ մէկ ամիսէն բալինիդ կ'ելնէ : Եթէ շուտ աշատեցաք , բաղզերնուգ :

Եւ ի՞նքը իմ կողմէ աղերսազիր մը գրելով՝ անունը դրաւ տակը ու զրկեց :

Դ -

27 Յունվար

Այսօր ամբաստանագիրս եկաւ , թրքական ամբողջ թերթ մը թղթի երեք մասը սեւցուցած են : Ի՞նչե՞ր չեն զրած հապա , երեւակայական ի՞նչ յանցանքներ , ի՞նչ ոճիրներ չեն վերազրած . օրինական կարգ մը երկարաձիր ձևւաբանութիւններէ ետքը , կ'ըսէթէ , « տրուած տեղիկութեան համեմատ ամբաստանեալին տունը խուզարկուելով . . . Գաւառակի իշխանութեան պաշտօնեաներ տանը մէջ գտած են այնպիսի վեասակար թուզթեր , ծանծաղամիտ ցնորքներու արդիւնքը եղազ եղերելի եւ խորվարարական զարգարներու յատուկ զրգեր , Օսմ . երկիրներու ներքին աղանովութիւնը խանզարելու չար նպատակով վորանակուած համակներ , զեցհարուածեան զէնք մը

եւ ուրիշ կարգ մը վտանգաւոր իրեր , որոնք վասպէս
կ'ապացուցանեն ամբաստանեալին վերապրուած ոճիրին
իրական ըլլալը . բաց ասափ տրուած զաղտնի տեղեւ-
կութիւններ կը վկայեն թէ ամբաստանեալը՝ խորհր-
դաւոր , կասկածելի ընթացք մը ունեցած է բնակոծ
զիւղին մէջ , եւ թէ կասկածուած եւ անձանոթ ան-
ձերու հետ միշտ յարաբերութեան մէջ գտնուած է , եւնո՞յ
Ու երկար թուռմներով , կրկնումներով միշտ միեւնոյն
երեւակայական յանցանքները կը մասնանչէ : Բնդէ .
դատախազը վերոգրեալ կասկածները եւ ապացոյցները
մի առ մի թուելով խիսո հաստատուն եւ հարկաւորէն
աւելի գտած է զիս ամբաստանելու , նոյն պահանջու-
մը ընդունելով Ատեանը , ամբաստանութեանս վրայ
համաձայնած եւ որոշում տուած է որ բատ պատճա-
կան օրինագրքի 58րդ . յօդուածի Բ . տրամադրութեան
դաստ տեղի ունենայ հաճանգայլին վերակոյն դատա-
րանին առջեւ :

Այս ստայօդ ու խիստ չափազանցեալ որոշ միաւղին ամէն մէկ պարբերութիւնները ուշի ուշով կը կարգամ, ու չեմ կրնար գայրոյթս ու յուսահատ կատաղութիւնս զսպել : Այդ չարաշուք թուղթը լիցնող զիրերը ցից մարդակիներու պէս կարծես տէքս կը մըիւ ւըտին, չեմ կրնար վար գնել զայն ձեռքէս, կ'ու զիւ տրորել, ճմոթքել, անոր յախուռն, անարդար հնաթագործի բութիւնները հղծելու համար, Ո՞վ էր այն զաղութիւնները աեղեկատուն, որ իմ մասիս ստութիւններ յերիւրած էր կառավարութեան : Պահ մը կը մտածեմ թէ իրօք գտնուած է քսու զբարարիչ մը՝ որ ուեւէ նկատումով կամ շահախնդրութեամբ ուղած ըլլայ զիս գժրազդ ընել, կորսնցնել տալ, եւ ո՞վ է սակայն, ո՛չ, չի

Կրնար ըլլալ ատիկա, թշնամի չունիմ, կեսնքիս մէջ
ո'չ մէկուն մազի չափ վեաս հասուցեր, ո'չ մէկուն
հաւուն « Քի՛շ » ըսեր եմ: Եւ չեմ կրնար համոզուիլ
թէ գտնուի մէկը որ լոկ հաճոյքի համար, կամ իր
շահուն եւ ասոր նման մէկ հաշւոյն յաջողութեանը
համար՝ անխղճութիւնը ունենայ երիտասարդի մը
կեսնքը մթնցնել, մէկ-երկու ընտանիք նոյն անագո-
րոյն հարուածով փացնելու. այդպիսին ճիւաղ մը
պիտի ըլլար: Ո'չ, անտարակոյս կառավարութեան
մէկ բարուրանքն է այդ, գաղտնի տեղեկատու մը
գոյութիւն ունեցած չէ, դէմ իմ սրտիս վճիռ ու միա-
միտ զգացումները այսպէս խորհիլ կուտան:

Յակայն չեմ կրնար ինքզինքս համոզել ու քա-
ջալերուիլ :

ԱՇԽ, այսօր իրապէս զղչացի Խ...քաղաքին
անձանօթ բարեկամին անձնուիրական առաջարկը ըն-
դունած չ'ըլլալուս համար :

Բնկերներէս մէկը դիտել տուաւ թէ մեր ամենէ
մէծ յանցանքը օձիքնիս ձեռք ապելելնիս եղած է,
ու շատ իրաւունք ունէր :

Սրամիս վըդովումը չի դադրիր, զլուխս կը ցաւի :
Պիտի պառկիմ, թէպէտեւ աներկրայ ևմ թէ քունա
չի պիտի դայ :

Ե .

31 Յունիս

Ամբաստանադիրս եկած օրէն սկսեալ մինչեւ այսօր միջօրէէն ետքը սրանեղութիւնս փարատած չէր : տեսական անձկութիւն մը անհանգիստ կ'ընէր զիս , բայց հիմա բաւական թեթեւցած կ'զգամ կարծես ինքինքն քու :

Սյօր գատավարութեանս կալմական Ա . նիստը տեղի ունեցաւ :

Առաջին անգամ ատեան ներկայանաւուս , սիրտս ուժգնապէս կը բարսիէր , կ'զգայի թէ գոյնս նետած է եւ ճիգեր կ'ընէի վարանում ցոյց չի տալու , ինչ որ կը հասկածներ ներշնչել տալ յանցաւորութեանս , բայց այս բնի ճիգերը աւելի կը տագնապէին զիս :

Ատեանը կալմուած էր նախագահէն , ընդհ . դատախազէն : չորս անդամներէ (երկուքը հայ) եւ քարտուղարէ մը : Թէեւ նախագահին աշքերուն մէջ չար ծիծաղ մը կը պէտար եւ ընդհ . դատախազին զաժան դէմքին գիծերը մուլթ խորհուրդներ սեւցուցած էին , բայց ատեանին ինձ ներշնչած ընդհանուր տպաւորութիւնը լաւ էր , եւ յուսալ սկսայ :

Նախագահը յաջորդաբար եւ արագաստէս հարցուց անունս , մականունս , տարիքս , արհեստս , ծննդավայրս , զորս յայտնեցի , գրագիրը կը գրէր երկու կողմէն ըստածները : Ապա հարցուց ի՞նչ ամբաստանութեամբ բանտարկութիւն , ո՞րչափ ատենէ ի վեր բանով ըլլալս , եւ ամբաստանագիր ընդունիլս :

յուց թէ՝ վրասանորդ պիտի կարգե՞մ , եւ « ոչ » պատասխանիս վրայ դատարանին կողմէ հայ վաստաբան մը փոխանորդ նշանակեց ինծի , որ իսկոյն հոն ներկայութեան բերուեցաւ : Ամենէն վերջը աւելցուց թէ՝ ամբաստանագրին դէմ եթէ առարկութիւններ ունէի , չինդ աւուր միջոցին կրնայի ընել , վճռարեկ ատենին դրկուելու համար :

Եւ ահա նիստը փակուած էր : Ուզեցի քանի մը խօսքեր ըսկել , անմեղութիւնս , երկար տաենէ ի վեր բանալու գանուիլս , թշուասութիւնս եւ իրենց արդարութեան ապաւինելս յայտնելու եւ խնդրելու համար որ շուտ վերջ տան դատավարութեանս , սակայն հարդիւ թէ քանի մը խօսքեր թոթովեցին լուցուց , « Հարկ չի կայ , ըստ , խօսելու » : Նորէն բանտ դրկուեցայ :

Վերագարձիս ծանօթ փորձառու հայ բանտարկեալին քով գացի ու պատմեցի անցուգարձը , ան արդէն գոց գիտէր բոլոր ասոնք : Ամբաստանագրին դէմ առարկութիւններուն մասին խորհուրդ հարցուցի :

« Զեւական չնշին բան մըն է ատիկա , պատասխանեց , նախ որ երեք զիսաւոր օրինական փաստեր ունենալու էք այդ բանին համար , ինչ որ կը պակսին ձեզի , երկորդ գործերնիդ առ նուազն տարի ու կէս կը յետաձուի , հաղիւ չորս ամիսէն կը դրկուի , տարի մըն ուլ հոն կ'սպասէ , եւ այս բոլորը ոչնչէի համար , վասնզի ապահով եղիք թէ . ամէն պարագայի մէջ , վճռաբեկ ատեանը ոլիտի վերահաստատէ հին ամբաստանագիրը , բաւական է որ գաղաքական յանցանօք ամբաստանեալ մըն էք » :

— Ի՞նչ խորհուրդ կուտաք ուրեմն :

— Համբերութեամբ սպասել՝ ինքինքնիդ Աս-

տուծոյ արդարութեանը յանձնելով . վասնզի մարդիկ շատ քիչ գիտեն արդարութիւն ընել :

Թէեւ շատ զօրաւոր ու յայտնի ապացոյցներ ունենալ կը կարծեմ ամբաստանագրին փցուն կէտերը ցրելու համար , բայց մէկ երկու տարիի յետաձգում , այդքան բանտը սպասել , ո՞հ , կը սոսկամ : Իրաւունք ունի անշուշտ խորհրդատուս : (Հարկաւ Աստուած չի պիտի թողու որ մոլորին զիս դատողները) :

Զ .

γ Փետրվար

Մէկիկ մէկիկ համրեր եմ ամբաստանագրին գէմ բողոքելու համար պայմանաժամ նշանակուած հինգ օրերը : Այսօր երկու օր ալ անցաւ , անձկանօք կ'սպասէի որ դատարան կանչուիմ : Գրեթէ մինչեւ իրիկուն վանդակապատին քովէն չեմ հեռացեր , որպէսզի դուրս նետուիմ անունս տրուելուն ալէս , սակայն կանչող չեղաւ , եւ իրիկունը յուսահատ սենեկէս ներս մտայ : Բնկերակից մը՝ որ վերահասու եղած էր անհամբեր սպասումիս , « գոհ եղի՛ր , ըսաւ , եթէ մէկ ամիսէն ալ կանչեն » : Այս խօսքը բոլորովին տակնուվըրայ կընէ զիս : Ինչո՞ւ ամիս մը պիտի սպասեմ , լաւ չէ՞ ո՞ր շուտ տեսնեն գործը , ժամ առաջ վերջացնեն քննութիւնը , եթէ յանցաւոր եմ , որոշուելիք պատիժը կ'ընդունիմ արդէն , եթէ անմեղ եմ , կ'արձակուիմ , հինգ վեց ամիս բանտարկուելէ ետքը անմեղ ըլլալս եթէ հաստատուի , պիտի արձակեն , այնպէս չէ՞ բայց հա-

պա այդ երկար ու ձանձրալի ժամանակամիջոցին մէջ կրած տառապանքներս , հոգեկան տաքնապաներս , մարմնական հիւծումներս եւ նիւթական զրկանքներս , ի՞նչով կարելի պիտի ըլլայ փոխարինել , միթէ բաւակա՞ն է ըսել « օ՞ն , տղաս , անպարտ ես եղեր , գնա գործիդ » :

Արդարեւ ասիկա միծագոյն անիրաւութիւն մը եղած պիտի ըլլար , ես չի պիտի թողում որ այդքան ձգձգումներու տեղի տրուի , ստէպ եթէ հարկ ըլլայ , ամեն օր աղերսագիր պիտի տամ , պիտի ձանձրացնեմ , պիտի պարտաւորեմ որ գործիս ժամ առաջ վերջ տան :

Հիմակուհիմա միտք չունիմ տակաւին քանի մը օրերու համար ձայնս հանել . նայինք թէ ինքնարերաբար չի՞ պիտի կանչեն :

Է .

94 . Փետրվար 12

Այսօր ալ իրիկուն եղաւ , դատարան չի կանչուեցայ , սիրտս շատ կը նեղուի : Այս շաբթու երկու հատ աղերսագիր զրկեցի , մէկը հինգշաբթի օրը՝ ընդհանուր դատախազին եւ միւսը այսօր՝ նախագահին , բայց ոչ մէկուն պատախան մը տրուեցաւ : Հին փորձառու բաղդակիցներ կը յորդորեն որ պարապ տեղը չ'աշխատիմ ու զրամ չի վստանեմ . « ինչ որ ալ ընես , կ'ըսեն , անոնք իրենց մատադրութենէն մազի չափ չեն չեղիք » : Եւ իրաւունք ունենալ կը թուին : Հոս ամեն բան դրամով կ'ըլլայ , բանտին անօրէնին պարտականութիւնն է՝ կ'ըսուի՝ որ բանտարկելոց իննդրագրերը , բո-

Ղոքագրերը պատկանեալ պաշտօնատուններուն տանի ,
անոնց գործերուն վոյթ ունենայ , վերջապէս ամէն
առթիւ պաշտպանէ անոնց իրաւունքները , բայց այս
ալ միւս բալոր կանոններուն պէս անդործազրելի կը
մնայ : Ամիսէ մ'ի վեր հոս եմ , ու տակաւին անօրէնը
իր սաքը ներս խօֆած չէ բանտին միջնադուռէն :
Որո՞նք կը աանին ուրեմն բանտարկելոց խնդրագրերը ,
բողոքները . — մարդուն հաւատալը չի գալ . — Կար-
տիաներն են այս միջնորդները , եւ կուզեմ հարեւանցի
զիմանկարը ընել այս ողորմելի մարդուկներուն . — ծե-
րունի , խլխկած , պաճի-պօզուլի ցնցութիւներով ապուշ
անձարակ արարածներ այս խեղձերը , որ բազզէն ան-
ժառանդ կամ երիտասարդական խօլ ցոփութիւններէ
նիւթապէս թէ գիլիքապէս ջախջախուած — հոգի
չունին արդէն՝ — ծոյլ ու հեղդ կետանիի մը վերջին
մնացորդը եկած են անցնել բանտարկելոց դորձերը
կատարելով ամսական ՅՇ զրշ . թոշտի մը գոխարէն :
Թուով հինգ վեց հատ կան , ասոնք են որ ամեն օր
փոխի փոխ բանախն զաներուն բանալիները կ'առնեն՝
երիկոնը կը դոցեն և առառւն կը բանան : Ասոնք են
որ բանտարկելոց դորձերը կը յանձնանձէն , չուկայէն
կարեւոր պիտոյքներ , նոլար , ուտեստ եւն . կը բերեն ,
միշտ սակայն անպահառա խարգախութեամբ , առուած
զրամին երրորդ կամ չորրորդ մասը խորելով՝ երբեմն
նոյն խոլ կէս առ կէս ։ Ասոնք են որ աղերսազրերը
ու բոլոքները սղատկանեալ պաշտօնատանց կը տանին ,
մէկ - երկու - հինգ զրշ . վարձք առնելով , վասնզի
վարժուած են առանց կրծօնի քայլափոխ մը չառնելու ,
բայց երանի՝ թէ խօսք հասկնալ հասկցնել , դործ տես-
նել զիտնային , թող որ չառ անդամ իրենց անպարար

բաժինը առնելէ վերջը՝ թուղթով կը պատռեն ու կու-
գան քեզի ստայօգ յերյիւրանք մը , պատճառաբանու-
թիւն մը ընել՝ որոց հմուտ վարժութիւնը ունին ար-
գէն իրենց տիտուր ու պժգալի արհեստին բերումով :

Աղերսազիր մը առհասարակ 10—12 զրշ . ի կը նստի
խեղձ բանտարկելոյն . զրոշմաթուղթ , գրողի վարձք ,
արձանագրութեան ծախք , տեղ հասնելու համար
կրծօն եւն . ու մտածել թէ ընդհանրապէս կարօտ բան-
տարկեալներ են , որք իրենց ուտելիքէն կը զրկեն
ինքզինքնին , աղերսազիր մը տալու համար , որ յաճախ
չըսելու համար միշտ՝ կը կորսուի կամ բարձի թողի
Կըլլայ :

Իսկ Կարտիաները՝ ի՞նչ մեղազրենք այդ անմիտ
չքաւորները , եթէ բանաի աղդեցութեանց մէջ կորո-
նեն իրենց բրդօն մը հացը , եթէ բանտարկելոց վախտ
ու նեխաբոյր մարմնոյն վրայ կը սնանին մակաբոյնե-
րու նման , եթէ անոնց յաճախ ոճիրով մը ուսեցած
քսակներուն անբաժան ազրուկները կ'ըլլան , չենք
կրնար մեր ամբողջ արհամարհանքը ու նողկանքը ուղ-
ղել իրենց կմախացած գէմքին , ասոնք՝ արգահատան-
քի արժանի՝ վերջին ու գծուձ ներկայացուցիչներն են
դասակարպի մը , որուն չղթայաւորման ծայրերը աս-
տիճանաբար շատ վերերը կ'երկննան :

Ը .

19 Փեարլար

Վիճակի անփոփոխ միօրինակ նոյնութիւն : Ար-

դարեւ անհանդուրժելի բան է : Այս շաբթու ալ դատարան չի կանչեցին , թէ եւ որոշած էի այլեւս աղերսագիր չի տալ , սակայն չի կրցայ դիմադրել սնահաւատ յոյսի մը , նորէն աղերսագիր մը զրկեցի , որ անշուշտ գնաց վիճակի առջիններուն բաղդին :

Խորհեցայ որ հոս գուրսը եթէ աշխատող մը ունենամ՝ կրնայ մոծագիս օգտակար ըլլալ , ի պահանջել հարկին զրամական զոհողութիւններ յանձն առնել անհրաժեշտ է եւ այս պարագային հաւատարիմ մէկը պէտք պիտի ըլլայ , ամենէ յարմարը՝ դոր կրնայի որոշել՝ հայրս էր :

Հայրս ծովելզրեայ Տ . . . քաղաքն է , հոն մաքսատան մէջ գոհացուցիչ գործ մը ունի , ու իր այս չի նախատեսուած բացակայութիւնը կրնայ իր գործերուն մնաել , նոյն իսկ պաշտօնէն ձեել զինքը : Բայց ի՞նչ օգուտ , սափուած էի իրեն զրելու , ո՞լ առաւել քան ինքը կրնայ բոլորանուեր աշխատիլ , չի խնայել ամէն բան : Արդէն հիմա բոլոր անոնք որ բարեկամ կը կարծէիր , որոնք մտերիմներդ , հաւատարիմներդ էին երես պիտի դարձեն , « ինկածին բարեկամը չ'ըլլար » , ըսած են : Ասկէց զատ ես հիմա վտանգաւոր կը սեպուիմ . ամեն մարդ չի կրնար գալ համարձակ քովս , ինձի համար աշխատիլ . պիտի կասկածուի , դաղանի կապ մը , մեղսակցութիւն մը պիտի ուզեն նշմարել մեր միջեւ , ու ասով պատճառ եղած պիտի ըլլամ ուրիշ մըն ալ զյրախասութեան : Հայրս սակայն աստիճան մը աղատ կը համորուի այս կառկածներէն , վասնզի վերջապէս ոչ ոք կրնայ մեղադրել , յանցանքներ վերադրել հօր մը , որ իր բանտարկեալ զաւելին ահսութեան կուզայ , անոր վրկութեանը կ'աշխատի :

Բանտը իյնալէս ի վեր գեռ իրեն նամակ զրած չէի , թերեւս լսած ալ չէր բանտարկութիւնս . խեղճը հիմա տակնուվրայ պիտի ըլլայ : Գրեցի ամէն բան : Վստահ եմ թէ պիտի շտապէ ժամ առաջ հոս գտնուելու , սակայն բնականաբար չի կրնար մէկէն ի մէկ ձգել պաշտօնը ու գալ , ինչ որ փախուստ մը պիտի ըլլար :

Տակաւին չ'էի գիտեր , բանտարկեալին համար նամակին երթեւեկն ալ մնծագոյն հոգ մըն է : Ինչպէս յայտնի է , բանտարկեալին զրկած կամ իրեն եկած նամակները պէտք է որ տնօրէնը տեսնէ , կարգայ , ասոր ըսելիք չիկայ , սակայն որովհետեւ հայերուն նամակները հայերէն զրուած կ'ըլլան , ու տնօրէնը հայերէն չի զինար , սարտաւոր է այդ նամակները զրկել կրթական տեսչութեան , հոն քննուելու , թարգմանուելու համար , եւ ալ Աստուած ողորմի , կամ կը կորսուի կամ ետ կուզայ , եթէ բաղդ ունեցար որ չի կորսուեցաւ թուղթ՝ ութ—տասը—տասնուհինդ օրէն հազիւձեռքդ կ'անցնի , որ տեսն այլեւս հինցած , անպէտ գարձած է , ու պէտքը ունիս նորը զրելու : Ասկէ աւելի ի՞նչ միծ անպատեհութիւն կրնայ ըլլալ , թող որ արգէն սովոր են միշտ հայերուն զրած նամակներուն մէջ գտնել խօսք մը , պարբերութիւն մը , բիծ մը որ վընասակար նկատուի , եւ որ կրնայ նորանոր փորձութեանց գուռներ բանալ գլխուդ : Իր սիրելիներէն հեռի նժղեն բանտարկեալը երբ իր վիճակն ու տպաւորութիւնները իրեններուն հազորգելու եւ անոնց վիճակէն տեղեկանալու գերազոյն սփոփանքէն ալ զրկուած ըլլայ , բանտը այն ատեն կրկնած կ'ըլլայ իր ձնշիչ աղղեցութիւնը , ու դժոխք մը կը գտնայ : Բարեբաղդութեանը , ու դժոխք մը կը գտնայ :

գարար ասոր ալ գարմանը զտնուած է : Քիչ մը առաւածենն նուէլներով կրնաս սիրաշահիլ կարտիւանները եւ շիտակը, այս անդամ թէեւ ապօրինի՝ բայց հէլալ է առածնին, ըստ որում սիրայօժար կուտաս :

թ.

27 Փետրվար

Ժողովրդային առած մը ըստած է թէ « թշուասութիւն մը քասուն օր կը տեւէ, անկէ վերջը . . . կը վարժուիս : — Ի՞նչ ապուշ ու միանդամայն հեղինական խօսք : Քանի մը քասուն օրնը անցան, և թշուասութիւնը չի վերջացաւ և ոչ ալ ևս վարժու եցայ անոր : Օրէ օր սրանեզութիւնը կը սասականայ, անհամբեր խոռվը մը կ'եռայ ներսի զիս :

Կերեւի զիս դատի չի պիտի կանչեն, կամ եթէ կանչեն այնքան ուշ, օր վշտաղին անձկութիւնն մը սիրա կրծած հատցուցած ըլլայ : —

Այսօր մանաւանդ շատ տխուր կ'զգամ ինքզինքս բարեկենդանի վերջին կիրակին է, ի՞նչ տրտում, վըշտայցով խոներ կը տարութերեն էութիւնս : Ես հոս կը տառապիմ ու կը մտածեմ եւ հեռուն սիրելի նշանածու ալ իմ դժբաղզութեամբս կը չարչրկուի, կարօտով կը տոչորի :

Հիմա այս պահուն, երբ համօրէն աշխարհ խօտ զուարթութեան մը մէջ յիմարացած, խինդ ու ժպիտ, ցնծում ու կայթիս, երդ ու ծափ օղը կը թնդացնին, ես իմ դիշնած պատերուս մէջ հասաջներովս կը տապ-

կուիմ, այն ալ, սիրելիս, հեռուն, մեկուսի անշուշտ խելայեղ զուարճացողներու խումբէն՝ կը մոմտայ ու կուլայ . . . :

Ա՛խ, հիմա՝ եթէ այս զժրազդ պատահարը չի գար կործանել մեր սիրահիւս հաշխները՝ անտարակոյս ոլը սակուած պիտի ըլլայինք . . . :

Չորս կողմու ամէն բան տխուր խոներ կը ներշնչէ, մեր սեննեկին մէջ զտնուած հայերը հաղորդակից ևն ցաւերուս, իրենք ալ հարկաւ իրեններուն վրայ կը մտածեն, անցեալ օրերու վերջու չումը կ'ընեն : Անզին հիւանդկախս ու աղքատ երիտասարդ մը իրիկուան ճաշը կ'ընէ . չոր, օթիկ նկանակ մը, չորս հաւասար մասերու բաժնուուծ սոխ մը եւ պտղուց մը ջուր, ահա ամըողջ սեղանը, բարեկենդանի վերջին ճաշը : Խեղձ սպան զժուարաւ, կը ճամճմէն կարծր ու ցամաք պատասը, ու կարծես արտօորի կայլակ մը կախուած է արաւեանունքին, եւ ամբունակուն պիտի զագէ ահոր զլորումը : Ի՞նչ ճոխ խրախճանութիւններ կան հիմա զարու, ու էն աղքատն ալ անիրածին, անտես չի մնար:

Բոլորին սիրան ալ ճալուած է, իմ խոներս այնքան դին որ՝ զօրաւոր իղձ մը, արամազրութիւն մը կ'զղայի բարձրածայն լալու :

Եւ ահա բաղզակից մը, չեն զուարթ մարդ մը, որ պղտիկուց ի վեր շատ տառապած ըլլալուն համար տակուն, համբերատար ու զարմանալի կերպով պազարիւն բնաւորութեան մը տիրացած է, լուս թիւնը խղեց :

Յետոյ բարեկենդանի քանի մը խալեր կաղմակերպեցին, խաղցին, երգեցին, ու այսպէսով բաւական ժամանակ անցաւ :

Քանի մը ջերմեռանդ հայեր կը պատրաստուին վաղը պահք պահելու, մէկը անդիէն վրան բաց սըրամութեամբ մը դիտել տուաւ թէ՝ ծայրայեղ խըստակեցութիւն պիտի ըլլար երկու տեսակ պահեցողութիւն միանդամայն ընել: Բոլորս ալ խնդացինք:

Ուրիշ մը առարկեց թէ մեծ-պահքը չի պիտի համարձակէր սուինաւոր պահակներու մէջտեղէն անցնիլ ու բանտը գալ, եւ ուրիշ այս տեսակ կատակներով ու բռնազբօսիկ զուարձութիւններով ատեն անցուցինք:

Հիմա ամէնքն ալ պառկած են, ու թերեւս անուշ անուշ կը քնանան. իմ քունս փախած է աչքերէս, եւ ցաւադար սերտութեամբ մը չեմ ուզեր բաժնուիլ իմ մելամաղձոտ խոկմունքս :

Գիտէ՞ արդեօք սիրականս թէ՝ նստեր ու իր վրայ կը մտածեմ, թէ իր վշտակը զուակցութիւնս է իմ մեծագոյն տանջանքս . . . :

Ժ

5 Մարտ

Վերջապէս դատի կանչուեցայ այսօր: Բայց ըպալի յառաջդիմութիւն մը չ'ըրինք, գուցէ տեղի տըմք որ գործը աւելի երկարաձգուի:

Դարձեալ սիրտս ուժգին կը արովիէր, հակառակ պաշարիւն երեւնալու համար ըրած ջանքերուս՝ գունաթափ էի:

Նախ ամբաստանագիրը կարդացուեցաւ, ուրիշ վերջը ընդէ. դատախազը ամփոփելով անոր պարու-

նակութիւնը եզրակացուց թէ՝ երկրին ներքին ապահովութեան դէմ գործող վասակար կազմակերպութեան մը անդամն եմ. թէ տունէս գտնուած թուղթեր ու այլ նիւթեր բաւական ապացոյց են ասոր եւ թէ այս ուղղութեամբ դատը տեսնելով աւելի պիտի հաստատուի յիշուած կասկածները: Եթոյ նախագահը ինձի հարցուց թէ ի՞նչպէս կրնայի պաշտպանել ինքզինքս:

Էսի թէ անմեղ էի, թէ այդ կասկածները բոլորովին անհիմն էին, թէ վեցնարուածը՝ որ տունէս գտնուած էր՝ ապացոյց մը չէր կրնար ըլլալ յանցապարտութեանս, եւ թէ ե՞րբ եւ ու՞ր տեղ արգիլուած էր որ անհամաներ իրենց տուներու մէջ այդ կարգի անփաս զէնքեր ունենան:

Գրքերուն համար ըսի թէ ատենով Պոլիս հրատարակուած էին, անշուշտ նոյն ժամանակի կրթական նախարարութեան հրամանագրովը, անոնց մէջ վասկար կտորներ չկային եւ եթէ ըլլային ալ՝ ես չէի կրնար պատախանատու բռնուիլ. հեղինակը կամ հըրատարակիչը պէտք էր դատել:

Նամակին համար զարմանքս ու ցաւս յայտնեցի որ սիսալ թարգմանուած էր, ու անոր պարզ, անվասիմաստին՝ սոսկալի կերպով սիսալ մեկնութիւններ տըրւած, զոր ըրած էր թարգմանիչը տգիտութենէն. կամ տեկութենէն, վերջապէս ըսի թէ ես իմ սահմանիս մէջ պարկեշտորէն ապրած էի ու չէի ճանչնար ոչ կասկածել մի անձինք եւ ոչ վասակար կուսակցութիւններ, եւ թէ հետեւաբար բոլոր ատոնք ճրի ենթադրութիւններ էին:

Բուռն եւ աշխուժով կը խօսէի, այն խորին համոզումով թէ պիտի կրնայի շարժել իրենց սիրտը եւ արդարութիւնն ի գործ դնել տալ:

Երբ որ լոեցի , պահ մը իրարու երես նայեցան ,
և եղեայն կարծիքի փոխանակութիւն մը ըրբն , եւ խոր-
հրդակցութեան սենեակը քաշուեցան : Այս անգամ
յուզումէն կուրծքս կ'ուռէր . խոչոր շնչառութիւններ
կ'ընէի . բաղդս պիտի որոշուէր , վայրկեանները վճռա-
կան էին :

Տասը վայրկեան վերջը նորէն եկան բազմիլ նստա-
րաններուն վրայ . որոշած էին որ՝ իմ զիտողութեանցո
վրայ . ո՞ո՞ ի նորայ թարգմանութիւն մը կատար-
ուէր թու զթերուն , որուն համար որոշած էին երեք
անձերէ բաղկացեալ յանձնաժողով մը՝ անոնց անուն-
ներն ալ նշանակուած էին : Ետ ճամբուեցայ . թէն-
ուեմէն գուրս ելնելէ առաջ յանուն արդարութեան
խնդրեցի որ գործուն փութացում առան եւ ժամ առաջ
վրկեն զիս անտանելի կացութենէս , բայց յայտնի է
թէ օգի մէջ ցնդած խօսքեր եղան առոնք , վասնզի
չուզեցին ո՞չ իսկ լսել ըստներս :

Այս անգամ տէսակէտով մը բանաւոր պատճառ
ալ ունին գործս ձգձգելու , եւ ո՞րու պիտի կրնամ բո-
զոքել : Ես ո՞րչափ անհամբեր ու սրտատրոփ շտա-
պումով կուզեմ շուտով վերջացնել գործը . կարծես
այնչափ ետ կերթայ ու յապազման նորանոր պատճառ
ներ երեւան կ'ելնեն : Թէ գէտեւ կ'ըսեն թէ այս որո-
շումը ինձի համար բարենպատէ , բայց ես կը խոր-
հիմ թէ՝ առանց այս յապազումին ալ գործս կրնար
փակուիլ : Ի՞նչպէս պիտի կրնային զիս դատապարտիլ
այսպիսի չնչին բաներու համար :

ԺԱ-

13 Մարտ

Կէս զիշեր է : Դեռ չեմ քնացեր . մտմառոքը , որբու-
նեղութիւնը խելք են արգէն քունը աչքերէս , վախնամ
թէ կը հիւանդանամ : Բայց կթէ քուն ալ ունենայի ,
չի պիտի կրնայի արգէն հանդարա ննջել . վասնզի զա
սինլքորներուն աղմուկը , կոխը , հայհուչը չի պիտի թո-
զէին որ հանգիստ մնամ : Բազդախաղ խաղցողներ են
առոնք , չո՞ն վերը անկիւն մը կծկաած չորս հինգ
հոգի՝ այդչափ մըն ալ իրենց արբանեակները՝ կը խաղան
ու կը կուրին : Յոգնիլ , ձանձրանալ չ'են զիտեր , տե-
սակ մը աղտոտ , կործանիչ պաշտամունքի զազիր քուր-
մերուն պէս զլխանակ , սրտաթունդ ու յուզեալ հա-
կած են պաստառի կաորի մը վրայ , ուր զոյդ մը տա-
պեզուլունք անդաղար կը զլորին իրենց սեւուլուկ ծակ-
տիքներէն կախած են այդ անմիտ արարածներուն
բազզն ու էութիւնները , մէյ մը ասոր կը ժպտի եւ
միւսին այլանդակ հայհոյութիւնը կ'ընդունի , մէյ մը
անոր կը խնդայ եւ հակառակորդին աղերսարկու խըն-
դիրքը կը ծաղըէ : Հոս իմ խշաեակէս կը զիտեմ այդ
խայտառակ , կործանարար սեղանին աղտուշ սպասար-
կուները . մոլեկան ախտի մը սաստիկ յուզումը զալկա-
ցուցած է բոլորն ալ . բոլորչի զրամին փայլը երբեմն մէ-
կուն դէմքին վրայ կը ցոլացնէ վազանցուկ շառագոյն
մը անոր առջեւը զիգուելով , ու երբեմն մութ ու յու-
սահատ ներկով մը կը սեւցնէ յանկարծ զիմացի կողմը
անցնելով , ու անգաղար , շարունակական շրջաբերու-
թեամբ մը վաս , կերապրգիս վիճակի մը մէջ կը թըր-
թուացնէ բոլորին ալ եռանզը , երբեմն երբեմն վէճ մը

կը փրթի , որ կ'սպառնայ աղէտալի միջադէպով մը փակուելու , եւ ահա իրաւարարներ՝ իրենց դերին մէջ վարժմէ չտեղ կ'ելնեն ու կը կարգազրեն միջադէպը , ու փոքրիկ բառարան զարը դարձեալ նոյն անփութութեամբ սեւ ու ճերմակ բազդ կը ցանէ իր չուրջը :

Ո՞վ գիտէ երբ պիտի վերջանայ այս անսպիտան խաղը , թերեւս մինչեւ գուսներուն բացուիլը տեւէ , ու երբ վերջ ատան , անշուշտ անոնցմէ մէկ քանին շահած պիտի ըլլան եւ այդ մեղաւոր ուրախութիւնը չի պիտի թողու որ հանգիստ քնանան , մինչեւ որ վազը նոյն կերպով դատարկացնեն իրենց գրապանները կամ խոչոր շույլութիւններով միսսեն հատցնեն : Իսկ անոնք որ կթուած են , շատ աւելի եղկելիներն են , քունը խսպառ խոյս տուած է իրենց աչքերէն , ի զուր պիտի աւաղեն . երդում պիտի ընեն այլ եւս չի խաղալու անշուշտ բոլոր մօլի մարդոց զիւրափշուր երդումներուն պէս : Կայ դասակարգ մըն ալ որ չի խաղար՝ այլ կը խաղցնէ՝ ամէն տեսակ վաշխառուներու է՝ անգութ տիպարը , ու երբ յաջողի իր դրամը՝ մէկ չորրորդովը ետ կ'առնէ , իսկ երբ վրայ երթայ պարտականէն մուրհակ կ'առնէ ամսական տասնին մէկ առկոսով : Ո՞րչափ շատ է թիւը այն ողորմելի ապուշներուն , որոնք յախուռն խաղի մը մէջ կորուսած ըլլալով իրենց դրամը , հետզհետէ ծախսած են անկողիննին , զգեստնին , ոտնամաննին : — Անցեալ օր մէկը իր մերկութիւնը կտոր մը փսիաթով միայն ծածկած էր . ատիկա եկած միջոցին լաւ հագուած ու բաւական դրամ ունի եղելու : — Քանի քանի՛ հատ կան որ ամէն բան տալէ , սպառելէ ետքը , իրենց մէկ երկու երեք ամսական հացերն ալ խազու մէջ կը կորանցնեն եւ անկէ վերջը՝ անօթի միա-

լով , մուրալու կամ գողնալու կը սպարտաւորութին , աւելի հոս՝ բանտի մէջ՝ քան այլուր մեծ աւերներ կը գործէ այս վատթար մոլութիւնը , որուն երեսէն կոխներ անսպակաս են :

Եւ ահա , այս սպառուն ալ կոմւ մը փրթաւ , որ աւելի կը բորբոքի , գուրսէն սատիկան զօրաց տամասպեար պատուհանէն կ'ըսպառնայ առտուն բոլոր խաղցողները չզթայի զարնել տալ : Երբ հինգնոց կը դնեն ավին մէջ , որ ձայնը կը կարէ . «խաղցէք , կը մրթմթայ , բայց աղմուկ , կոմւ մի հանէ՛ք»: Ահա փոխակ արդիւելու այսպէս կը քաջալերմն տիտր :

ԺԲ -

19 Մարտ

Այսօր մինչեւ իրիկուն ուրախութիւնէս եւ յուգումէս ի՞նչ ըլլալս չէի զիտեր , կարծես չէի կրնար պարտկել ներսի զիս եւ կուզէի բոլոր զէմս ելլողներուն ըսել թէ՝ «սիրականէս նամակ եմ առեր» :

Անդըանիկ նամակին է զոր կ'ըստանամ , թէեւ իր զրածներուն առաջինը չըլլայ այս : Քանի մը նամակներ զրած է եղեր ասկէ առաջ , որոնք ձեռքս չեն անցած , կորսուած են , ո՞վ զիտէ ո՞ր անտարբեր մարդուն ձեռքը , ո՞ր անբան խորչերու մէջ կորսուած են , եթէ անոնք ժամանակին ձեռքս հասած լինէին՝ այսքան տառապած , այսքան շատ սրտազողեր կրած չէի ըլլար :

Ի՞նչ ծակծկող կատածներ , ո՞րքան զառն սրտատանջութիւններ անցուցի , արդեօք ի՞նչ կ'ընէ , հի-

ւա՞նդ է , յուսահա՞տ է , եւ միթէ . . . լքա՞ծ է զիս ,
ու գեռ այնպիսի սեւ խորհութղներ , զօրս կը վախ-
նայի նոյն իսկ միտքս բերել , կանխակալ զգուշու-
թեամբ մը չէի ուզեր նոյն իսկ այս թուղթերուն վրայ
գել՝ զի մի գուցէ հաստատութիւն գտնեն :

Հիմա որ ալ հանգիստ եմ , ծաղրելի կը գանեմ այս
անոտի նախապաշարումն , ու անտեղի՝ անցուցած
կասկածու սրտագողերս :

Սյաօր իմացայ որ կորսուած համակներէն մը կը
մինչեւ անօրէնին սենեակը եկած ու հոն պատուած
է , ո՛վ զիտէ թէ միւսներն ալ նոյն բաղդը չեն ու-
նեցած : Ի՞նչ կրնամ ընել , եւ յետոյ տոխկա բաւական
է զիս միխթարելու համար : Քսան անգամ կարգացեր
եմ , ու չեմ ուզեր աչքէս հեռացնել : Շատ մը պատ-
րանքներ կրեցի այսօր , զինովի պէս միտքս ցրուած
էր , գորաք կը կարծէի ինքզինքս , ու յանկարծ սթա-
փելով բանաբն ժառըին մէջ՝ մէկէն ի մէկ չի հասկնալ
կը թուէի այս տիսուր վիճակին պատճառը , երեւակա-
յութիւնս միշտ հեռուն անոր քով կը թուէր :

Զգայուն տողերով եւ սիրալի պերճութեամբ մը
կը բայցատքէ իր սրտին դառն վիշտերը , եւ քնքու-
թարկութեամբ մը կը յանդիմանէ զիս ցարդ իմ վիճա-
կիս վրայ տեղեկութիւն տուած չըլլալուս համար :
Կերեւի թէ իմ նամակներս ալ չեն հասած իրեն , եւ
իրաւունք ունի , ո՛րչափ տառապած ըլլալու է խեղճը :

Զքնալ նուիրումով մը իր ուխտը կը վերակնքէ
ու կը սրբագործէ զրելով « . . . Սյն չարաբաստիկ
« իրիկունը , թերեւս լաւ մը լսած չըլլաք , գուցէ ձեր
« խոռվայոյզ միտքը ըմբոնած չըլլայ թէ կուխտեմ
« երկնից առջեւ որ պիտի սպասեմ ձեզի , որքան ալ

« որ երկար ըլլայ այս սպասումը , որքան փոթորիկ-
« ներ ալ որ զան ալեկոծել զիս կամ զքեզ , միշտ
« պիտի սպասեմ ձեզի : Ասանց ձեզի կեանքը հրապոյ-
« չունի , արեւը լոյս չունի , բնութիւնը հաճայք չու-
« նի . . . » :

Դիւցազնական արիութեամբ կը սրտապնդէ զիս
եւ կը յորգորէ տոկուն անվեներութեամբ հանդուրժել
ինձի վիճակուած զմբախտ կացութեան :

« . . . Որքան սփոթիչ է մատածել որ ո՛չ ոք պիտի
« կրնայ ըսել թէ իրեւ ուրագործ բանտարկուած էք .
« կամ սեւ րիծ մը չի արտատորեր ձեր ճակատը :
« Չեզի վերադրուած յանցանքը այն կարգէն է որ
« փոխանակ նսեմացնելու ձեր ապագան ընդհակասակ
« կը բարձրացնէ , ամրաստանութիւնն մ'է որ ընդհա .
« նուր համայնքի մը կը պատկանի : Դժբաղգութիւնը
« զօրս կը կրէք՝ թերեւս օգտակար ըլլայ բարի զոր-
« ծերու իրականացման համար , ուստի ինդիքի
« որ անտրասւնչ ու համբերատար տոկունութեամբ
« կուրծք տաք ընդհանուր ճախորդութիւնն ձեզի վի-
« ճակուած բամնին , եւ վեհութեամբ զլուխ ծոէք
« անտեղեկատի պահանջնին առջեւ : Վատան եղիք թէ
« իմ սիրտս ու հոգիս միշտ ձեզի հետ պիտի ըլլայ , եւ
« անտարակոյս Գերագոյն Արգարութիւնը չի պիտի
« թողու որ ընդիրկար տառապիք » .

Պաշտելի հոգեհատորէս եկան սոյն զեղեցիկ դասր
հզօրապէս կը քաջալերէ զիս , ալ ինչո՞ւ համար պիտի
ցաւիմ եթէ ինքը արխարէս զիտէ համբերել :

ԺՂ.

25 Մարտ

Նախնական մարդուն վայրագ ջիզերէն հետք մնացած է տակաւին և ինչ որ առ ըսն զեռ զաղանալին բնազդ մը կ'ելնէ արդի մարդուն ներքին զդացումներուն վրայ; Դուրսը մարդիկ իրար կը բզքան, երկրի համար, հողու համար, ջրի համար, կնոջ համար: Երբեմն հաւաքարար ցեղ մը ուրիշ ցեղի մը արինը կը ծձէ, ու առօր անունը կը գնեն պատերազմ, երբեմն մարդ մը ուրիշ մարդու մը կեանքը կը զրաւէ կամ մէկ անդամը կը խղէ, ու անօր կ'ըսէն ոճրագործ: Բնկերութիւնը իր ծոցէն կը վանտէ անհանգարա խուժուժ մարդիկը, որոց համար տեղ որոշուած է բանալը: Գող, աւազակ, եղեսնագործ, յուղանար, խարզախ, անբարոյական, վերջապէս բոլոր անուղղայ մարդոց, որոցմէ կը սոսկայ ընկերութիւնը, որոց մէկ հատք նոյն խոկ շատ է ամբողջ համայնք մը յաճախ աչի և խոսովքի մէջ գոզացնելու՝ այդ բոլոր սոսկալի մարդոց արգանդն է բանալ, ուր զէթ պարտէին հանգարա մնալ, կամ իրեւ միեւնոյն պատժոյն և խորախութեան մասնակիցներ՝ զիրար սիրել, սոսկայ ընդակառակութիւններ հոս զրեթէ ամէն օր պատճու կը գտնեն զիրար բզքանու, թէեւ շահու, հորակաւութիւնն, սիրոյ հաշիւներ չունենային, որոց համուակութիւնը իրարու զէմ հանէր զիրենք: Հոս առ սնոտի և սատութեան մը տգեղ կիրքը իրարու զէմ պինէ զիրենք: Հոս առ զինէ, ու յաճախ ծնունդ կուտայ արխոնուշտ կը պինէրու, որոցմէ էն սասակազոյնին հանդիսանեւ

եղանք այսօր: Մէկը այն ահեղ փոթորիկներէն՝ որ կը փրթին առանց կանխազգեկ նշաններու եւ յանշարժ տակնութրայ կ'ընեն ամէն բան: Այս կարգէն էր այս աւուր կուրը:

Մարզփիկ որ այլեւս զրեթէ ամէն կապ կարած են արտաքին աշխարհին հետ, որք անյոյս համակերպութեամբ մը ինքինքնին յանձնած են բանտային խիստ ու ձնչող մթնոլորտին, ուր պիտի անցնեն իրենց կեանքին մեծագոյն մասը, տասը, տասնընդինզ, քսան տարիներ եւ երբեմն մշտնջենապէս, կուզեն որ հոն զիրք մը կազմեն իրենց համար՝ ակնածելի, իշխող եւ իրենց նմաններուն վրայ առաւելակիցիու տիեզերական պայքարին, գոյութիւն կուրին մէկ օղակային դրուազն է ասիկա, զոր մզելու համար բանտարկեալը ալ վախ չունի օրէնքէն, պատիմէն, թիարանէն ու ասոր համար է որ կուրը բանտին մէջ անարկու սոսկալի կ'ըլլայ: Ամեն բանտարկեալ իրեն համար սրածայր երկաթ մը, գանակ մը, զաշոյն մը ձարած է, զոր ամէնօրեայ խուզարկութիւններ չեն կրնար երեւան հանել, այլ կուրի մը, մեծ շփոթութեան մը միջոցին է որ բոլոր այդ զէնքերը երեւան կ'ելնեն, որոց վրայ բարգելով կոկան քարերը եւ հաստ բիրերը՝ կուր կ'ստանայ՝ ամենէ սաստիկ ու արհաւրոտ հանգամանքը: Դուրսը այսպիսի զիրկնդիսան արիւնալի կուրի ատեն յազթուած կողմը զէթ միջոցը կը գտնէ փախչելու, տեղ մը ապաստանելու, պահուելու, սակայն հոս արկարը զրկուած է այդ փրկարար միջոցէն, որուն համար աւելի սարսափը կը տարածուի:

Զեմ զիսեր ինչէ՞ն ծագում առաւ այս աւուր մթոթութիւնը, արտասովոր գոսում մը յանկարծ

թուրս - թափեց բոլոր բանապարկեալները իրենց սենեեակ-
ներէն, եւ ահա երեք չորս հարիւր հոգի մէկ վայրկենի
մէջ իրար խառնուած էին, ու չարաչար կերպով
զիրար կը կոչկոճէին, կարելի չէր որոշել կոտողները
եւ կոիւը հանդարացնել ուղղողները, խոհեմութիւն
չէր անշուշտ այդ մոլեզնած ամբոխին մէջ մտնել մի-
ջամտութիւն կամ այլ այս կարգի յիմար պատ-
ճառով մը, ուստի ապահով անկիւն մը կծկը-
տած կը զիտեմ: Հասու րիբեր օդին մէջ կը բարձ-
րանան եւ թափով մը իջներով կամ զանկ մը կը ջախ-
ջախին կամ զլուխ մը կը կոտրտեն, քարեր կը նետ-
ուին, ու հարկաւ ոչ մէկը անոնցմէ պարապը կ'նրթայ,
ձեռքի մանր զէնքերը այս պարագային աւելի գործ
կը տեսնեն: Բանաը երկու մասի բաժնուած է, ամէն
մէկ կողմէն յիսունական մարդ կայ կուռով: Մեծ մա-
սին զէմքերը անձանաւելի եւ վայրագ կերպարանք մը
սուած են արեան բիծերէն, արհաւրոտ կարմիր գոյնը
ներկած է ամէն բան, զէմքերը, հազուսաները զետինը
իլայտցից, սարսափելի ժխոր մը կը զզրգեցնէ բանաը,
ինկողներուն, վիրաւորներուն, որոնք կը կոխոսուին՝
ողորմ վայնաստոնը ու ճիշերը խառնուելով կոսուղնե-
րուն կատաղի մոլոցքին ու պառչուալին հետ, տար-
տարսային խանակութիւն մը կը կազմէին, երկու
ժամէն աւելի աւելեց այս գոհերիկ ու ահոելի կոիւը,
սասիկանները ուրիշ ատեն այնքան կոկողախօս ու
յօխորաց չարուած էին վանդակադրան առջեւ ու չին
համարձակիր ներս մանել: Բանախին անօրէնը, պահա-
պան զոնդին սորմները, ոչ նուազ երկչոտ, զուհա-
թափ ու զողգոչաւն ձայներնին կարելու աստիճան կը
պոռային որ վազրեցնեն կոիւը, բայց ինչպէս կ'ըսեն՝

«այդ ամպին ու փոշին մէջ հրովարտակ չի կարգաց-ուիր», վերջապէս ոստիկան զօրաց գնդապետը զինուո-րական փողիարներու հետ կը հասնի, կը յայտարարէ որ երեք ազգաբարութենէս ետքը հրացանի պիտի բըռ-նուին, ու անմիջապէս հրազէնի փողերը երկաթ պա-տուհաններէն, վանդակացիցերէն ներս կ'երկննան ըս-պառնալից, ու կարծես բորբոքած զայրոյթը իջնել սկսած է ալ: Խուժանը ներս սենեակները կը քաշուի, ու գուրսը կը մնան մէկ—երկու տասնեակ ծանրապէս վիրաւորեալներ գետինը փոռուած: Գնդապետը ոստի-կաններու խուժիք մը հետ երկու կողմի պարագլուխ-ներէն տասնի չափ մարդիկ դուրս կը հանէ, ու փառա-ւոր ծեծէ մը ետքը չլթայտակապ փոլիսը կը նետէ զանոնք:

૧૮

11 *Ապրիլ*

Յուշատեարս քանի մը օրերէ ի վեր բանտարկուած՝ այսօր կը հանեմ իր թաքստոցէն այդ միջոցին մէջ անդած ուաճածները նշանակելու համար :

Առջային գաղտնաբառը առջև է և չունի օր
Առջի աւուր ահեղ կուսյն հետեւանքով չորս օր
շարունակ դանելը փակ մնացին : Օրական մէկ ան-
դամ միայն կը բանային զատ զատ ամեն մէկ սենեկի
դուռ եւ ժամ մը միջոց կուտային բանտարկելոց՝ իրենց
բնական պէտքերը կատարելու համար : Այս կացու-
թիւնը շատ ծանր կուգար մեզի , կրկնակի բանտի մէջ
փակուած կ'զգայինք ինքզինքնիս , ու եթէ այս այս-
պէս շարունակէր , հարկաւ անհանդուրժելի վիճակ մը
պիտի ըլլար , չորս օրէն ետքը դոները նորէն առջի

պէս բացուեցան : Կուոյն յաջորդ օրն իսկ, ընդհանուր մանրակրկիտ խուզարկութիւն մը՝ տեղի ունեցաւ : Մէկէն ի մէկ ամեն սենեակի մէջ պահնորդներ ցըր-ուեցին որպէսպի բանտարկեալք միջոց չունենան բան պահելու : Բարեբաղդաբար փորձառու բաղդակից մը նախազէս ինձի ծանուց՝ որ քովս եղած թուզթերը պահեմ իր ցայց առած ասլանով պահարանին մէջ, հին բանտարկեալները հիանալի վարպետութիւն ունին բան պահելու, այսպէս որ քանի մը կանգուն տարածութեան մէջ շատ մը մարդիկ օրերով փնտանելով չի պիտի կրնային բան մը երեւան հանելու : Յուշագիրու և նշանածիս նամակը ունէր զար պահեցի հօն : Կարգու ամէն սենեակ կը խուզարկէին, անօրէնը, սպաներ, խումբ մը ճարպիկ սստիկաններու ընկերակցութեամբ . մէկ մէկ ժամ կը սենեակ ամէն մէկ սենեակի խուզարկու մը : Ենիւ սենեակը եկան, թալլովներու վահմակի մը պէս նեստուցան առարկաներու վրայ, ամեն բան մէկիկ մէկիկ կը քննէին, անկողինները, վերմակնելը, սովորները, ասիքը, դեսինին հազը նոյն իսկ փորելով : Բոլոր բանտարկեալց զբունքները, վրանին զլուխնին նայեցան :

Տնօրէնը սստիկաններուն զիտել առաւու թէ հա-յերուն քով աւելի թուզթ փնտանելու է բան հատուգործիք . «Անանց զէնքը, ըստ հեղնական ժամփակ մը թուզթն է» . բարեբաղդաբար բան մը չի կրցաւ զըս-ները նկատածէն : Իրիկուան զէմ երբ խուզարկու-էին անազին զորու կ'ելնէին, բանտին մէջէն հաւաքած ները զէնքի արշակ մը սրածայր ու հատու գործիք-ները զէնքի անգ ծասայող, բայց անշուշտ ասիկա զիո մէկ առաներորդը չէ եղածներուն, ու այս պակսածին

տեղը քանի մ'օրէն պիտի լեցնեն, վասնզի իրենք իսկ զիտեն շինել իրենց պէտք եղած զէնքը :

Թէեւ խուզարկութիւնը այն օրը լմնցաւ, բայց խոհեմութիւն չէի սեպեր թուզթերս հանել պահարանէն : Այսօր «փոլիս»ի մէջ բանտարկուող պարագլուխները արձակեցին իրենց զլթաներէն, իրարու հետ հաշտեցուցին եւ ներս տուին : Ասերեւոյթ խաղաղութեան մը երեւոյթը ունի այժմ բանտը : Վիրաւորներէն՝ որք հիւանդանոցն են՝ երեք չորս համար միայն մերգերը ծանր են, միւսները պալավինելու վրայ են :

Իսկ «փոլիս»ը, ուր կը զրուին կռուարաները, անկարգութիւն յարուցանողները եւ անդուսպ խոռվարները՝ բանտին ներքին զաներէն անջատ՝ պարսպամէջը շինուած փոքրիկ, մութ, անզպատուհան նկուզ մ'է, որուն զուը միշտ փակ կը մնայ: Տեսնուած է որ շատ մը անկարգներ առզգութեան բերելու համար «փոլիս»ը ծեծէն աւելի լաւ զործ կը աեսնէ : Վեց ամիսներով, արքիներով «փոլիս» սպասող բանտարկեալներ կան :

Այդ խորչելի նկուզներուն մէջ կը բանտարկուին նաև . այն հայ Քաղ, յանցաւորները, որոնց հարցաքննութեան ամբողջացումին համար հարկ կը տեսնեն յարաբերութենէ զրկել զիրենք : Ամէն հայ բանտարկեալ քոտմնեցուցիչ յիշատակ մը կը պահէ իր սրան մէջ «փոլիս»ի միթին կեանքէն :

Սյսպիսի տօնական վեհ օրերու մէջ է աւելի քան
երբէք որ բանտարկեալը իր հոգիին բովանդակ թա-
փովը կը ցանկայ գուրասը ըլլալու . անցելոյն բոլոր յե-
շատակները զուարթ ու տրաում բոյրերու ներդաշնակ
վէտվէտսւմներով երեւակայութեանդ պատուհանին
առջեւէն կանցնին մէկիկ մէկիկ, մոգական լապտերին
պատկերներուն պէս արագ ու յստակ : Արիելիի մը
տեսքը, երգի մը եղանակը, բնութեան հմայիչ պատ-
կերէն տեսարան մը, ժպիտ մը եւ արցունք մը իրա-
րու ետեւէ քաղցր երազի տարտամ գիծերովը մտքիդ
մէջ կը նկարուին յանկարծ, ու երբ կուզես անոնցմէ
մէկուն խանդաղատելի յիշողութեանը անդրագառնալ,
կը վշրի՞ օճառի փայլուն պղպջակին պէս, մէկէն կը
խուսափի տեղի տալով յաջորդի մը, ու այսպէս ժա-
մերով անոյշ ու մեղկ թմրութեան մը մէջ աչքերդ
դատարկին սեւեռած մաային յիաագարծ պրատում-
ներով՝ սրահիդ թաքուն ու խորունկ ծալքերուն մէջ
սահած, մոռցուած հին օրերու բարի յիշատակները
կը քրքրես :

Եւ ի՞նչ անկում, վհատեցուցիչ վրիպում երբ ալ-
դեղ տեսարան մը, խոտոս զէմք մը բրտօրէն կ'ըսթա-
փեցնէ քեզ, թէ ատոնց բոլորէն հեռու բանան հս-
իմա, բանաը՝ այս պահուն : Բոլոր փայփայելի գիւ-
տերը յիշողութեանդ քրքրումներէն կը թոչին կ'անե-
րեւութանան անմարմին պայիկներու պէս, կը քո-
ղարկեն ինքզինքնին թուրք գեղուհիներու պէս, որ-
պէս թէ խրտչած ըլլան այդ կոշա երեւումէն :

Մտածել թէ Զատիկ է, ամէն մարդ ուրախ ու
կայտառ զուրսը կը պտտին ազատ, ու գուն բանաը,
չոսս պատերու մէջ զրկուած ամէն բանէ, զուրկ աշ-
խարհի անմեղ հաճոյքներէն, կը հեծես . . . :

Բոլոր քրիստոնեայ աշխարհին համար այսօր ցըն-
ծութեան, վերացումի երջանիկ օր մէ, գեռար պի-
տի ըլլայ հանդիպիլ այսօր տխուր մարզու մը, բոլորին
զէմքն ալ ուրախութեան գոհունակ գէմք մը ունի,
իսկ ընդհակառակը հոս բանտին մէջ, տրտում խոհե-
րու, հոգեվրզով մատածումներու հզօր թափ տուող էն
նպաստա որ օրն է այսօր : Ամենէ տոկուն, տարինե-
րու վշտակրութեամբը կարծրացած հին բանտարկեա-
լին սիրուն ալ այսօր անբացատրելի ճմլումով մը կը
արորուի, ու չի կրնար ազատումի ուժգին խօլ ըդ-
ձանքի մը խօսք հասկցնել թէ անօգուտ ու վիասա-
կար իսկ է յուղուիլ ճարը չի գանուելիք բանի մը
համար : Հոս ալ զտնուող Հայ բանտարկեալներ փոր-
ձեր կ'ընեն այս հանդիսաւոր օրուան վայելուչ արտա-
սովոր կերպ մը ունենալ, հագուստներուն նորիրը
հագած են, անկողիննին փոած են եկողներուն համար,
սամալարին մէջ թէյը ու որձամանին մէջ սուրճը
պատրաստ է, փոխագարձարար իրարու կ'երթան Զա-
տիկը բարեմազթել : Ամէն խօսքի գլուխ ախրանոյշ
յանկերգի մը պէս կը լսուի «զալ Զատիկը գուրսը տօ-
նելու արժանացնէ Աստուած» : Այս առթիւ եղած խօ-
սակցութեւնները սրտաձմիկ են, ու բոլորն ալ կը
դառնան բանտարկութեան ծանր ճնշումին շուրջը :

Մանկութենէս ի վեր Զատիկը շատ կը սիրեմ,
տարուան բոլոր օրերուն ու տօներուն մէջ չի կայ օր
մը որ աւելի քաղցր ու հաճելի ըլլայ ինծի համար

քան նախշուն Հաւկիթի տօնը : Բնութեան համայնական վերազարթնուամին միջացին տօնուած կրօնական այս փառայեղ յիշատակը, Քրիստոնէութեան աստուածափառ Հիմնագրին Յարութեան տօնը գերազանցապէս վեն է ու փթթենաղարդ :

Ա՞յս, ե՞րբ արդեօք մենք ալ, կիսամիսել, մեր զերելմանէն յարութիւն պիտի առնենք, ե՞րբ պիտի աղատիմ բանաէն . . . :

ԺԶ.

23 Ապրիլ

Աւրը տարիեն ետիլ պերար, ու վէպի մէջ չէ որ կը հանդիպինք այս անհաւատալի իրողութեան, մեր մօտը մեր սենեկին մէջէն եւաւ այսօր բանարկեալը, որ լման ութը տարի բանտին մէջ տառապելէ ետքը միայն գատարանը անոր անմեղութեանը կարծիք գոյցնելով անպարտ արձակեց զայն, կամ աւելի շիտակը՝ զանոնք, վասնզի երկու հոգի էին, դողութեան և սպանութեան կրկին ոճրներով ամբառանուած ութը տարիէ ի վեր բանտն էին, չորս անդամ աեղւոյս գատարանը գատապարտած էր վիրենք բայց տմէն անգամուն ալ Պօլսոյ վճռաջինջ առանքն գատավճիռնին բեկանուելով, վերազարձած էր, եւ արդէն յանցապարտութիւննին հաստատով ուրէ գօրաւոր փաստ կամ վկայ գոյութիւն չունէր : Այս չորս րորդ բեկանումն ետքը կրկին գատավարութիւն աեղվունեղով պերա՛ար եղան : Մէկը մանաւանդ վիթ-

խաշի կազմով քաջառողջ մարդ մ'է եղեր իր բանտարկութեան սկիզբները, այնպէս որ բոլոր բանտարկեալք կ'ակնածին եղեր իրմէ, բայց իր բանտարկութեան հինգերորդ տարին սաստիկ ումարիզմի մը ենթարկուելով խեղձին ծունդերը, սրունդները ընդարձացեր են, չատ աղիսզորմ ցաւեր կրած է, եւ այն հուժեկու երիտասարզը՝ անթացուպերով գուրս ելաւ բանտին սեմէն ուր մտած էր ջղաւա սրունդներով, կմախք մը մը նացեր էր այն նախանձելի կազմուածքէն՝ ալեհեր, դալկացած, կորաքամակ . ու կ'ըսուի թէ իր հեռաւոր գիւղին մէջ չքաւորութեան մէջ մարած են իր չորս զաւակները յաջորդարար եւ կինը վեց տարի սպասումէ եաքը յուսատած, ուրիշի մը հետ ամուսնացեր է :

Ի՞նչ արգարութիւն, Աստուած իմ, մաքէդ անդամ չ'անցած ոճրի մը համար օր մը դան քեզ յափըշտակեն ընտանեացդ, զաւկներուդ գոգէն, եւ ուրը տարի ետքը միայն ըսին թէ հասկցուեցաւ որ անմեղ ես եղեր, կրնաս երթալ գործիզ», բայց ինչո՞վ երթամ, ոսք չունիմ, ո՞ւր երթամ, տունս քանդուած տեղը գարի ցանուած է : Ո՞ւմ երթամ, կինս ատելիի մը եւ զաւակներս հոգուն ծոցն են, երակներս ցամքեր, ջիղերս կարկամեր են, աշխարհը ա'լ ինձ հրապոյր չունի, թողէք զիս որ կենամ մինչեւ որ մահը գայ զանէ զիս այն խորչին մէջ բանտին՝ ուր ութը տարիներ տառապեցայ, հոն գէթ օրական երեք հարիւր տրամ սեւ ու չոր հաց մը կը արուեր, ո՞վ պիտի տայ հիմայ այդ հացը՝ եթէ մուրամ իսկ :

Դժբաղգաբար ասիկա առաջի անգամ տեսնուածներէն չէ, ո՞րչափ խեղձեր տաբապարաուց մէկ, երկու, երեք, չորս երկար տարիներ բանտի մէջ չար-

չարուելէ, տուայտելէ, հաշմանդամ ըլլալէ ետքը, որ
մըն ալ խիստ յամեցած արդարութեան ձայնը եկած է
դուրս կոչել զիրենք բանտի կապանքներէն, որ ատեն
արդէն եղկելիին տունը աւերակ դարձած, օճախը մա-
րած և ասողջութիւնը խանգարուած է ու դուրս
կ'ենէ միայն ողորմելի կեանքի մը հիւանդկախ մնա-
ցորդը քաշքելու համար: Ի՞նչ իրաւունք է այս, որ
մարդու մը գատը 8—10 ամիս կամ 1, 2, 3, 4 տարի
շարունակ երկարածուի, հափա եթէ անոր անմեղու-
թիւնը ապացուցուի, «անպարտ արձակուած ես» ըսի-
լը միթէ բաւակա՞ն է՝ փոխարինելու անոր կրած այն-
քան երկարատես տանջանքները ու սրտախոցումները:
Դէթ փոխարինութիւն մը, շօշափելի հատուցում մը
ըլլար, այն ալ չի կայ, թող որ անմեղի մը կրած
նիւթական մնամաները թերեւս կարելի ըլլայ հատու-
ցանել, իսկ իր հոգիին վէրքե՞րը, անուան արա՞մը,
Փիզիքական քայքայո՞ւմը, փոխարինուելիք բանն՞ո
են միթէ ասո՞նք:

Գալով գատական սխալի գոհերուն, այդ մշաբն-
ջենապէս ողբալի գժբաղդներուն, որոց յաճախադէպ է
պատահիլ թուրք բանտերու մէջ, չ'եմ ուզեր անոնց
խօսքը ընել: Ամէն երկրի մէջ ամենէ խղճամիտ, ար-
դարակորով ու մանրակրիտ գատարանն ալ կրնայ
ակամայ մոլորիլ, կրնայ ձախող երեւոյթներու եւ կաս-
կածելին շրջապատղ ճակատագրական առեղծուածա-
յին փաստերու վրայ հիմնուելով՝ անմեղ մը խորտակիլ
գատաստանին անողոք լախախն տակ, սակայն հոս
այնպէս չէ: Յաճախ ակնյայտնի, վաւերացուած ո՞ւ-
րագործն է որ անպարտ կ'արձակուի ու անոր սահ-
մանուելիք արժանաւոր պատիմը կը փակցուի ուրիշի

մը, անմեղի մը ճակախն, արուած քանի մը մետաղա-
դրամներու փոխարէն, դրամը — Արքիմեդէսի այդ ա-
մենազօր լծակը — կը խախտէ հոս օրէնքին հիմերը:
Ասոր համար է անշուշտ որ հազուադէպ է տեսնել
հոս հարուստ բանտարկեալներ, թէեւ այս երկիրներու
հարուստները՝ դրամի չողջողուն փայլէն յզփացած ու
անոր փրկարար զօրութեանը ապաւինած՝ ամենէ ժպիրն
հերոսներն են ապերասան ոճիրներու ցեխու գաշտին
մէջ, ուր կը մզեն զիրենք իրենց անբարեկիրթ եւ
բիրս ունակութիւնները: Յետոյ, զօրաւոր, ազդեցիկ
գատախազ մը կրնայ ծուել տուլ արդարութեան նժա-
րին մէալ եւ ձմլել տալ անմեղ մը — իր հակարելին:—
Արդարութիւնը՝ այդ պատկառելի ու երկիրը երկնքին
մօտեցնող այդ գերագոյն ոյժը, փոխած է հոս իր գերը
եւ անշնորհ միջնորդ մը դարձած է մարդոց ձզիմ
վրէժինզրութեանց յազուրդ առուզ: Մէկը իր տունը
կ'այրէ եւ յաջորդ օրը բողոքազրով մը կ'ամբաստանէ
իր թշնամին, որու գէմ երկու վկայ ալ կրցած է
կցել՝ մէյ մէկ մէճիափէով գնուած, այս բաւական է
խեղձը ցկեանս բանտարկութեան գատապարակելու,
թէպէտեւ քչիկ մը արդար քննութիւն եւ մանրազննին
հետազօտութիւն երեւան պիտի հանէին նիւթուած
գաւը, բայց գատարանին ի՞նչ փոյթը. Ան՝ համբաւա-
ւոր Պիղատոսին պէս՝ ձեռքը կը լուայ՝ եւ կուզէ տես-
նել որ անմեղին արիւնը սոււ վկայներուն երեսը շա-
ռագունէ: Սակայն այսպէս ըլլալու էր:

Շատ մօտէն տեղեակ եմ սպանութեան գատի մը,
ուր ամբաստանեալները տապ հողի էին, որոց թիւին
մէջն էր բուն ոճրագործը՝ ոճիրը զիւրացնող իր վեց
մեղսակիցներով, միւս երեքը անմեղ էին: Դատը լը-

մացաւ, ինը հոգին՝ ոճրագործը իր մեզսակիցներով անպարտ արձակուեցաւ, ու տասնըհինգ տարուան վճիռը տրուեցաւ անմիղի մը : Մի՛ փորձէք առարկել թէ՝ «դատարանը ի՞նչ յանցանք ունի, վկաներուն երես սեւ», ո՛չ, վկայ չի կար, եւ զատապարտուողը միւսներէն բաղդաւոր կը համարուէք զինքը կասկածեցնով անոնց չափ ծանրակիւն ապացոյցներ չունենալուն համար : Մեռնողին հայրը ուզած էր որ այն զատապարտուի ու աջէն—ձախէն չէր խնայած ծախուել : Դեռ անցեալ օր իր դատավճիռին վաւերացումը եկաւ Պոլսէն, այսինքն դատը վերջնական հանգամանք ըստացաւ, ու բանտէն դուրս ենելու համար կամ ոլեաք է մեռած ըլլայ եւ կամ տասը տարի ամբողջ պահէ : Ամէն անգամ որ տեսնեմ զինքը՝ արտեւանունքը միշտ թրջած կը գանեմ, բայց բարեբաղզարար ջերմ քրիստոնեայ մ'է ինքը եւ կը միմիթարուի մտարերելով Յիսուսի այն խօսքը «Երանի տառապեալներուն ու զրկեալներուն» : Ես ալ երանի կուտամ իրեն իր միամիտ եւ բուխ հաւատաքին համար :

Ծուրջս պատողներէն քսան հատ կրնամ համբել դատական սխալի զոհեր, միջին հաշով Յ առ հարիւր Զարհուրելի չէ :

ԺԷ .

30 Ապրիլ

Բաւական հետաքրքրական տեսարան մը, բանսին միօրինակ ու տաղակարոյր կեանքին մէջ վայրկենատական պէսպիսութիւն մը մտցնող դէպք մ'է մտազը,

որ հոս խելքեր կը կոչուի եւ զոր՝ ընդհանրապէս հայերը՝ կը բերին ցրուել բանտարկելոց՝ հէքեաթներու մէջ գեւերը կտացնող հօթը անձէն խոշոր պղինձներով : Հոս զալէս ի վեր քանի մը անգամ առիթ ունեցեր եմ ներկայ գտնուելու խելքերի այս բաշխումներուն : Զաւարէ ապուր, հերիսա, կամ ուեւէ միսով ապուր կ'ըլլայ մատաղը :

Պղինձ ամանները հազիւ զրսի միծ զրան առջեւ եկած բարակի հոտառութեամբ անօթի բանտարկեալ մը՝ չես զիսեր ուրկէ խմացած «խէլքէթ կայ» կը ձայնէ եւ ահա ընդհանուր իրարանցում մը, խլացուցիչ մընոր մը կ'ազմէրէ բանաը : Տողոր բանտարկեալները մէյմէկ հողէ աղասոտ ամաններ բոնած տղրուկներու պէս կառչեր են վանդակորմի ցիցերուն, զիրար կը հրեն, կը հրմտակին, կը պոռան, կը հայհոյեն ու կը զըզուըտին, քանի մը զգալ ապուրի համար քիչ կը մնայ իրար բզբտեն : Ասոնց մէջ մարդ կայ՝ մնչուշտ անամօթ—ձարպիկները՝ որ քանի մը անգամ կը լեցնեն ու կը պարպեն ամաննին ու կայ ալ որ՝ անշուշտ ամէկոտ—անձարակները՝ բոլորովին ձեռնունայն կը մնան, երբեմն նոյն իսկ հանդերձներէն կտոր մ'ալ իրար խոնումին մէջ վրայ տալով:—

Բարբարոսական հին տօնահանողէսի մը տպաւորութիւնը կը թողու վրադ մատաղին բաշխումը, որ երկու—երեք քառորդ ժամ բանաը արտասովոր տակնուվրայումով կը յուզէ : Յետոյ բանտարկեալները, անսովոր ձաշի մը ըմբոշնումէն փորերնին կլորցած ու յափրացած, գաւթին մէջ կը ձեմեն, բարեմիտ զրկողին հայհոյելով, մին՝ շատ կերած ըլլալով փորին ցաւէն եւ միւսը՝ քիչ կերած ըլլալով չի կշտանալուն 6

համար : Բանտի յստակ, աղտոտ նկարադիր մը : Հայ բանտարկեալներ գրեթէ ընդհանրապէս չեն մասնակցիր : Ասոնցմէ մէկը այսօր կը գանգատէր թէ «յիսուն անգամ դուրսը այդ մարդոց ապսոլուցինը՝ որ այս կերպով եղած մատաղը երբէք վարձքի չ'անցնիր, ընդհակառակը լուսանքներ կը քաղեն իրեն ետեւէն, լաւագոյն է որ անոր զրամը բերեն ու կարօտեալներուն բաժնեն : Զի կրցինք հասկցնել, կ'երեւի ցոյցի համար կ'ընեն ասոնք խելքը, օր մը երբէք մտքերնուն անցած չէ հայ բանտարկելոց նպաստ մը զրկել . . . » :

Կարծեմ թէ իրաւունք ունէր այս հին բանտարկեալը իր գանգատներուն մէջ :

* * * Հինգաբթի օրէն սկսեալ ինծի ալ օրական հաց տրուիլ սկսաւ քաղաքակետութեան սնտուկէն : Երեք սօմին, սեւ անմաքուր ալիւրէ պատրաստուած : Սյս առթիւ խօսակցութեան մը միջոցին ընկերակից մը դիտել տուաւ թէ բաղդաւոր կրնայի համարուիլ վեց ամիսէն բային տրուելուն համար, «տարիէն աւելի պառկողներ են, ըսաւ, որոց դեռ հաց չի տրուիր :

Բայց ես շիտակը ըսեելով այնքան յօժար չէր ինծի հաց տրուելուն, այնպէս կը թուի թէ բանտի յատուկ հացէն ուտելով պիտի պարտաւորիմ երկար ատեն ըստասելու հոս : Վերջապէս վատ կանխանչան մը կը թուի ասիկա ինծի :

* * * Դատոս ո՞ւր մնաց, ամեն օր կը խորհիմ, բայց չեմ ուզեր հոս բան մը գրել, իմ ամենօրիեայ անձկագին յուսավիպումներուս վրայ : Ամէն օր մինչեւ յետինք դուրսէն ներս չեմ գար, դուռը բան մը կորսնցնողի պէս սեւեռարիք, եւ իրիկունը յուսաբեկի խցիկս կը

քաշուիմ : Անգութները կ'երեւի շատ պիտի սպասցնեն դեռ զիս : Դալ շաբթու խնդրագիր մը տամ :

ԺԶ.

Յ Մայիս

Հայրս եկաւ : Ուրախութեանէս սիրտս կը արոփէտակաւին, ի՞նչ մեծ մխիթարութիւն է եղեր, աշխարհի յորձանքին մէջ, մանաւանդ գժբաղզութեան վհին մէջէն, տեսնել թէ օգնական մը ունիս օր անկեղծօրէն իր ձևոքը քեզի կ'երկնցնէ : Հայր մը միշտ հաւատարիմ ու զօրաւոր ապաւէն մ'է, որուն մարդ սրտաբաց կրնայ զիմել . տիսուր փորձառութեամբ մը իմացայ թէ ամենէ թշուառները անոնք են որ իրենց ձախորդութեան մէջ զօրավիդ մը, պաշտպան մը չունին, վայ է այնպիսիներուն, վասնզի, աշխարհի խոլ ընթացքին մէջ, տկարները, անպաշտպանները կը ձմլուին միշտ, մանաւանդ բանտին, այս անելանելի լաբիւրինթոսին մէջ՝ ինկնողները շատ գժուարին է որ ազատին, եթէ անկեղծ բարեկամ մը, անձնուէր առաջնորդ մը չունին :

Բանտը գտնուիլ եւ մէկը չունենալ քեզի այցելող, շատ մութ, շատ յուսահատ կացութիւն մ'է : Սյսօր իմացայ թէ ի՞նչ քաղցր սփոփանք մ'է զգալ թէ լըքուած չես : Տակաւին ոչ ոք եկած էր քովս տեսութեան բանտարկութենէս ի վեր, ոչ մէկը մտածած կամ համարձակած էր՝ բացի սիրականէս՝ ցաւակցական նամակով մը սրտապնդել եւ յուսազրել, թէեւ այնքան բարեկամներ ունէի, որոնցմէ մէկը՝ ամենէ մտերիմս անցեալները հոս եկած էր եւ չէր ուզած

քանի մը քայլ աւելի առնելով մօտս դաշ : Երբ իմացայ այս ուրացումը , սիրս չատ կոտրեցաւ , պահ մը մը-տածեցի թէ ամէն մարդիկ խեղկատակներ , բազօրէն-ներ են , թէ անկեղծ , ճշմարիտ մարդ չի կայ , թէ չի կայ նաեւ բարեկամութիւն , ոէ՛ր , ու ասոնք շինծու ուռուցիկ բառեր են միայն : Դող ազգեց ինձի այս ընդհանուր լքումը , յոյսս կտրեցի ամէն բանէ , ո՛ր-քան պաղ են եղեր բանտին դռները , ի՞նչ խորշելի է եղեր «բանտարկեալ» անունը . . . :

Այսօր սակայն պատճառ մը չունիմ այս յոսեանս խորհուրդները որոճալու , հայրս լուսաւոր աստղի մը պէս լուսաւորեց բանտիս մթութիւնը : Բաջ , փորձառու , անյողզողդ մարդ մ'է , որ ոյժ կը ներշնչէ ինձի :

Դուրս կանչուեցայ մէկէն այսօր , կարծեցի թէ դատարան պիտի երթայի . եւ ահա աչքս բաց մնաց : Հայրս էր հոն , պարսպին մէջ՝ որ թեւերը փաթթեց ուսիս եւ համբոյրներով ծածկեց զիս : Երկար ատեն յուղումէս եւ ուրախութենէս չի կրցայ խօսիլ , «հա՛մ զիս ազատէ ասկից» եղաւ առաջին խօսքս :

— Մինչեւ վերջին չունչս քեղի համար պիտի աշ-խատիմ , ըստաւ , հոգ մ'ըներ . ամօթալի , աղտոտ զոր-ծու մը համար չ'ես բանտարկուեր , փա՛ռք Աստուծոյ : Պարծանքով պիտի աշխատիմ քեղի համար : Մի յու-սահատիր , համբերէ եւ վստահ եղիր որ ամէն ջանք ի գործ պիտի զնեմ ազատումիդ համար , տղա՛ս :

Կէս ժամու չափ կեցաւ , զեռ ճամբուն լաթերը ու փոշիները վրան էին , հասնելուն պէս՝ իսկոյն փու-թացած էր զիս տեսնել : Երբ ներս եկայ , կուրծքու ու-նեցած էր յոյսով եւ ուրախութեամբ :

ԺԷ .

12 Մայիս

Այսօր քիւրտ բանտարկեալի մը քով պզտիկ տղայ մը բերած էին՝ անշուշտ իր զաւակը : Այս փոքրիկին տեսքը խորապէս յուզեց զիս : Շատոնց ի վեր վարժե-ուած ըլլալով խոչորամարմին ու բիրտ մարդոց ընկե-ռակցութեան առաջին անգամ այս պզտիկը տեսնելուն՝ կարծես վարանում մը ունեցայ , կը թուէր թէ չէի ըմբռներ այս պզտիկին գոյութիւնը : Խայտացող , ան-մեղ զուարթութեամբ մը այս պֆիկը կարծես բոլոր քովինները կը հրաւիրէր որ գան զինքը գգուեն , չի կրցայ զիմազրել այս հրապոյրին՝ զոր մանաւանդ կը սասակացնէր երկար զրկումի մը կարօտը : Հայրը յօ-ժարութեամբ տուաւ որ փայփայեմ , անոր պզտտիկ ու ձպոստ աչքերուն մէջ ժայթքուն սեւ մը կը պճաւար միամտօրէն , այտերը՝ խոչոր նուան հատիկներու պէս կասկարմիր ու վառլուսն , ուժով ձկողութիւն մը ու-նէին համբոյրներու , բայց մեղք որ՝ ո՛վ զիտէ քանի օրէ ի վեր լուացուած չ'ըլլալուն եւ զիւղին հողէն ու փոշիներէն՝ որոց հետ խալցեր էր մանուկը՝ հաստ խաւով մը օծուենուն համար առանց պշզումի կարելի չէր շրթունքդ մօտեցնել անոնց : Եթէ մաքուր ըլլար մորթը եւ հագուստները կոկիկ , ի՞նչ սիրուն լաճ մը պիտի ըլլար ասիկիա :

Կարօտը կը քաշեմ մանուկի մը եւ զեռ ուրիշ շատ մը անմել , սիրուն , պարզ բաներու , որոցմով այն-քան ճոխ է բնութիւնը եւ զորս վայելելու կերպը կամ հաճոյքը չենք զիտեր երբ լիաբուռն կերպով ցան-ւած են անոնք մեր շուրջը : Այսպէս է արդէն , մարդ

ունեցածին յարզը չի գիտնար : Օրինակի համար այդին պատիլ եւ ցածիկ սարիինաներու ձև ղերէն կոյզ մը խաղող բրցնել կամ պարտէզը պտղատու ծառ մը թօթուելով հասուն պտուղներու խուճապող թափթը-փուքը դիտել կամ ծաղկաղարդ թուիէ մէ , օրինակի համար եղբեւանին ձեռքովդ ծաղիկներ քաղել :

Առջի օր հայրս ինձի այցելելու միջոցին՝ ձեռքը խոչոր աղւոր վարդ մը տեսայ, ու առի : Բնութեան չքնաղ եղանակն է հիմա, եւ աւա՛զ, բանտի մէջ օրերս կը մաշեցնեմ : Երկու օր շարունակ ինսամով պահպանեցի այդ սիրուն ծաղիկը, կը փայտիայէի զայն, կը հրճուէի վրան, ջրով լեցուն դաւաթի մը մէջ միշտ թաթխուած կը պահէի իր ցօղունը, ու այսօր առտու-անց ճշմարիտ արտմութեամբ մը տեսայ մէ թոռմեր էր ծաղիկը . խորին ցաւ մը զգացի, որուն արտում ապաւորութենէն գերծ չեմ գեռ մինչեւ հիմա՝ տաս-ներկու ժամ եաբը . չե՞մ նմտնիր այն լալուակ պղտի-կին որ չնչին խաղալիքի կորուստին մէջ զօրաւոր պատճառ մը դասձ կը համարի մինչեւ իրիկուն լալու :

Սակայն ի՞նչ չի թուոմէր խեղճ ծաղիկը, հոս՝ այս մզլուած միջնորատին մէջ՝ ո՞ր այնչափ առոյդ կեան-քեր կը թառամին . . . :

ԺԼ.

16 Մայիս

Այսօր վերջապէս դատարան գացի, քննիչ յանձ-նամողովին՝ որուն յանձնուած էր թղթերուս վերա-քննութիւնը եւ թարգմանութիւնը :

Տեղեկադիրը՝ որեկած էր՝ կարդացուեցաւ, բայց դժբաղ-դաբար այս նոր քննութիւնը շատ չէր տարբերեր գաւառա-կի առջի մոլար ու չափազանցեալ քննութենէն, եւ մտածել թէ հայեր են այս մարդիկ, որ սրտերնուն մէջ հիւլէի չափ թօթուելով հասուն պտուղներու խուճապող թափթը-փուքը դիտել կամ ծաղկարդ, ո՞ր քաղաքական հորիզոնի պայծառ կամ սակարծ, մութ գոյնին հետ կը փոխէ իր գերը : Վարչական շըր-մութ գոյնին հետ կը փոխէ իր գերը : Վարչական շըր-մութ գոյնին հետ կը միզան ասոնք իբրեւ հաւատարիմ, չանակներու մէջ կը միզան ասոնք իբրեւ հաւատարիմ, ուղղամիտ հպատակներ ու չարաչար կը ձաղկեն ուեւէ ուղղամիտ հպատակներ ու չարաչար կը ձաղկեն ուեւէ արդար չարժում ապօրինութեան ու բոհութեան դէմ, իսկ ազգային ակումբներու մէջ կը պարծենան իբրեւ հասուն ու փորձ ազգասէրներ, անշահախնդիր առաջ-նորդներ ազգութեան, եւ տղայական յախունն ան-նորդներ ազգութեան, եւ տղայական յախունն ան-խոհեմութիւն կը սեպեն նորելուկ երիտասարդներու բուռն ուղղափառները եւ գգացումները : Ես չեմ փոր-քանի գաղափառները նոր չարժումին տարփողանքը երիտասարդական նոր չարժումին տարփողանքը ընել, միայն շատ գծուծ, նողկալի եւ ամբարտաւան կը գտնեմ այդ թլքած մեծ—աղաներու յոխորտ անըզ-գամութիւնը, որ մէկ կողմէն անիրաւութեան ու գամութիւնը, ինչպէս կ'ըսէ ժողովուրդը— եւ անոր կոր-զարնեն —ինչպէս կ'ըսէ ժողովութեան մէջ կը փնտուն իրենց հացը ծանարար յաջողութեան մէջ կը փնտուն իրենց հացը ու միւս կողմէն բարի, պարկեցտ մարդու եւ աղգային չոջի մնապարծութենէն գգուող տիտղոսը չեն ուղեր մէկուն տալ, ու այս մասին կրուած պղտիկ զրկանք մէկուն եւ թարգմանապատութեան վիրաւորանք մը քէն ընել մը, արժանապատութեան վիրաւորանք մը կը կրէ խեղճ ժո-կուտայ իրենց, որուն հասուցումը կը կրէ խեղճ ժո-կուցուրդը շատ ծանր գիներով :

Ընկերութեան մը աղգերն են ասոնք, բայց փայ-լնկերութեան մը աղգերն են ասոնք, կարդացուեցաւ, լուն չպարեալ աղգերը, կեղեւանին տակ փառութիւն,

ապականութիւն պարտկող պառողներուն պէս :
Մատնիչներու զագիր դասակարգէն անմիջապէս
ետքը կուգան ասոնք: Անոնք գէթ լիրը համարձակու-
թիւնը ունին իրենց աղբակրկիտ պաշտօնին սեւ խա-
րանը իրենց գէմքին վրայ յայտնապէս կրելու , ուրիէ
ժողովուրդը սոսկումով ու խորշումով կը հեռանայ ,
բայց ասոնք յաճախ մեծարուած , շողոքորթուած կուոք
մը կը մնան , ու այս հանդամանքով երեմն աւելի
վտանգաւոր եւ աւերիչ կ'ըլլայ իրենց զերը անոնցի-
նէն : Անվրով թող խորթան իրենք իրենց մեծ փոր
յղիացումին մէջ . ի՞նչ փոյթը իրենց , եթէ ես ու
ինձնէ առաջ այնքան խեղճեր ու ինձնէ վերջը դեռ
քանինե՛ր իրենց անխիղճ ու անկշխ մեծաբանութեանց
դո՞ւ կ'երթանք շատ շատ իրենց եղած հարցումի մը
պիտի պատասխանին «քէօր չէին եա՛ , թող խելօք կե-
նայի՛ » : Վա՛յ աղուչնե՛ր ձեզի :

Անշուշտ ապագան օր մը այդպիսիներուն ալ հա-
միը կը կարդագրէ ,

Փանք միր դատավարութեան , տեղեկադիրը կար-
դացուեցաւ , բաղպատութիւնն մը կ'ընէ նախնական
թարգմանութեան եւ հոն զգալի տարբերութիւնն մը չի
գտ'եր : Գրքերը թէեւ Պոլիս հրատարակուած , բայց
վտանգաւոր կը գտնէ , նամակին համար մութ , խոր-
հրդաւոր եւ երեմն անհասկնալի կէտեր կը պարու-
տեսակ մը յաղթական չեցաով , «հիմա ի՞նչ կրնաս
առարիել , ըսելիք մը ունի՞ս զեռ» , ողան մը պատպահ-
ած մնացի , յետոյ արիութիւնս մոլուելով , ըսի թէ
եւ եթէ քիչ մը երկայնամիտ ունինդրութիւն շնորհուի

պիտի կրնամ ինքզինքս պաշտպանել պատշաճապէս :
Նախագահը մէկէն նիստը փակուած յայտարարեց եւ
ըսաւ թէ դատը ուրիշ աւուր մը յետաձգուած է :

Հնկճուած կ'զգայի ինքզինքս , շատ տխուր էի ,
դուրս ելնելու պահուոս նշարեցի հայրս՝ որ սկիզբէն
ի վեր հոն ներկայ գտնուած էր : Քաջալերեց ու սրբ-
տապնդեց զիս , «ամեն կարելի ջանքերը պիտի ընես
ըսաւ , անպարտ արձակումդ հնարաւոր ընելու համար»:

Հօրս այս խօսքերը եթէ լսած չ'ըլլայի , հիմա ի՞նչ-
պէս կարող պիտի ըլլայի վանել ցաւալի մտատանջու-
թիւններս :

ԺՅ.

23 Մայիս

Նոր իրարանցում մը , նոր ալեկոծում մը այսօր
նորէն բանտին մէջ , եւ այս անդամ ուզգակի մեզի
հայերուս հետ էր կոխւը , վայրագ , խժդուժ , անիրաւ
կոխւ մը , ուր բոլոր իսլամ բանտարկեալները աւելի
քան երկու հարիւր հողի միացած էին ափ մը հայերու
գէմ , ցեղական , կրօնական կոխւ մը , ի՞նչպէս կ'ըլլայ
բանտի մէջ ընդհանրապէս հայերուն եւ թուրքերուն
կոխւները , վասնդի աննշան միջադէպ մը , պղտիկ վէճ
մը , չնչին անհամաձայնութիւն մը յանկարծ կուռենայ
կը սասականայ , եւ անոր կրակը կ'արծարծեն հետզհետէ
հաւաքուող թուրք բանտարկեալներ՝ «ի՞նչ ըսել է
կեալուրը զիմաղարձութիւնն ընէ» ու եթէ վէճի բըռ-
նուող հայը յամառ ու խօսքին տէր մէկն և ահա
յանկարծ կոխւը կը փրթի , որուն կը միանան բոլոր

թուրքերը կարծես չքանալիք արժանապատռութեան մը սին համբաւը վեր բռնելու ջանքով , ու հոդ կ'ը սկսի սոսկալի հայհոյութիւնը ու հարուածը ո'չ թէ միայն կոռւարար հայուն , այլ ամբողջ հայերուն դէմ , որոնք ուզեն չուզեն պիտի մասնակցին այս անդամ , ինչպէս եղաւ այս անդամ ալ , եւ սակայն հայերը՝ հակառակ իրենց թուոյն անհամեմատ փոքրութեան՝ պարզ—երես դուրս ելան , քաջաբար ու անտեղետալի կերպով ոգուրելով , մասնաւանդ մէկ քանի հումկու երիտասարդներ որոնք առիւծի պէս կը կոռւէին եւ բոլոր իրենցիններուն քաջութեանը պատիւը աելլը կը պահէին , մինչեւ որ հակառակորդ կողմը՝ խոնուած խուժան մը՝ պարտաւորեցաւ սենեակները քաշուիլ :

Կոիւր ծագում առաւ հայու մը եւ թուրքի մը պարզ վէճէն , քանի մը ուրիշ թուրքեր քաջալերեցին իրենց կրօնակիցը , որ սկսաւ բիրտ , անլուր հայհոյանքներ տեղացնել ազգութեան ու կրօնքի դէմ , մէկ-երկու հայեր բոլոքեցին այս լրբութեան դէմ , եւ ահա երկուստեք բոլբոքուած զայրոյթը կատաղապէս պոոթկաց : Երեք հայեր եւ հօթը թուրքեր զլուխներէն վերաւորուած են , բայց ոչ մէկուն վէրքը մահացու կամ վտանգաւոր է , կախւը երեք քառորդ ժամ տեւեց , որու միջոցին զուրսէն ոստիկաններու միջամտութիւնը զդալի կերպով յաղաղեցաւ , ինչպէս կ'ըլլայ միշտ այս կարգի պարագայներու մէջ , չես զիտեր ի՞նչ դիտումով , մինչդեռ ուրիշ ատեն պարզ աղմուկի մը համար կը խուժեն :

Սյու առթիւ՝ այսօր , անդամ մը եւս ջերմաւալէս կը յուզուի մեր մէջ հայ բանստարկելոց խուցը թուրքերէն անջատելու հարցը , որուն համար ժամանակէ մ'ի վեր

անդադար աշխատած են հայ բանստարկեալները , պաշտօնական դիմումներով եւ բողոքներով , որոնք բոլորն ալ անլսելի մնացած են : Արդարեւ շատ օրինաւոր եւ անհրաժեշտ պահանջ մ'է ասիկա , ըստ որում հայ բանստարկեալներ՝ իրենց թուոյն բաղդատական նուազութեան պատճառով պարտաւոր են միշտ ենթարկուելու թուրք բանստարկելոց հարստահարութեանց , ճընչումներուն , կողոպտումներուն եւ նախատինքներուն : Եւ բանափ մէջ մարդ երբ իր գոյքին , պատոյն եւ անձին ապահովութիւնը չունի , այլ եւս ինչպէս ապրի : Բանաբը կը կարծուի թէ ամենէն ապահով տեղը ըլլալու է , ու երբ հոս գործուին այս սոսկալի ոճիրները՝ որոնք նոյն իսկ լեռներու վրայ շատ անդամ չեն կրնար դործուիլ , այլ եւս ո՛ւր կը մնայ օրէնքը :

Տարին քանի մը անդամ մեծ կոիւներ կը պատահին հայերու դէմ , չի հաշուելով մանր մունք միջադէպերը , որոց շատերը կը մարին հայերու քիչ մը խոնարհամտութեան եւ գերութեան հաւասարող լուսութեան շնորհիւ :

Օր մը ժամացոյց մը կը կորսուի , ուրիշ օր մը հազուստի կաոր մը , ոտնաման մը , գլխարկ մը : Մէկը եր վէնքը ցոյց տալով կ'սպառնայ ու զրամ կը պահանջէ , փրկանք պարզապէս , ապա թէ ոչ . . . ալ ի՞նչ վախ ունի արդէն ծանրապէս դատապարտեալ ոճարգործ մը : Այսօր կրօնի դէմ կը հայհոյեն , վաղը ընդհանուր ազգութիւնը կը նախատեն , մանաւանդ քաղաքական յանցաւորներու դէմ մասնաւոր անգութատելութիւնը մը կը սնուցանեն նկատելով զանոնք թշնամիներ իրանց պետութեան : Նորեկ հայ բանստարկեալ մը ի՞նչ աղիւն արցունքներ չի կըներ բանափ մէջ ,

իր առջին քանի մը ամիսներուն միջոցին : Իրօք անհնդուրժելի բաներ են ասոնք :

Շատ արգարացի պահանջ մ'է բանտի այս անջատումը, որուն կ'արժէ որ փոյթ ունենան առաջնորդարանները կամ աղդ . մարմինները :

Ի.

29 Մայիս

Ընթերցման համար ամենէ նպաստաւոր վայրն է բանաը . երկար, տաղտկալի, միօրինակ ժամեր, որ ոչ նստելով, ոչ պառկելով ոչ քնանալով կը սահին : Ընթերցումը այս ձանձրակի վիճակին համար բաւական սիրիում մը կրնայ ըլլալ, ուրիշ սակայն դժբաղզարար զիկուած ենք : Վէպեր, զրական, զիտական, պատմական եւ այլ զրքեր եթէ թոյլ արուէր բանաի մէջ մուտ դանելու ի՞նչ լաւ բան պիտի ըլլար, մարդ հոս ընթերցումով զբազած՝ օրը ինչպէս իրիկուն ըլլալը չի զիտնար, եւ օրը գէթ հարիւր անդամ նուազ առիթ կունենայ իր բանտարկութիւնն ու ցաւերը մատալու : Զեմ զիտեր ինչո՞ւ արգիլած են անվնաս զրքերու ընթերցումը բանտին մէջ, այսպէս ըլլալու չէ կարծեմ եւրոպական բանտերու մէջ, ուր բանտարկեալը կրնայ կարդալ ուզածին չափ եւ ուզած զրքերը, ինչ որ եթէ թոյլատրուէր հոս, կէս առ կէս բանտի սրանեղութիւնները մեղմացած կ'ըլլային: Իրբեւ զիրք՝ հոս միմիայն Աստուածաշունչ մը կայ, չեմ զիտեր ո՞ր թուականին, ո՞ր բարեսէր մարդու կողմէ նույլուած, որ շատ կարդացուելէն մաշեր է, ես ալ սկիզբները

կը կարդայի, բայց կը խոստովանիմ որ ա՛լ ձգեր եմ, ու կարօտ կը քաշեմ նորագոյն գրքերու ընթերցումին:

Ասկէ առաջ հայ բանտարկեալք Պօլսոյ հայերէն օրաթերթի մը բաժանորդ զրուած են, ու վեց ամիսի չափ շարունակուեր է թերթերու կանոնաւոր առաքումը, սակայն օր մը կուսակալը չես զիտեր ի՞նչ մտածումով արգիլեր է, եւ եղած կրկնակի խնդիրներուն վճռապէս պատասխաներ է թէ՝ «լրագրի մուտքը բանտերու մէջ վերջնապէս արգիլուած է» :

Զե՞նք կրնար պահանջել որ բանտերը տեսակ մը կրթարան—արհեստանոց ըլլային, հոն՝ բանտարկելոց պարտաւորապէս ուսուցուէր քաղաքային օրինաց, բարոյագիտութեան եւ ընկերային պարտուց եւ իրաւանց նախնական ծանօթութիւնները, միեւնոյն ատեն գատարկասուն եւ անտաշ այդ մարգոց մէյմէկ արհեստ սորվեցուէր, որպէսողի թէ բանտի մէջ իրենց ժամանակը օգտակարապէս տնյնելով կարող ըլլային ինք-զինքնին ապրեցնել եւ արձակուած ատեննին ալ փոքրիկ զրամագլուխ մը ունենալ, յետ այնու պատուաւորապէս իրենց սորված արհեստովը պարապելու համար, խիստ օգտակար, մարդասիրական եւ շինիչ զրութիւն մը, եւ սակայն թրքական բանտերէն սպասելու համար այսպիսի խրօքիի մը իրականացումը մարդ ծաղքելի կերպով միամիտ ու ցնորամիտ ըլլալու է : Շատ հոսու կը գանուինք այդպիսի թուականէ մը, այլ սակայն ամենաօրինաւոր իրաւունքով կարելի է պահանջել որ արգելք չի զրուի պարզ, անվնաս գրքերու եւ թերթերու ընթերցումին, ինչպէս նաև չի խափանել այն ջանքերը որով աշխատասէր ու պարկեցաւ բանտարկեալներ աննշան ու մոլորեցուցիչ գա-

տարկացութենէ կը նախընտրեն իրենց գիտցած արհեստովը կամ ո՞ւել բանտի մէջ հնարաւոր գործով զբաղելու : Պէտք էս որ բանտի վերահսկող իշխանութիւններ ոչ միայն չ'արդիլէին՝ այլեւ քաջալերէին այս կարգի բարի եւ զգաստացուցիչ վարժութիւններ, ու հիմա՝ ընդհակառակը՝ ցաւալի է այս :

Բանտերու մէջ անցուցած եմ երկար կեսանքի փորձառութեամբս, ինչպէս նաեւ աւելի հին եւ լլջամիտ բանտարկելոց կարծիքը առնելով՝ հաստատապէս կ'ըսեմ թէ արդի զրութեան մէջ այս բանտերը ահռելի կերպով կը սնուցանեն ապագայ մեծ ոճիրներու գաղափար, բոլոր այն մթին ու սարսափելի ոճիրներու կորիզը պէտք է վնտոել բանտերու մէջ, ուր սաղմնային վիճակի մէջ կ'արգասաւորին, կը կազմաւորին, կը ծրագրուին ու օր մը առաջին պատեհութեամբ կը դորձագրուին :

Հոն է որ մեծ, հոչակաւոր ոճրագործներ իրար կը ճանչնան, զիրար կը հրահանգեն, գժոխային գաշինքներ, կը կոեն, հոն է որ սկսնակ անձարակ եղեռնադործները իրենց համբակութիւնը կը յոկեն կը զարդարնեն, չի գիտցածնին, կը սորվին, հոն այդ մասյլ արդանդին մէջ է որ կը գոյանան ոճիրներու սաղմերը, կը բեզմնաւորին : Վերջապէս բանտի մէջ կրուած իրաւացի կամ անիրաւ զրկանքները, անօթրւթիւնը, մերկութիւնը, թշուառութիւններն են որ կատաղի կերպով կը գրգուն չարագործներու եղեռնամետական հակումները :

Եթէ բանտերը քանդել հնարաւոր չէ, կարիլի է սակայն բարւոքել, ուղղել այն մոլար զրութիւնը որ կը դորձագրուի բանտերու մէջ : Եթէ ֆինանսական նախարարութեան պիտմէն չի ներեր բանտերը կը բ

թարան—զործարաններու փոխարկել, անպատեհ չէ սակայն —ու մանաւանող ծախը ալ չի պահանջեր— որ ընթերցումը եւ անմնաս ու թիթեւ արհեստներու գործածումը թոյլատրուի եւ զիւրութիւններ արուի անոնց:

Ե՞ն, քիչ կը մնայ որ բանտերու քննիչի հովեր առնեմ: Ի՞նչ պէտքս են ատոնք: Բայց գէշ չէր ըլլար եթէ ընթերցանութեան գիրքեր ունենայի քրվս, աւելի լաւ կ'ըլլար որ աղատէի . . . ա՛խ, շո՛ւտ, շո՛ւտ աղատէի . . . :

ԻԱ.

7 Յունիս

Ամառ է, եղանակներուն ամենէ տառապեցուցիչը բանտի համար, օրերը երկար, տարիի մը չափ երկար ու անհատնում են: Զմեռը բանտարկեալին համար այնչափ գժուարին ու վշտալի չէ որքան ամառը, նախ որ մեծ մասամբ արդէն խցիկներու մէջ փակուած ժամանակ պիտի անցնէին գուրսն ալ, ինչ որ շատ տարբերութիւն չի գներ բանտի մէջ, եւ երկրորդ որ օրերը կարծ են ու շուտ կը սահին: Ա՛խ, ամրան օրերը, պարտէններու, արտերու, դաշտերու, այգիներու օրերը բանտին չորս պատերուն մէջ անցնել, նեղսիրտ չնչասպառ, արգարեւ շատ ճմոթկող մտածումներ են ասոնք, մնաց որ տօթակէզ, խուժաղուժ օրերը կը խաչեն, կ'աղնծեն խեղճ բանտարկեալը իր կուռ պատերանին մէջ: Դժուարին, տաժանելի օր մ'է ամրան օր մը բանտի մէջ իրիկուն ընկլը, եւ իրիկունը գիշեր, Ասուուած իմ, կատարեալ տանջանք մը չարչարանք

մ'է լուսցնելը : Տաք, ապականուած, քսան երեսուն
բանտարկելոց արտաշնչութեամբը ծանրացած աշխած
ող մը՝ որ կայուն լճացած զոլորչիացումով մը կը ձըն-
չէ մարմինդ, ամէն մէկ չնչառութեանդ կ'զգաս այն
նողկումը, գարչումը որ կը նեղէ կը սեղմէ կուրծքդ
եւ աղտոս փակչտուք քրտինքով մը կը մալակոնէ
կը խիմէ մարմինդ : Սենեկին դուռը փակ, քանի մը
հատ նեղ՝ բուի մը աչքերուն պէս՝ մութ պատուհան-
ները դրսի պարիսպէն ցածիկ ըլլալով՝ օդը փոփոխելու
վիճակին մէջ չեն, եւ ները զրան ետին թիթեղէ
խոշոր միզամանը հեղծուցիչ առատութեամբ իր ժահ-
րաբյր հոտովը կ'ամբողջացնէ քանի մը անդամ ներ-
շնչուած մթնոլորախն թունաւորումը : Դէթ քուն ու-
նենայիր, եւ անդգայ թմրութեան մը մէջ մոռնայիր
բոլոր ասոնք, հէ՛, ամառ զիշերը բանափ մէջ քնանալ:
Լուերը արաք հրոսակներու պէս կ'արշաւեն մարմոյդ
ամէն մասերը՝ սուր կծու խայթումներով՝ որ կը թըն-
դացնեն էութիւնդ, կարծես մազերով թափուած են
ու յաճախ վրադ զլուխդ սեւ սեւ բիծերով նաշխուած,
կարծես կը փորձեն մորթիդ գոյնը փոխել, յետոյ մը-
լուկները այդ տափակ, զազրահոտ համբակները, որ
ծծած տեղերնին կուռեցնեն, ու շատ անդամ մարմինդ
կարմրուկ այտուցներով կը ծածկեն, ու չես կրնար
մատա զպցնել իրենց, կը ճզմուին եւ իրենց սատ-
կումն ալ կարծես կուզէ քեզ չարչարել, իրենց ժանտ
հոտովը երկար ատեն սաստիկ զզուանքով մը կը քսու-
մնեցնեն . լուերը գէթ իրենց չարաձի եւ ծարպիկ ոս-
տումներով աստիճան մը իրաւունք ունենալ կը թուին
կծելու, բայց սա տղեղ, տիմար, հոտած փայտոջիւ-
ները՝ իրօք պժգալի են: Լուերու եւ մլուկներու թուոյն

վրայ աւելցնելով նաեւ ոչիլները, կ'ունենաս բանափ
կատարեալ միջառարանութիւնը, ասոնք իրենց անհա-
մեմատ պղափկութեամբ մեկտեղ կը կազմին բանափ
յատուկ տանջանքներէն մէկը: Ամէն աեղ կը վիստան,
վեախնը հոգերու մէջ պղգալի գեռումով մը կը պժգտան,
պատերու ծեփին մէջ, սիւներու, ասիքի ծողերուն
ու ամէն ծերպերու մէջ անհամար թուով կը զեւան
ու միս և կողմէ հաւկիթներ կ'ածեն: Այդքան խայթոզ
միջատներու մէջ քնանալ կարելի՞ բան է միթէ :

Հին բանարկեալներէն ոմանք ձերմակ կամակ:
սաւան մը կարտօն են, աեսակ մը պատահնք՝ սրուն
մէջ կը միստին ու պարկին բերանը զայելէ վերջ կը
քնանան, իրաւ. է թէ այսպէսով առափճան մը զերծ
կը մեան անսոնց կծու խածկուումներէն, բայց այս ձեւն
ալ կարծեմ հակառազշական է, ու սենեկին արգէն ա-
պականուած օդը՝ աւելի հեղծուցիչ կ'ըլլայ պատահ-
քին մէջ :

ԻԲ.

15 Յունիոն

Խումբ մը բանարկեալներ՝ թուով առաներկու՝
չրամեշտ տուին այսօր տեղւոյս բանախն եւ զնացին
կեղրոնական թիարանը, կամ աւելի շիաակը զրկուե-
ցան, վասնդի այս փոխադրութիւնը անշուշտ շատ ան-
հաճոյ ըլլալու է զտաելով այսօրուայ տարագիրներու.
զէմքերէն եւ մնացած կասկածելիներու երկիրու նա-
խալդուշութիւններէն: Բանտէ բանտ այս ողեւօրու-

թիւնը խաւարաբակ խլուրգներու բնակարան փոխելուն կը նմանի քիչ մը . ո՞վ զիաէ վազը ագկէ ալ ուրիշ ո՞ր հեռաւոր լանալ պիտի զրկուին, եթէ հուալ իրենց խոսվարար եւ անհանդարա ընթացքով անհանգութելի դառնան:

Անզուսպ բանարկեալները զգաստացնելու կամ աւելի շխակը անոնց ամենօրեայ դէպքերէն ու կոխւներէն ազատելու համար լաւագոյն միջոցն է զանոնքարել, ցրուելը հեռաւոր և անտեր, ուր պանդուստ երկրի մը եւ անձանօթ միջավայրի մը մէջ չի պիտի կրնան հարկաւ իրենց շահատակութիւնները շարունակել :

Սակայն բանարկեալ մը ուրիշ թիարան մը զըլկելու համար, պէտք է որ անզատճառ անոր գատը վերջնական նանդամանք ստացած ըլլայ, այսինքն իր դէմ արձակուած դատավճիւը Պօլոյ վճռաբեկ Ատենէն վաւերացած ըլլայ, ուստի եւ այն բանարկեալք ուրնք գեռ գատի ներքեւ են ամենէ աւելի անուզպաներն են, ըստ որում վատարուելու վախը չ'ունին:

Տարին անզամ մը կը մեկնին այսպիսի տիսուր կարտաններ, որոց տեսքը այնչափ արդահատելի որչափ հետաքրքրական:

Չեռքերնին, ոտքերնին կրկին շղթաներով կաշկանդուած վիզերէն երկար ու օղակուոր շղթայով մը իրարու կապուած կը լեցուին սայլերու մէջ, ըայց այսպիսի ճամբորդութիւն մը նախանձը պիտի շարժէր հարկաւ աւելի անբաղդներուն, որոնք աղքատ ըլլալուն պատճառով պիտի պարտաւորէին հետի քալել վասնդի կառավարութիւնը կը զլանայ անոնց ճամբու եւ փոխադրման ժախերը հոգալ, եւ քանի մը տարիէ

Ե վեր բանտի մէջ ջլատուած բանտարկեալին համար ոտքով քալելը զրեթէ անկարելի կ'ըլլայ, բայց ի՞նչ օգուտ, քաշելով քաշկոտուելով պիտի տարուի, ողջ կամ զիակ:

Այսօրուան մեկնողներուն մէջ կային նաեւ երկու հայեր ալ, ասոնք թէեւ ոեւէ արարքով բանտի մէջ անուղղայ չէին սեպուիր, ու իրեցնմէ աւելի արժանաւորներ կային զրկուելիք, սակայն անօրէնին իրենցմէ զաղանապէս պահանջած քանի մը զրուչի կաշառքը տալ չի յօժարելնուն համար զոհը եղան անարդար անաչառութեան մը: Ամէն տեղ զեղծո՛ւմ . . . :

* * * Այսօր երրորդ անգամ ըլլալով դատարան կանչուեցայ եւ առջի անզամներուն պէս ես զրկուեցայ, առանց գատ տեղի ունենալու, չես զիտեր այս ձգձումին նպատակը ի՞նչ է: Արգեօք անպա՞րտ պիտի արձակեն եւ սիրաերնին չի՞ բռներ, դէթ ես այնպէս կը սիրեմ յուսալ :

ԻԳ.

22 Յունիս

Դիշեր է. նստեր եմ անկողնուս մէջ եւ գրիչը ձեռքս կ'աշխատիմ բան մը գրել այս շաբթուան տըպաւորութիւններէս եւ ոչինչ կը գանեմ ոս միօրինակ տպեղ, անիմաստ կեանքէն որ արժանի ըլլայ նօթի մը շարքին անցնելու: Նոյն ամէն օրու այ, ամէն ըսպէի անձկութիւններս, որտակեղէք ճանճրոյթս եւ անըստոյդ մութ կեանքիս մտատանջիկ հոգերը: Օր մը եթէ աղատած ըլլամ, պիտի կրնա՞մ արդեօք անդարձ մո-

ռացումի մը մէջ ջնջել բոլոր այս տիրաթախիծ ցաւ-
երու յիշատակները Ո՞չ չեմ կարծեր թէ մոսցուին
ասոնք :

Հայրա այսօր տոմսակ մը սպրդեցուց ձեռքս, ներս
եկայ կարգացի, նշանածէս էր: Ո՞հ, այդ պաշտելի
կոյսը հետզհետէ կը վսեմանայ, կը սրբանայ աչքիս,
երբեմն նոյն խակ վեհաչուք եւ պատգամարձակ կուռքի
մը չափ հզօր կը դանեմ զինքը եւ ես զիս անարժան
կը զատեմ այդքան մնձողի էտիկի մը: Նոր գրաւական
մը անշէջ սիրոյ, նոր քաջալերական մը տոկուն համ-
րերատարութեան, վերջապէս անձնուելը զորովի եւ
ներչնուն արիստթեան հրաշակերու մ'էր այս նամակը,
որ սակայն յուզեց զիս ստատկապէս: Այնքան բուռն
իղձ մը կ'զգամ զարաք իր քով ըլլալու, որ ըղձանքին
ստատկութիւնը կը ցնցէ էռութիւնս՝ յետոյ ձգելով ան-
զօր խորակումի մը մէջ:

Հիմա ալ անկողնոյց վրայ երկնցած կը մտմասմ:
խորհուրդ մը, մտածում մը չի կայ մաքիս մէջ, անո-
րոշ, մտամոլոր կացութեան մը մէջ կը ծփծամ: Ակ-
նեկի ընկերակիցներ կարգաւ նոյն դժի վրայ երկնցած
խորհուրդ հանդիւններով կը խորհման, պատ եւ ահաւոր
բան մը ունին այս սեւարազդ եւ խզճանար մարզոց
վրդով քունը որ տողանցի մը վրայ շարուած իրենց
լիբէ գանկերը, բաց գերեզմաններու մէջ փառած
ու զետ չի քայքայուած կմախաքներու երեւոյթն ունին:

Ազօխն աքաղաղը արդէն անդամ մը խօսուծ է,
զիշերը համանելու վրայ է եւ քունը տակաւին ինձի
մօտ գալու միաք չունի, եթէ ողոտիկ փորձ մը բնիմ
պառկելու մլուկներու արշաւանքը պիտի սկսի վրաս:
Եղբիս մը զիշերուան մեռելավին լոռութեան սի-

րահար այդ անխոսնչ երգիչը՝ երեկուընէ ի վեր կ'երգէ:
եր սուր ու մելամաղձ ձիչերը չեմ զիտեր ինչո՞ւ ինձի
արշափ անուշ կուգան, ու կը թուի թէ բան մը կու-
զէ հասկցնել, կը ձզնի խօսակցութիւն մը, յարաբե-
րութիւն մը հտոտաաել ստուերամած սրախս հետ:

Սյդ յարատեւ անսպառ սուլումը երբեմն մինչեւ
սրախս թելերը կը սարսուացնէ իր անհատնում շունչին
հետ, երբեմն ալ կը մարփ, կ'ընդհատի, կամ ինձի այն-
ովէս կը թուի, երբոր անշուշտ իղձ մը կամ ցաւալի
զգացում մը կուգայ յուղել ներսի զիս:

Ի՞նչ հաճոյք կուզէ պատմել արգեօք այդ պղարվիկ
կերպանին, ցաւի մը, վշտի մը զեղո՞ւմն է թէ ուրա-
խութեան մը արտայայտութիւնը արգեօք իր միօրինակ
երգը: Սիրային յաղթանա՞կ մը, արկա՞ծ մը, հրապու-
րուս հրաւէ՞ր մը՝ ի՞նչ է արգեօք այս տքուն երգեցո-
ղութեան նպաստակը, բայց ինձի այնպէս կը թուի թէ
պղտիկ երգիչը իմ՝ խեղճ բանտարկեալի մը՝ քնազուրկ
ձանձրոյթը օրբելու համար է որ իր սուր ու միանը-
ւագ ձայնին կոհաւկներովը կը լեցնէ սենեակս:

ԻՇ.

30 Յունիս

Ամէն յոյս ցնդեցաւ, սոսկալի խաւարի մը մէջ կը
խարխափի հոգիս: Չեմ զիտեր սեւ բա՞զոս անիծել, թէ
անսաք որ կեանքս սեւցուցին . . . :

Դատավարութիւնս վերջ զտաւ, եւ տասը տարի
պատվակառութիւնս պիտի զիտեր պիտի զիմա հա-
պատիմ սրոշուցաւ ինձի զէմ, զես մինչեւ հիմա հա-
պատիս չի դար, քիչ կը մեայ որ խենդենամ, տասը

տարի՛. տասը տարի պիտի ապրի՞մ այս բանտին մէջ,
եւ յետոյ դուրս պիտի ելլի՞մ, եւ ի՞նչ ընելու համար,
ո՞հ, կարելի՞ բան է միթէ այս դժողակ կացութեան
մէջ այդքան երկար ժամանակ կուրծք տալ այնպիտի
սաստիկ ցաւերու, որք արդէն՝ դեռ տարի մը չի կայ.
պողպատէ խարտոցներու պէս կեանքս, հոգիս մաշե-
ցուցին; Յամառ, անդութ հաստատութեամբ մը զա-
տավճուս այդ վերջին բառերը ականջիս մէջ կը զբոն-
չեն — տա՞սը տարի բանտ — եւ վրդովիչ տիրութեամբ
մը կը թուի ինձի մեռելային դատակնիք մը հնչուիլ
այդ անողորմ պատիքին մէջ . . . :

Փշենին խաղող, տատասկը թուզ չ'արտադրեր,
ըստ է Աւետարանը, իրաւ է, պէտք չէր տարբեր բան
մը յուսացի երբէք:

Դաստիս ողբարագաներուն վերջին մանրամասնութիւնները կուղեմ ամփոփիկ հաս: Ի՞նչ տիսուր հաճոյք կայ այս արխինուղ անդրագարձումին մէջ, չեմ գիտեր. միայն կուղեմ զբաղիլ անսնցմով, որ գժբաղզութիւնս կը հիս սկս, այսպէս է անչափ շուր տառապեալներուն համար ալ, միշտ կուղեն իրենց վշտերուն նուրբ ծագկերուն հետ խաղալ, թէեւ վերք մը պճոկելով չես կրնար գարմանել, ոնոհաւ:

Այս աւուր դատավարութեանս միջոցին կրած
ուժգին և փափոխ յոյզերս նկարագրել անկարելի պի-
տի ըլլայ: Հաւրս հոն էր, խեղճ մարզը գուցէ ինձմէ,
աւելի խսոված է: Պօրաւոր խոստումներ առած էր
աղասումիս մասին կարեւոր անձանց կողմէ: Դատա-
կան թվին բոլորը կարդացուեցան կարդաւ, խօսելու-
կարզը լուգչ: Դատախոալին գալով, սկսաւ թուել վե-
րադրուած յանցանքին աւերիչ հանգամանքը երկրին

ու տէրութեան շահերու հանդէպ եւ յետոյ զիտել առուաւ իմ վերջերս կարգ մը ցնորամիտ մարդոց մէջ մուտ գտած այս խռատելի, ծիծաղելի գաղափարը՝ օտար աղդեցութիւններէ ծագում առած եւ աւելի ծաւալ գտած է մասնաւորապէս հայ կրօնաւորներու, դաստուներու վերջապէս կարգացոյներու սահմանափակ ըջանակի մը մէջ, շատ քիչ բացառութեամբ ամէն ուսւեալ հայ վտանգաւոր նկատեց տէրութեան շահուն եւ եղբակացուց, որովհետեւ ամբաստանեալը Պօլսոյ կրթական հայ. բարձր. հաստատութենէ մը ըջանաւարա ելած է, լիովին կը հաստատուի իր վրայ եղած կասկածները, որոց անժխտելի ապացոյցները նկատեց տունէս գտնուած վեսակար ասարհկաները, ուստի եւ պահանջել որ իբրև թշնամի կայսեր, երկիրներու ներքին խաղաղութեան եւ վեսակար գաղափարներու այլ եւ այլ մասին կարծանարար ձևնարկներու ձեռնամուխ՝ ծանր ոճրագործ նկատուելով յանցապարտութիւնս որոշման տակ ամսուի :

Յետոյ նախապահը և անդամները լսորժիքազնութեան սենեակը քաշուեցան, հո՞ն քանի մը անտար-

բեր ներկաներու և հօրս հետ առանձին մեացինք. հօրս յուղումը իմինիս կը հաւասարէր, գուցէ աւելի ալ էր, երբեմն երեխն «յաւա»՝ կը մրմիջէր ետեւէս: Ժամ ու կէս տեւեց այս խորհրդակցութիւնը՝ իսկ ևս այդ տաղնապելի ժամանակամիջոցին մէջ, ուր ինձնէ քանի մը քայլ անդին մէկ քանի հոգիներ ապագալիս հետ կը խաղայն, բաղզո կը վճուէին, այդ վճուական պահուն զրեթէ ինքզինքո կորանցուցած էի, սաստիկ ու հակընդգէմ յուղումներ կը արարութիւնին զիս մշտածոփ անհանգստութեան մը մէջ, մերթ ևս զիս աղաս զուրոց կ'երեւակայէի, ու հաշիւներ կ'ընէի ժամ առաջ նշանածիս քով ըլլալու, որչո՞ւ լաներ պիտի պատմէի անոր, ու ալ աւելի առաջ երթարով սիրոյս երջանիկ պոտկումին խոր ծրազիրներովը կը խելայեղէի, ու մերթ ալ հակառակ կողմը մատրերելով անոր պարզած ուր վիճեն սոսկումով կը ցնցուէի, ու այն առեն ինք սորերութար տղօթքի ացրող վանիկը կը նկարու էին շրթունքի վրա, չեմ զիսեր ինչ երկիւզած ջերմեսանորութեամբ հետզհետէ և արագ արագ կը թուել րուր ազօթքները, զորս մանկաթենես սորված էի:

Կեանքիս մէջ անմոտանալի պիտի ըլլալ այդ մէկ ու կէս ժամանան, ու մանուանոց երբոր Ատեանը զուրուելու ու եկառ բաղմիկ նոտարաններուն վրայ՝ ակ անաւոր վայրկեանիս կրած տենդաս անձկութիւններու:

Քարտուղարը սկսաւ լափլիւրով կարզալ վճուացիք, բովանդակի էութիւնս կախած էի անոր շրթունքներէն: Դասիս հումառու քազուածք մը լին կը բերէր ինդէ, զատախուզի պահանջումը և օրինական կը զանեց զայտն կայս ևս անբաւական հերքելու իմ իւս վրայ՝ չի բարձր անդին մեւացուցին: Յեւայ նստած տեղերնիս կարծիքի կարծ վախանակութենէ մը ետքը, նախագահը պատմ, օրինազիրքը բացաւ ևս սրոշ արտասնութեամբ կարգաց հնի նջրոց, յօդուածը ևս աւելցուց, «ահա զատարանը քնզի դէմ տասը տարի պատմի կ'որոշէ»: Բնկրկեցայ, իմ շարժումս կ'երեւի ու բիշ մաքով մեկնուեցաւ, վասնզի լսեցի որ նախազանը կը հրամայէր սոսիկաններուն որ շուա տանին վիս բանաը: Ճամբան ինչպէս զալս չեմ զիսեր, կարծեմ թէ հայրս մինչեւ բանակին գուուլ հետեւեցաւ ինչծի: Երբ ներս եկայ բազմաթիւ բանատարկեալներ խումբ խումբ եկան ցաւակցութիւննին յայտնել ևս յուսագրել: Շողին սպատած մեքենայի մը պէս անշարժ էի, բան մը չէի հասկնար ևս ոչինչ կրնայի պատասխանէլ իրենց:

Հաւան կարծիքով յանցապարտութիւնս կը վճուէր: Աչքերուու առջեւէն մութ քոզ մը կը քաշէին կարծես: Ինդէ, զատախուզը պահանջեց որ պատմ, օրինազրքին նջող, յօդուածին թ, արամազրութեան համեմատ պատմու սրոշուի: Նախագահը ինձի հարցուց նորէն թէ ի՞նչ ըսկելիք ունիի: Այս պատմ հարցումը լիրու ու հեղական թուեցաւ ինձի, զովացի, զայրութէս մոլովնած էի, նախատական կծու բառերով արհամարհանքս ևս նզովքս յայտնեցի իրենց՝ ևս իրենց ներկայացուցած կեզծ արդարագատութեան զէմ իմ ծանր խօսքերու՝ որ կրնային նոր պատմի մը հրաւիրել իմ վրաս՝ չի լըսեցին կամ այնպէս ձեւացուցին: Յեւայ նստած տեղերնիս կարծիքի կարծ վախանակութենէ մը ետքը, նախագահը պատմ, օրինազիրքը բացաւ ևս սրոշ արտասնութեամբ կարգաց հնի նջրոց, յօդուածը ևս աւելցուց, «ահա զատարանը քնզի դէմ տասը տարի պատմի կ'որոշէ»: Բնկրկեցայ, իմ շարժումս կ'երեւի ու բիշ մաքով մեկնուեցաւ, վասնզի լսեցի որ նախազանը կը հրամայէր սոսիկաններուն որ շուա տանին վիս բանաը: Ճամբան ինչպէս զալս չեմ զիսեր, կարծեմ թէ հայրս մինչեւ բանակին գուուլ հետեւեցաւ ինչծի: Երբ ներս եկայ բազմաթիւ բանատարկեալներ խումբ խումբ եկան ցաւակցութիւննին յայտնել ևս յուսագրել: Շողին սպատած մեքենայի մը պէս անշարժ էի, բան մը չէի հասկնար ևս ոչինչ կրնայի պատասխանէլ իրենց:

Հիմա այս առանձնութեան մէջ՝ երբ բոլորը կը քնանան՝ միշտ կ'անզբազառամ ցերեկուան անցուցարձերուն, ևս ուրչափ մտածեմ կարծես այնչափ կրակ կուտայ ինձի: Զի՞ պիտի շանութիւնութիւնը կը վարձրագոյն

դատարան մը՝ աւելի արդար՝ որ բեկանէ այս անիրաւ վճիռը եւ անպարտ արձակէ զիս:

ԻԵ.

4 Յուլիս

Քանի մը օրեր անցան արդէն եւ ես չեմ կրնար փառատել զիս անդամալուծող թմրութիւնը, որ քիչ կը մնայ ապա չութեան սահմանները տանիլ զիս: Յածախ ամօթ կ'զգամ այս կնաբարոյ տկարութիւնէս, երբ մանաւանդ աւելի ծանր ու անյօյս դատապարտեալներ իրենց անձին օրինակներովը կուզեն քաջալերի զիս, նշանածս, կը մտածեմ, եթէ այս յոզդողդ ու անզօր վիճակին մէջ տեսնէ զիս, չի՞ պիտի արհամարէն արդեօք իմ արութիւնս՝ անչուշտ, բայց շիտակը ըսելով ես ալ ամենէ աւելի իրեն համար է քան ինձի որ այսքան շատ կը վշտակրիմ: Վայրիկան մը իսկ չեմ կրնար բաժնութիւն կեզեքիչ սրտատանջութիւններէս, եւ երթալով կարծես ցաւը խոր արմատ կը ձգէ սրտիս մէջ:

Յոյսի պղպիկ աղքիւր մը կը մնայ տակաւին ինձի Պօլոյ վճռաբեկ Ատեանը՝ ուր պիտի զրկուի դատավճիռս, եւ որ հեղինակութիւն ունի ի հիմանց բեկանելու արուած վճիռը: Ասիկա լաւ է, բայց, ափս՛ու որ քաղ, յանցաւորներու նկատմամբ թուրք պաշտօնաւանց մէջ տիրած ծայր աստիճան տաելութիւնէն եւ նախապատրաստ ոխերմութիւնէն զերծ չէ նաեւ այս գերադոյն Ատեանը, ընդհակառակը վերջին քանի մը օրուան մէջ հետամուտ ըլլալով ստուգեցի որ այս կարգի դատերու մէջ այնպիսի խիստ ընթացք մը ունի:

որուն նմանը թերեւս իր ստորագաս դատարանները չունին: Տակաւին դատական օրագրութեանց մէջ չէ տեսնուած երբէք որ քաղ, յանցանքի զէմ՝ արձակուած ուեւէ վճիռ բեկանութիւն վճռաբեկ Ատենէն, եւ անձամբ ստուգեցի որ այնպիսի խախուտ ու բացայայտ անիրաւութեամբ արձակուած վճիռներ վաւերացուած են անկէ, որ երբ կարգը ինձի գայ, իրիկուն կ'ըլլայ արդէն :

Ուստի յոյսի այս աղբիւրն ալ՝ որ պահ մը հրակէղ ցաւերս զովացուցած էր՝ ցամքել կ'սկսի: Երբ հայրը զուրսը պատրաստել տուած քեմիզի ին մատուցուել մեք պաշտպանողական լանին բերաւ ստորագրել տաւու համար, բացատրեցի այդ մասին ունեցած իրաւացի վարանումներս: Գլխու յատկանչական չարժումով մը ինքն ալ հաստատեց թէ շատ յոյս չունէր ասկից, բայց բան մ'էր, յետոյ խորհրդաւոր ձայնով մը, «աըզա՛ս, ըսաւ, մի՛ յուսահատիր, իմ ձեռքովս պիտի աշտահմ քեզ, մի՛ կարծեր թէ հայրդ քեզ բանակրու խորը կը ձգէ կ'երթալ»: եւ սկսաւ բացատրել փախուստիս համար իր յօրինած ծրագիրը:

Քիչ մնաց ուրախութիւնէս հօրս ճիտը պիտի փաթթուէի, արցունքներ նկան աչքիս աչջեւ, բայց հայրս ոլապութեց որ խոնևմ ըլլամ, եւ մանաւանդ ոչ ոքի բան ըսեմ այս մասին: «Մոռցի՛ր, ըսաւ, ատենը կայ»:

Կերծը դատավարութեանս աղէտաւոր վախճանին վրայ խօսք բանալով ըսաւ թէ ամէն ջանք ըրած, ամէն զոհողութիւն յահճն ատած է բայց անկարելի եղած է ասկէ աւելին ընել: Դատարանի նախազահը, որուն սիրաը շահելու միջնորդ գտած է եղեր՝ դատապարտութեանս իրիկունը իսկ իր տունը կանչել տալով

ըսած է անոր թէ առկէ աւելի պակաս պատիճ առև կարելի չէր, թէ ամբասանազրին եւ ընդհ. գատախաղին պահանջումներուն եթէ հետեւած ըլլային, պէտք էր ցկեանս պատիճ որոշել, եւ ուրիշ այս կարդի խօսքերով ջանացած է ամոքել հօրս վիշտը:

ԱՌ, անսպատաններ, օրէնքը մատի փաթթոց ըրած են եւ ուղածնին կ'ընեն, ոչ համար տուող կայ եւ ոչ պահանջող: Օրէնքը՝ առածզական խեժի պէս կ'երկնցընեն կամ կը կարձեցնեն ուղած առնննին:

Այսօր քիչ մը հանգիստ եմ բազգատարար, բայց հօրս ներշնչած յոյսին կը վատահիմ, իր անձնական կամքին կը հաւտաւամ, եւ վճռաբեկ Ատենի արգարածեան վրայ մահանեխի չափ գաղտափար չունիմ:

ԻԶ.

10 Յուլիս

Այսօր բանար այցելութիւն մը ընդունեց՝ որ կը թնայ հազուաղէպ իրողութեանց կարգը անցնի, զատարանի նախապահը, ընդհ. գատախաղը եւ զրազիր մը քննական այց մը տուին: Մինչդեռ օրինագիրքը անհրաժեշտարար պարագ կը զնէ գատական պաշտօնէից վրայ զէթ ամիսը մէկ կամ երկու անգամ անպատճառ երթաւ բանար եւ քննել բանատարկելոց վիճակն ու հանգամանքը, առզեկանալ անսնց զործերէն ու տեղի չի առ զեղծումներու, յապաղումներու եւ զրկանքներու, իսկ ես ասոնց գէմքը բանախն սեմչն ներս առաջին անդամը ըլլալով կը աեմնեմ, եւ այն ալ ի՞նչ պէս, չուքի ոլէս վանդակաղբան առջեւ երեւցան ու

անհետացան առանց բուն բանախն մէջ ուաք կոխելու. ու այնքան խեղճ բանատարկեալիներ՝ որոնք իրար անցած, անոր առոր գենդեղցած ու բրգուն մը թղթի վրայ իրմաց խնդիրքը, պազատանքը զծել տուած էին յուստիար մնացին, թէւ այդ թղթերը իրենց ձեռքը մնալով թերեւու բանի մը գործածուի. վանդի ի՞նչ զարման կարելի է յուսալ մարդոցմէ, որը ամսականի ու կաշտոքի արգիւնքը եղող մետաղները իրարու վրայ զիղելու հոգը միայն ունին: Բարիհաճած էին սակայն վերջը զրագիրը բանտին տնօրէնին նետ ներս զրկել՝ որ բանատարկելոց թուահամարը ստուգէ, բայց սա ու իր կարգին գոռող հոգկանքով մը հազիւ թէ զլուխը ներս կը խոթէր սենեկիչ մը ու ահա անմիջապէս զուրու կը քաշէր, կարծիս թէ կը սժգար այս ժահարոյր մըթնուորտէն, որուն մէջ սակայն հարիւրաւոր մարդիկ երկար ատրիններ առորելու գատապարատւած են . . . մարգկային օրէնքները ի՞նչ ահազին սկեղումներով բաժնած են ընկերային գատապարգերը իրարմէ, ի՞նչ անիրաւ ու բայնամիջոց զանազանութիւններ սակեղծած են մարգոց մէջ, ուր մէկը իր ունեցած անհաւասար զիրքին բերումավ, անմուժելի ու գէզ քամահանքների մը մէջ կը նշաւակէ խումբ մը բազմաթիւ մարգոց, որոց մէջ զուցէ շատեր կան ամէն տեսակէտով՝ թէ՛ հոգիով, թէ՛ մտքալ, թէ՛ մարմնով՝ իրմէ տեկի բարձր ու արժանի. որ սակայն անողոք բազգին կամ՝ լաւ եւս է բակէ՝ այդ միեւնոյն միակողմանի օրէնքներուն չարաչար զոհը եղած են: Ահա մեր այցելու ծանծաղամիա նեարինալ տիզար մ'էր այդ շփացած ու ամբարհաւած գատակարգէն:

Չեռքի ու խառկ թաշկինսակը չէր ուղեր հեռացնել

քիթէն, զոր սակայն չի քաշուիր խոթել ի հարկին ամէն տեսակ նեխութեանց, զազիր գործերու մէջ, ու զէմքի խոժոս ծամածումով մը չէր հաճիր լսել տառապեալներու աղերսազին բողոքները: Եթէ այս է այցելութեանց նպատակը՝ լաւ է որ չի գան, սակայն կարծեմ թէ տարբեր շարժառիթներ ունենալու են:

Ամբան է՞ն մղձաւանջային տաենի է, բանտին մէջ ո՛րչափ կը նեղուիմ այս եղանակին. այրեցեալ չերմութեան մը գալը մարմինս կ'աչնծէ, ա՛խ, պիտի տեսնէմ արդեօք զով ու խորհրդաւոր պուրակները, պիտի պտտիմ արդեօք հեշտին ու ստուերոտ թաւուտներու մէջ. ո՞ւր մնացին պազ ու վճիտ աղբիւրները, մեր դալարազուարձ գետափը, մեր պարտէդներն ու պտուղներով առլի մրգաստանները: Դու՛ բանտին շուզին եւ աղտեղութեանց մէջ տապկըտուէ՛ . . . կը վախնամ թէ համաճարակ հիւանդութիւն մը վաբակէ, վասնզի եղանակին ախտաժէտ ներգործութիւնը, թըւքած ու վխասուած պտուղներու անխտիր ներմուծումը. ու բանտին մաքրութեան եւ առողջապահիկ խնամքներու բոլորովին անփոյթ թողուիլը նկատի ունենաւով զարմանալի է որ մինչեւ հիմա արդէն ընդհանուր հիւանդութիւն մը երեւան ելած չէ, բայց ո՞վ զիտէ թէ այն իր դարանէն զլուխը դուրս ցցելու վրայ չէ, վասնզի այս օրերս տենդը այնքան յաճախադէպէ է, որ կրնայ ժանտատենզի փոխուիլ, բանտարկելոց ասանէն չորսը կարելի է ըսել չերմ կը բոնեն, հայոցմէ ալ կան երկու երեք ջերմոտները: Վերջին երկու շարթուան մէջ երկու թուրք բանտարկեալներ մեռան, թաղապետական բժիշկը անուանապէս կ'այցելէ, այսօրուան պաշտօնէից այցելութեան պէս բան մ'ալ անորը:

պասրօնին ծալրովը կը դպչի հիւանդին, ձեռնոցով կը քննէ բազկերակը: Բոլոր դէմը ելնողին անխտիր սուլիմարօ կը յանձնարարէ: Արդէն ներս եկած չունի ալ, դուրսը կը կանչէ հիւանդները, կը խորշի ներս մտնելէ:

ԻԷ.

18 Յուլիս

Ասջի օրը բանտի աղտեղութեան եւ հարկաւոր զգուշութեանց զառանցումին վրայ կը խօսէի, բայց որո՞ւ մտքէն կ'անցնէր թէ իմ նախահոգ կասկածներս երականութիւն պիտի գանէին այնքան ողբալի կորուսով մը յանձնին սիրելի ու համակրելի բազգակցի մը:

Ո՞հ, այսօր խորին ախրութեամբ մը համակուած, բոլոր հայ բանտարկեալներս ընկեր մը, սիրուած դէմք մը կորանցուցինք, եւ վշտալի յուզումով կ'արձանագրեմ իր մահը իմ «յուշեր»ուս մէջ: Խեղճ երիտասարդը հազիւ 30 տարեկան, ամուսնացած, զաւկի մը տէր, երկու տարիէ ի վեր բանտը կը գտնուէր ծանօթ ամսաստանութեամբ եւ հինգ տարի բանտարկութեան գատապարաւուած էր: Ծնատանիքը՝ իր ծննդավայրին մէջ հեռի էր իրմէ, բայց իր հեղ ու անուշ ընաւորութեամբը, երկու տարուան մէջ իր բանտային ընկերակցութեամբը, բոլոր իր հայ բազգակիցներուն սէլն ու բարեկամութիւնը վաստկած էր, ուստի տասներկու օրուան հիւանդութենէ մը ետքը՝ որ ժանտատենդ էր՝ իր վաղահաս մահը ամենուն ալ սիրաը անկեղծ ու մորմոքելի վիշտով մը համակեց, ու մանաւանդ բոլորին ալ վերյուշել տուաւ ու սարսուացուց այն տխուր

անզրագարձու մավ թէ մահը բանափ մէջ ամենէ դժբնաց գակ վախճանն է կեանքին, լքեալ, կարօտակէզ . . . :

Մանր ամէն տեղ պա՛զ, աղէաւոր, մահաշչուկ ցնցումով մը կ'ընդունուի: Սրկածի մը կամ թշնամական հարուստի մը հետեւանոք, անկողնոյ մէջ կամ այլուր մանր միշտ կոկծողի է ու վշտաւոր, պանդիւտութեան մէջ իանի մը անկիւնը կամ հուանդանոցի յարկերուն ատկ մահը գմուար է . . . բայց քսանիւի է մահաւանդ մանր բանափ մէջ, խիստ դժնզակ է հիւանդութիւնը բանտին՝ գաղափար ունենալու համար մահամերձի մը սնարքը գանուելու է:

Խեղճ երիտասարդին . . . որ հիմայ ցուրտ հազին մէջ հանդչած է յաւիտենատիւ և խպառ աղաւած կետնաքի գանութիւններէն ու մահաւանդ բոնսի լլկոմներէն— հիւանդութեան ամէն չըջաններուն հանդիսահո եղայ և միշտ խորին արսմաւթեամբ մը կը զիսէի իր ու կեանքին միջեւ եղած թելերուն մէկի մէկի կորտութիւն: Հիւանդութիւնը պարզ անփառ նապայով մը սկսու, բայց վառ, տեհրիչ մարզաց ու գործերու պէս որ սկիզբէն յաւ երեսով մը կը ներկայանան մեղին և երկու երեք կրկնումներէ վերջ՝ զոր փորձեց ոտքի վրայ անցնել խործը՝ ժանտատենդին ախտահշանները երեւան, Քովի: Կ'երթայի սփափելու համար, բայց ան իր խենդ զսուանցու մներուն մէջ խոկ անգամ բարի աղնուութեամբ մը ես կը հրեւ զիս, անշուշտ որպէս զի չի վարակուիմ: Իր ատնջանքին բայցերուն և կեանքի ու մահու սոսկալի մաքսումին միջեւ անզազար կնոջը, զաւ կին, մօրի անունները կը յեղյեղէր: Ջղաճգական շարժումներով թիւ կ'երկնցնէր պարապ օդին, հոն որպէս թէ իր սիրելի-

ները գրկելու, անոնցմէ կարօտը առնելու, բաժանումէ առաջ սիրաջերմ գրկապնդութեան մը մէջ յագենալու համար անոնց սէրէն, որոնց կարօտովը առչորուած է եղկելին երկար ատեն Ո՞չ, իր հիւանդութեան ամբողջ ժամանակաշրջանը ահեղ ու սրտաշարժ պայքար մը եղաւ անգութ ախտին դէմ, չէր ուղեր որ իր չունչը բանափ մէջ հանի ևւ մեռնելէ առաջ կուզէր գգուել իրենները, ևւ տարաբաղզը աչքը բաց մեռաւ, ինչպէս կ'ըսեն:

Ենամող, հոգ տանող չի կար իրեն՝ երբ հիւանդ էր, մէկ անգամ միայն եկաւ բժիշկը, երբ արդէն հոգեւարքի հոնդիւնները սկսած էին, տէրտէր մ'ալ եկաւ հաղորդութիւն տալու համար, բայց ուշ էր: Քանի մը բանտարկեալներ փափաթի մը մէջ պլած քաշքը-շեցին զիսէի, պարսպամէջը տարին, ուր քանի մը ժամ սպասեց, պէտք էր բժիշկը քննէ, մեռած ըլլալը ստուգէ խոցումներով ևւ իր տեղեկագիրը տայ, եւ այս գործողութեան պէտք է նոկեն մէկ երկու Դատ պաշտօնեաններ, ուրկէ վերջ միայն իր բախլիկն կը գրուի, Կ'արտօնութիւն երիկուան դէմ եկեղեցիին կողմէն մէկ քանի մարդիկ ճաղփայտով մը եկան տարին խեղճին զիսէի, որ կարծես իր մեռելային անտարբերութեամբը կը ծաղրէր մարդոց սին ձեւապաշտութիւնները :

Քիչ վերջը, կամ նոյն իսկ մեռելին դուրս հանուած միջոցին, բանտը իր սովորական յիմար իրարանցումին մէջ չէր խորհնը անգամ թէ կեանք մը վիժած էր իր ողեղ արգանդէն, ու բանտարկեալներ լուպէական

թաղծութենէ; մը ետքը կը վերադառնային իրենց անիւ-
մաստ եւուղեռումին :

Ո՞հ, կը սոսկամ ես բանափ մէջ մեռնելէ. ի՞նչ
գյրազդ արարածներ ենք մինք:

Ի՛Ը.

24 Յուլիս

Վարդավառ է այսօր, եւ ի՞նչէն պիտի վիանայի
եթէ առառն կանուխ լուսացուած ատենս՝ հայ վիճա-
կակից մը պազ ջուր չի սրակէր վրաս, «Վարդավառ»
ըսելով: Կէս աւուր միջոցին քանի մը հայ բանաբր-
կեալներ զուարթ խաղ մը սարքել վորձեցին, վիրար
ջրով ողողելով, մէկ—երկու հոգի բոլորովին խիսմեցան
ջրով, բայց ամէն բան հոս համ չունի եւ որքան ալ
զուարթ ըլլալ ուզեմ, դարձեալ կեղծ ու բանազրօնիկ
ըլլալը յայտնի է: Տիսուր խոներ միշտ անրաժան ի՞ն
քեզնէ :

Խորհիլ թէ զուրսը այս օր ի՞նչ շէնչող զուար-
ճութիւններ, ի՞նչ անմեղ ու աշխոյժ կառակներ կ'ըւ-
լան մարդոց մէջ, որոնք իրատէս երջանիկ են, կամ
գէթ բաղդատաբար շատ աւելի երջանիկ:

Այս աւուր տօնին առթիւ մանկական, ոլատանեւ-
կական բոլոր քաղցր յիշտուակները նորէն շարունցան
մաքիս մէջ եւ խարուսիկ ողերեւոյթի մը ոլէս մեր
հեշտակի գետեգրին տեսարանը սահեցաւ աչքիս առ-
ջևէն :

Բանափ մէջ յաճախ կարդ մը մանր մունր հողեր
կան, որոց յիշատակումը անդամ անդամաշաճ պիտի

Սլլար, ցաւ մը, նեղութիւն մը որ չես կրնար նոյն իսկ
քովի ընկերակցիդ յայտնել առանց անպատեհութիւն
մը ըրած ըլլալու :

Միզելու համար ամէն խցիկի մէջ միզամաններ
զետեղուած են, ուր գէշ ալէկ ամէն մարդ վար-
ժուած է ու ալ ամօթ չի զգար այնքան մարդոց աչ-
քին առջեւ միզելու իրիկունը երբ զուոը փակուած է
ու անհնար է սպասել մինչեւ առտուն, սակայն խըն-
դիրը կը փոխուի երբ բնական միւս արտաքսումին
պէտքը սկսի նեղել խեղճ բանտարկեալը, որուն կա-
ցութիւնը այս պարագային անհանդարմելի բան մը
կը դառնայ :

Շատ տնդամ տեսեր էի սենեկակիցներէս մէկուն
կամ միւսին կրած նեղութիւնները, գալարումները,
ինքնասեղմ ճիշերը ժամ մը աւելի յետաձգելու համար
այդ պէտքին գոհացումը, սակայն վիճակին բոլանդակ
դժուարութեանը վրայ գաղափար չունէի ու կը կար-
ծէի թէ ինք իր վրայ քիչ մը աւելի ջանք ընելով
մարդ կրնայ մինչեւ առտուն զուոը բացուելուն սպա-
սել: Այս պահուն սակայն կ'զգամ թէ ի՞նչ անհնարին
կացութիւն է եղեր այս վիճակը եւ թէ նման պարա-
գաներու մէջ մեր բազգակիցները ի՞նչ լոին ու անա-
սելի նեղութիւններ կը կրեն եղեր: Իրիկունէն ի վեր
պղիքներուս մէջ խուլ կոկում մը կայ՝ աղետաբեր
նշան գոնափակ բանտարկեալին համար՝ որ ինծի մոռ-
ցնել առւած է բոլոր միւս ցաւերս ու մտածմունքներս
եւ հակառակ ալդ սպահանջին հարկը միտքէս վանելու
համար ի գործ դրած միջոցներուս՝ միշտ ուշս կը
դրաւէ այն, զոր եթէ մոռնալ յաջողի մարդ թերեւս
կընար յետաձգումը երկարել:

Անցեալ զիւկը նոյն մտահոգութեան մասնուած բաղ-
դակից մը կ'ըսէք թէ՝ « հիմա մէկ անգամ հինգ վայր-
կեանի չափ դուռը բացուելուն փոխարէն շարաթ մը
աւելի բանար կը միամ յօժարակամ, » հիմա կը հաս-
կընամ թէ ո՛րքան իրաւունք ունի եղեր խեղճ բանտար-
կեալը, մարդ կրկին ու կրկին պատերու եւ ձնշումնե-
րու մէջ կ'զգայ ինքզինքը այսդիմի պարագաներու
մէջ, ուր վայրկեանները մեռելական դանդաղութեամբ
կը յառաջանան, իսկ ժամերը անվերջանալի թուական-
ներ կ'ըլլան, ու քունը բնաւ չի մօտենար քեզի:

Զեմ զիտեր թէ պիտի կրնամ դիմանալ մինչեւ
դուռը բացուելուն, թէեւ զիտեմ թէ ո՛րքան սոսկալի
մեղք է այս ինքնարոնաբարումը առողջապահական
տեսակէտով, սակայն ինչ օգուտ, պէտք է համբերել
կարելի եղածին չափ երկար, ու այս պահուն սեւէ
զբաղումով մոռացման տալու համար էք որ գրիչո ձեռք
տոի, ու գրել սկսայ, բայց մամառքը չի փարատիր
մտքէս, ու կ'ակսի տլ աւելի նեղել: Պիտի պատկիմ,
տեսնեմ պիտի կրնամ երկարագել . . . :

Ի՞թ.

4 Օգոստոս

Կատարեալ թահչքէ մը բոնուած էի, աղեաց խան-
գարում մը, որուն՝ բարեբաղդաբար առաջքը առնուե-
ցաւ: Առջի զիւկը որ առաջին անգամ խիթ ու լուծում
ունեցայ, չի կրցայ ինքզինքս զապել մինչեւ տառօս
և նոյն զիւկը յաջորդաբար երեք լուծում ունեցայ:

ամէն անգամուն ալ աղեաց ճմլումով մը. ո՞հ, ի՞նչ
զմնգակ բոպէներ էին անոնք . . . : Հետեւեալ օրը
կատարեալ հիւանդ էի, մէկ ժամու մէջ քանի մը ան-
գամ ճեմիչ երթալ պէտք էր Այդ օրը վերջապէս շատ
զմուարութեամբ բանտի տնօրէնին կամքը շինեցինք
եւ հրաման առինք որ վերի յարկը հիւանդանոցը ել-
նեմ, ուստի այսօր քանի մ'օրէ ի վեր հոս եմ, այս ո-
գործելի սենեակը ո՛չ մի կերպով իր անունին յարմար
հանգամանքը ունի, պղափկ, աղասոտ եւ միւս սենեակ-
ներէն աւելի նեխաբոյր մինուուրա մը ունի, ուր մարդ
զլուխը ներս չի կրնար խօժել ասանց գարշանքի, տը-
խուր ու անազգեցիկ խուց մը, ուր հիւանդը առող-
ջանալու յոյսէն աւելի վատթարանալու դողովը կը
սարսուայ, մէկ հատիկ առաւելութիւնը որ ունի այն
ալ զիւկը գուռը կղզանքով չի գոցուիլն է, եւ հիւ-
անդը կրնայ ճեմիչ երթալ աղատօրէն:

Քանի մը օրէ ի վեր խիստ մտատանջ վիճակ մը
ունէի, փորհարութիւնո կը չարունակուելը եւ ես շատ
կը վախնայի թէ բռնիկ հիւանդութիւն մը պիտի դառ-
նայ ասիկա ինծի համար, ու ես որքան կը սարսափիմ
հապա քանատի մէջ հիւանդութիւնէ, աւելեր եմ հիւանդ
բանտարկեալներ, իրենց խշտեակներուն մէջ՝ չոր ու
աղտոտ՝ երկնցած անխնամ, ցաւերու, կոկիծներու, լը-
քումի, զրկանքի և ուրիշ սրտածմլիկ Ակումներու մէջ
գալարուած, կը խմին կեանքին է՞ն զանսահամ վշաերու
թանձրակեղի ու լոժկած մրուրը, տեսեր եմ այդ եղկելի
արարածները իրենց անհուն տուայտանքին մէջ ու
սիրա խորին ճմլումով մը կոչկոճուէր է, կը վախնամ
սիրա խորին ճմլումով մը կոչկոճուէր ըաղդակիցներու մութ վախճանէն . . . :
այդ ողորմելի ըաղդակիցներու մութ վախճանէն կ'զգամ

ինքզինքս, թանչքը եւ լուծումը բոլորովին վերջացան
վախու պատճառ մը չունիմ, միայն թէ չեմ կրնար հի-
ւանդանցի ծանրաբոյր օգին մէջ մնալ, միշտ գուրս
կ'ելնեմ ու ցածիկ տանիքը կը չըշաղայիմ Ա՛խ, հողիս
տակնուվրայ կ'ըլլայ, բայց պայծառ երկինք մը պըս-
պղուն աստղերով կը չողջողայ դլուսու վրայ, ո'րքան
երկար տաենէ ի վեր զրկուած էի երկնից այս մնձա-
վայելու լուսավասութեան հիանալի տեսարանէն,
կարծես նոր ու վեհ հետանկարի մը առջեւ ինքինքս
յանկարծ դանելով կը չանում ու պիշ պիշ կը դատեմ
աստղերուն լուսարիր ժապառ մը եւ պաղպաջուն չող-
ջողումը լուսարեկենի, եւ մասցուած ծանօթներու սի-
րելի գէմքերը վերասանալու պէս մէրմէկ պղափիկ չան-
փերով կը յիշեմ զիրենք բոլորն ար եօթնապրար, կը ի-
ու, ծիր-կարիմ, բարդուլլ . . . որոց զրւարի ծառա-
դայթարձակամը անցեալ սիրելի միշտակներու առ-
խոր վերասմափու մովի կը թրթուացնէ հոգիս Ա՛յադ
ու հոգեզրաւ սեւեռումով մը կը զիտեմ անհումար Ե՞լ-
սերով կէտկէտուած չողապոյծառ երկնակամարը զըլ-
խուս վրայ եւ յափշտակուած հմայողի մը պէս չեմ
ուղեր բաժնել աչքերս անկէ . . .

Այս տողերը կը գրեմ աստղերու լոյսին տակ
բայց գրելէ անկի քաղցր է զիտելն ու սքանչանալը,
ուստի սրտաթու ուստած հիացու մով կը թաղուիմ լուսա-
քթու մներով վառվուն երկնագաշտին մէջ հոգիիս
բոլոր իսկմանքովը լը զորս արտայալակ անկարելի պիտի
ըլլայ երբէք

Հայրս այսօր ինձի այցելելով յայտնեցի թէ հի-
ւանդանցը կը զանուիմ, աւելի աղէկ, ըստւ խորհը

դաւոր չեշտով մը, ասիկա չառ կը զիւրացնէ մեր
ծբաղիրը» : Աւըիշ բան չի յայտնեց :

Ահշուշտ վախուսախու յատակաղիծը կը չինէ
մաքովը :

L.

10 Օգոստոս

Կուրծքս ուժզին կը բարախէ, վճռական ժամեր են
այս քանի մը յամերը, զորս տեսնզոտ անհամբերու-
այս թեամբ կը համբւում: Գիշեր է, ժամը երկուքը, եւ ես
թեամբ կը համբւում: Գիշերուն, որ
պատրաստ եմ չորս ժամ սպասել՝ կէս գիշերուն,
առատեն ինձի համար կրիդիկան հանդիսաւոր վայր-
կեան մը պիտի ըլլայ, բաղդս, ասպասս, երջանկութիւնս
կեան մը պիտի ըլլայ, բաղդս, ասպասս, երջանկութիւնս
կամ ապերջանկութիւնս վճռով, ման կամ ազատութիւն,
այս խորհրդաւոր բանաձեւը, ոոյն երկու ծանրակշեռ
բաները ցերեկութնէ ի վեր մտքիս մէջ միշտ կը յեղ-
շելուին եւ իրօք քանի մը ժամէն կամ աղատ պիտի
յեղուին ու իրօք քանի մը ժամէն կամ աղատ պիտի
ըլլամ բանափս պատերէն, տառապանքներէն աղատ,
կամ ձախուեր շարժումով մը իսպառ խորակած
եւ կամ ձախուեր շարժումով մէկ հատիկ յոյսը՝ կրկին
աղատութեանս վերջին ու մէկ հատիկ յոյսը՝ կրկին
աղատութեանս վերջին ուստի սեղմ կերպով պրկուած բանապային կապանք-
ու աւելի սեղմ կերպով պրկուած բանապային կապանք-
ու աւելի սեղմ կերպով պրկուած բանապային կապանք-
ու աւելի սեղմ կերպով պրկուած բանապային կապանք:

Ժամը վեցին վախուստ պիտի փորձեմ:

Հայրս այսօր նկատ եւ ամէն բան պարզեց ինձին
Դատապարտութիւնս ի վեր մտքին մէջ զամուած է
եղեր վախոսեանս գաղափարը, որուն վրայ ամէն օր
ու գիշեր խորհած, հաղարս մէկ միջոցներ յդացած եւ

վերջապէս այս վերջին միջոցին որոշում տուած է, ուրուն կը նպաստէ վերի յարկը եւ հիւանդանոցը դըտնուիլս :

Կծիկ մը բարակ—երկայն չուան տուաւ ինծի, գիշեր ժամը վեցին հիւանդանոցի դրսի կիսածածք նըրբանցըին պատուհանին տակի աղիւսէ բարակ պատը պիտի քակեմ եւ չուանին կծիկին մէկ ծայրը բոնած միւս ծայրէն պատիկ քար մը պիտի կապեմ ու նետեմ պարսպէն անդին, ուր կ'սպասէ հայրս եւ որ այդ երկնցած թելին միջոցով ինծի պիտի դրկէ պարանէ հիւսուած սանդուղ մը, որուն վրայէն սողալով պիտի կտրեմ բանտորմերուն եւ պարսպին միջեւ դանուած լայն միջոցը եւ պիտի գտնուիմ պարսպէն անդին, հօրս քով, աղա՛տ . . . :

Ա՛յս, անձկութեամբ կը թնդայ կուրծքս, պիտի աղատի՞մ արդեօր, հայրս ամէն կանխահոգ միջոցներ նախատեսեր է: Այն զօրաւոր, խոնչուն եւ հաստատամիտ մարդոյմէն է ինքը՝ որ դժուարութեանց առջեւնկրիկի չեն զիտեր ու զործի մը կը ձեռնարկեն ապահով ու հաստատ քայլերով՝ նախապէս բոլոր թեր ու դէմ կողմնը ի նկատի ունենալով:

Ժամերը կը մօտենան, կը վախնամ մօտիս բանտարկելոց հետ խոնչելէ, զի մի զուցէ աչքերուս մէջ կարդան յուզումս եւ խորհուրդս: Երթամ պառկիմ որպէսզի կասկածի անդի չի տամ քովիններուս:

Հոս կը փակեմ «յուշապիրս»: Պոր ամբողջացնելու համար զուրսը թաքսարցիս մէջ նորէն ձեռքս պիտի առնեմ . . . :

Ա՛յս, որքան երջանիկ պիտի ըլլամ . . . :

ԼՈ.

14 օգոստոս

Ա՛յս, ամէն յոյս կորսուեցաւ, նորէն կը գտնուիմ թշուառութեանս մութ խորիորատին մէջ անյոյս ու անապաւէն, վերջին զօրաւոր յոյսն ալ վլաւ եւ զնաց կորսուիլ խորախաւար վներու մէջ, բաղդը յամառ հաւածումով մը օձիքս թող չի տար, եւ կուզէ որ իր սեւ նախասահմանումին մէջ տառապիմ տակաւին Աղատումիս մէկ հատիկ ու վերջին միջոցն ալ վրիպեցաւ, վախսաւեանս փորձը անյաջողութեան մատնուեցաւ, իմ մէկ ձախաւէր ու անխոհեմ շարժումիս հետեւանօք: Նոյն զիշերը որոշեալ ժամուն ամէն մարդ քնացեր էր արդէն երբ անկողնէս ելայ եւ յիշուած պատուհանին տակի աղիւսորմը քակեցի, չուանփս ծրարը նետեցի դիմացը, ուր հայրս որարատս կ'սպասէր եւ անմիջապէս սանդածեւ պարանը չուանին հանդուրցեց, բայց ես քաշելու ատեն յիմար աճապարանքով մը հարկաւոր զգուշութիւնը զանց ըրի, եւ յանկարծ պարսպին վըրայ չալուած կիսափողբակներուն մէկուն քսուելով ողարանը վար ձգեց զայն, այս անկումը խոշոր աղմուկ մը հանց, ուրկէ սարսափեցան պարսպամէջը պահպանով երկու պահակները, անոնցմէ մէկը սոսկումէն լեզուն բռնուած, սկսաւ անկապ ճիշեր արձակել եւ միւլ զարձեալ սոսկումէն ձեռքի հրացանը պարսկեց օղին մէջ, վայրկեան մը վերջը սոտիկաններ խոնուած էին արդէն: Հայոս անդիէն ուժով մը քաշեց պարանին ծայրը, որ ձեռքէս խլուեցաւ, եւ ինքն ալ վախսաւ: Բարեբաղդաբար անոր օժանդակութիւնը չի գիտցուե-

ցաւ եւ ոչ ալ կասկածուեցաւ թէ այս փորձին համար դուրսէն զիւրսւթիւն տուող մը եղած է; Ես զնացի անմիջապէս անկողնիս մէջ մխուեցայ, ոչ ոք աեսաւ վիս, ամբողջ զէշերը գողզզացի, մահաւանդ անիծեցի իմ անճարակութիւնս:

Հետեւեալ օրը վերի յարկէն շատ մը բանտարկեալներ վարի սենհակները ցրուեցին, մէկ քանի կասկածելիններ շղթայի գարկին եւ վօլիսը զրին, իմ վրայ կասկածող չեղաւ, բայց զիս ալ վար իշլեցուցին:

Եւ հիմա հին տեղու կծկատած կողբամբ բաղզիս անյաջողութիւնը: Անյոյս խաւարի մը մէջ կը գտնուիմ, երէկ իրիկուն մահաւանդ այնպիսի վիճակ մը ունի, որ շատ կը նմանէր խելագարի մը վիճակին: Երեկ հայրս իր պաշտօնին վայրը մեկնեցաւ, իր մեծերէն հեռագիր՝ ստացած էր որ անմիջապէս վերադառնայ: Եկաւ ինձի իր հրաժեշտը տալ եւ քաջալերել, խօսք տուաւ որ վեց եօթը ամիսէն անողատճառ նորին պիտի զայ ու այն ատեն ուեէ միջոցավ պիտի վրկէ զիս:

Իր խօսքին վստահ եմ, բայց վեց եօթը ամիս սպասել . . . :

Խեղճ մարզը ջանքեր կ'ընէր իր յուշումը չի յայտնելու համար, վերջին անդամ զիս ուժով մը սեղմելով իր լայն կուրծքին վրայ, ըստ «քաջ եղի՛ր, համերէ», վշտերը եփուն կ'ընէն մարզը»: ու զնացած տակն երկու անդամ ետին դարձաւ, աչքերէն արցունք կը հոսէր, ևս ատկաւին չէի տեսեր իր լայը, ու իմ ալ սիրաս վլաւ . . . :

Երէկ յաւերուս սաստկութիւնը տեսակ մը անբեր դայութեան մէջ ընկղմած էր զիս, երկու անդամ սետք

բակս ձեռք առի ու չի կրցայ բառ մը զրել, լուսնոստի մը նոպաներուն հնթարկուած էի կարծես:

Իսկ այսօր բազդատաբար քիչ մը հանգարաներ է վրզովումս, եւ կը խորհիմ թէ Աստուածածնի կիրակէն է, զաշտերուն, պարտէզներուն, այդիներուն ամենէն չէն ու զուարթ ատենը եւ նոր խորհրդածութիւններ կը պաշարեն հողիս :

ԼԲ.

19 Օգոստոս

Այսօր բանաը զգալի թեթեւացում մը ունեցաւ, այլ եւ այլ ամբաստանութեամբ եւ դատավճաններով քամն եւ հինգ բանատարիկներ արձակուեցան, որոնք իրենց պատճոյն երկու երրորդը կրած բլլարտ, մնացած մէկ երրորդը կայսեր գահակալութեան տարեգարձին առթիւ ներուեցաւ, այս շնորհնկալներու թուոյն մէջ էին նաեւ երկու հայեր զողութեան համար երեք տարրուան բանատարկութեան դատապարտուած եւ երկու տարիին աւել սպասած: Այս բազգաւոր մարդիկ անհամբերութեամբ օրերը համբեկով՝ այս նշանակելի օրուան կ'սպասէին, երբոր որոշուած պատիքը աւարտելու վրայ է, եւ բանատարկեալը իր ազատումին կը ծառենայ քայլ առ քայլ՝ այն ատեն օրերը խիստ տաշունելի կը թուին եւ ժամանակը շատ զանդաղ կը յառաջանայ: Տարիին մէջ չորս հինգ անդամ տեղի կունենան այսպիսի չորս հեր, կայսեր ծննդեան եւ գահակալութեան տարեգարձներուն անխախտօրէն եւ երենց տօնական օրերուն պատահաբար: Ուստի ամէն

բանտարկեալ որ գատապարտուեցաւ՝ հաշուի կ'առնէ այն սիւլիսը (կայսերական այս թեթեւացուցիչ ներումին սիւլիս կ'ըսեն) որուն կը հանդիպէինք եւ տասնըհինգ տարուան գատապարտուող մը վստահ է թէ տասը տարի պիտի պառկի, ու բան մ'ալ պակաս, ուրովհետեւ արաբական թուականի հաշւով կը համրուի բանտարկեալին օրերը՝ ուրկէ տարին տասնըմէկ օր ալ շահ կունենայ:

Սիւլիսի հկողները տյաօր մինչեւ կէս օր անհամբերութեամբ շարուած էին վանդակազրան քովտիքը՝ ու երբոր զրաէն իրենց անունները տրուեցաւ, դուրս ցատկեցին, կուսակալին աղաբանքը տարուեցան՝ ուր մաղթանքներ ըրին ու անկէ յետոյ աղատ էին. երնէ՛կ իրենց . . .

Ութը հողի կային ասոնց մէջ՝ որք ամբողջ տառը տարի կեցած էին:

Քանի մը հայ քաղ. յանցաւորներ կ'ակնկալէին որ իրենց ալ ներում մը ըլլայ եւ յուսախար ըլլալով, զառն ու սրատեկ պատրանք մը կրեցին:

Առ հասարակ ամէն կարդի բանտարկեալիներ կը վայելեն պատճոյ այս մեղմացումը ի բաց առեալ ըլլունի չնութիւն ընողները (Ֆիլի ժենի') եւ . . . քաղ. յանցաւորները. զարմանալի խարութիւն մը, որուն պատճող անհասկանալի կը մնայ: Նշանաւոր յուղկահարներ, յելուզակներ, սոսկալի գողեր ու մարդասպաններ, խարդախներ ու խաբեբաններ, որոնք ընկերային չէնքին դաղիր ցեցերն են, ասոնց ամենն ալ անաշառաբար զթութեան արժանի կը սեպուին, մեղմացում կ'ընդունին եւ քաղաքական յանցաւորը անարժա՞ն է . . .

Կտոր մը թղթի, անարժէք զէնքի մը համար պէտք է որ տառապի տարիներով, Գէ, խղճմտանք չէ, չփտակը:

ԼԳ.

1 սեպտեմբեր

Տափակ, միօրինակ, ձանձրանալի կհանք: Ո՞չ, սոսկալի բան է այս, միշտ միեւնոյն օրերը գանդաղ ու անխմաստ հոլովումով մը իրարու կը յաջորդեն՝ իրարմէ աւելի տգեղ ու տաղտկալի եւ կապարէ ծանր ճնշումով մը վրայէդ կը սահին կանցնին իրենց հետ տանեւլով յայսերու, իղձերու, յոյզերու կտորներ եւ արդէն տիսեղծ ու սմքած հողիդ տրորելով: Ա՛յս, ո՞ւր պիտի յանգի այս տառապագին օրերու չարքը, ե՞րբ պիտի վերջանայ այս թաղծալի, թշուառ, քստմնելի կացութիւնը, չե՛մ գիտեր, շատ կը չարչըկեմ ուղեղս եւ ապագայի տարտամ անորոշութիւնները, անստոյգ կեանքի խոռվիչ երերումները կը կրծին կը մաշեն սիրու:

Ինձի այնպէս կը թուի թէ բանտի մէջ ծներ եմ, որսի կեանքը երազի խաբուսիկ գծերուն պէս կուգան չիշողութեանս մէջ ու կը սրբուին իսկոյն, կուգեմ խորհիլ թէ գուրաը կեանք աշխարհ գոյութիւն չունին այլ եւս, եւ բովանդակ տիեզերքը բանտիս մէջ կը պարփակուի միայն, եւ արդէն՝ ո՞վ կ'ըսէ թէ ամբողջ աշխարհն ալ խոչոր ընդարձակ բանտ մը չէ. անոնք՝ որ շօշափելի ու սեւ պատեր, իրական վարձակալներ չունին իրենց առջեւ՝ բանաը չե՞ն անոնք ալ միթէ. երբ անիրաւ օրէնքներ, ընկերային անհաւասար կարգուարքեր յօրինուած են, ատոնք անտեսանելի պա-

տեր չե՞ն հիւսեր արդեօք մարդոց դէմ, բռնակալները, գեղխ պշածանեաները, վաշխասուն հարուստները այդ անտեսանելի ու լայնեզր բանտին կարտեանները չե՞ն ի՞նչ են հապա . . . :

իմ բանտս սակայն՝ մտացածին ուրուական մը՝ որ իր բոյնը դրեր է ուղեղիս մէջ, դիշեր ու ցերեկ չեմ կրնար մոռնալ զինք, բանտարկուած ըլլալուս մտածումը նեսոսի պատմուաճանի մը պէս կուած ինձի՞ կը մրկէ զիս, ինձնէ անբաժան հրէշի մը պէս շարունակ իր մազիլ կը միսէ սրտիս մէջ ու կը յօշոտէ, բղիկ բղիկ կ'ընէ զայն. ո՛ւր էր թէ քոն մը երկար, շատ երկար, զայազգիրկ թմբիր մը ունենայի, չզդայի ցաւերը տաղատուները զոր պարտառոր էի կրել բանտիս մէջ ու օր մ'ալ գային «ե՛լ, դնա՛, անբաղդութեանդ չլջանը լմնցաւ»:

Քունը, յաւիտենական քունը, անէութիւնը ի՞նչ քաղցր, ի՞նչ հեշտին ըլլալու է, կը խորհիմ թէ համօրէն չնչաւորներու վերջին խաղաղաւէտ վախճանը ոչնչային չէութիւնը չէ արդեօք, այս վաղանցիկ կեանքը միապաղազ ու ջինջ անէութեան ծոցէն խրուած բոպէշական երազ մը չէ արդեօք, եւ կամ ծընունդ մը հանգարտիկ ու անվիշտ անզգայ ոչնչութեան կողմէն անխորհուրդ բռնազրոսիկ վիժում մը, անձնապան ըմբոստացում մը չէ, ո՞վ զիտէ: Պայրընի հայնոյանքները գուցէ օրհնութիւններ են եւ Շօրէնչառէտի վարդապետութիւնը թերեւս աւելի շինիչ է քան «աճեցէ՛ք եւ բաղմացէ՛ք»ը . . . :

Այս տիրաբոյր սօսակիւնները մտքիս գեղնոտած դաշտին մէջ կը խարշափեն շարունակ տրտմաշչուկ՝ խորշակի մը պէս թարշամեցնող, եւ յաճախ կ'անդ-

րադառնամ ինքնասովանութեան փրկարար գաղափարին բանտարկեալը սակայն այդ վերջին ու ահաւոր փըրկական լաստէն ալ զրկուած է, զգուշութիւններ կ'ըլլան հատու գործիներ չի ներմուծելու համար բանտը, իսկ ես՝ եթէ զէնք ալ ունենայի, չի պիտի բաղճայի երակներս կարտել իմ իսկ ձեռքով, զոեչիկ միջոց մ'է այդ աշխարհի թոհն ու բռնէն փախչելու, եւ յետոյ այնքան շատ գործադրուած է ուրիշներէն որ կոխկոտուած փափուկ ճամբայ մը եղած է: Ասկէ զատ, պիտի զըտնուին մարդիկ որ «ակա՛ր», «յողգողգ», «զառալիք» պիտի մրմուան ետևէս, եւ եկեղեցին պիտի բանազրէ, զիտիս գերեզմանոցին մէջ չի պիտի ընդունուի եւ պիտի քամահրուիմ, ուստի շիտակը չարժէր որ այդքան աողուշ մարդոց կազմուն շողիքներուն մէջ ծիթի պէս ծամծմուի անունս: Կուզեմ որ մեռնիմ եւ խորհուրդի մը, գաղանիքի մը ծածկոցին մէջ պլուած ըլլայ մահս, ո՛չ ոք զիտնայ մեռած կամ ողջ ըլլալս, մարդ չի տեսնայ զիտիս եւ երբէք երեւան չենի մարմինս, Մոլուսէնի մարմնոյն աէս՝ պիտի ըսէի, եթէ մեղք չի սեպէին ինծի այս անպատկառութիւնս:

Երբոր, օրինակի համար, պառկած կը քնանամ, մէկէն ի մէկ տակս վիճ մը բացուի եւ անոր ալքերուն մէջ ընկլուզիմ առանց բան մը զգացած ըլլալու, կամ վիթիարի լեռ մը փլչի եւ ճղճիմ մարմինս իր ծանրութեան տակ թաքուցանէ մարդոցմէ անտես . . . :

Ահա այս մահը կը նախասիրեմ ամենէն աւելի:

ԼԴ.

10 սեպտեմբեր

Գացի՞ն, եւ իրենց սիրալիր ու միսիթարական ընկերակցութեան յուղիչ յիշատակը միայն թողուցին:

Ինը ընկերներ էին 10 և 12ական տարուան բերդարգելութեան գատապարտուած, չորս տարի է որ կ'ըսպասեն եղեր եւ իրենց զատավճիոր երկու տարիի մօտ է որ վաւերացած է եղեր վճռարեկ ատենէն, ու այսօր միայն բարենանեցան գործադրել պատժագրին տրամադրութիւնը, որուն համար յաճախակի դիմումներ ըրած էին դատական նախարարութեան:

Սիրաջերմ զիրկընդփարումներէ ետքը բաժնուեցանք յուղուած եւ սրտակուոր, գացի՞ն, բոլորն ալ աղնիւ եւ համակրելի մարդիկ էին, որոց բայցակայութիւնը բանտի տաղտկալի ու անձուկ միջավայրին համար զգալի կորուս մը, կարեւոր զրկանք մ'է: Այդ հէք մարդիկ, դժբաղդ տարագիրները երկար տարիներ բանտի մէջ տուայտելէ ետքը, գացին իրենց հրւծեալ կազմուածքը եւ տոչորող վիշտերը տարածել աքսորավայրի մը անհրապայը երկնիցը տակ: Բանտին նեղ դռնամիջուկէն արհաւիրքով ներս սպրդած էին եւ չորս տարի ետքը անկէ ելան տրտմաթախիծ, իրենց հինգ ընկերներու յաջորդական մահերը ենասած ըլլալով, որոնք կանխած էին զիրենք անդառնալի կերպով ի գերեզման . . . :

Տարապարտ տարագրում դէպ ի տա՛ր ու օտա՞ր աշխարհ, հէք մարդոց թշուառ վտար բառմաքառ հողմատա՛ր հայրենավտար . . . :

Խեղձերը մահիձնին եւ հագուստնին ծախեցին ձամբու ծախք հայթայթելու եւ մէկ երկու կառք վարձելու համար, չեմ դիտեր ի՞նչ աեսակ խղճմատնք է դէթ ուղեւորական ծախքը չի վճարել: Բայց իրենք այնքան զզուած էին բանտէն, որ անտրատոնց համակրապեցան ամէն բանի, երկու տարիի յարանեւ ջանքերէ վերջ, հազիւ թէ զրկուելու հրաման մը ձեռք բերած էին, ուստի օձիքնին թօթուեցին եւ հետացան, մաղթենք սակայն որ հոն բերդաբազաքին բանտը չի նետուին, վասնզի սովորական բան մ'է, կ'ըսուի, որ որոշուած բերդը զրկուելէ ետքը՝ բերդաբեկեալ մը բանտին չորս պատերուն մէջ աւարտէ իր պատօրը:

Տխուր կառքը թառաչուն աղմուկով մը թաւալեցաւ իր անիւներուն վրայ, որուն խլացուցիչ ճոնչումը աղետաւոր ողբի մը պէս գեռ ճմող գանգիւններով կը հնչէ սրտիս մէջ :

Ամայութիւն . . . այնքան խիտախիտ ու վխառւն համախռնումի մէջ, ամայութիւն կ'զգամ բոլորափքս, պաղ ու դմնեայ կը թուին ինձի դէմքերը այն մարգոց՝ որոնցմով պաշարուած էի ամէն օր, մրոտ ու յաղթպատերը, ցից խաղխամները բանտին՝ կարծես վրաս կը խուժեն, համայնական վլուգում մը կը թաւիմ տեսնել չուրջս, եւ իմ ցաւերուս մէջ միս մինակ, լըքեալ, անկարեկիր ու անհաղորդակից կը զանեմ զիս բանի մը սիրուած դէմքերու տարամերժ ու անակնկալ հեռացումը խորին ու ցուրտ տոանցնութեան մը մէջ թողուց զիս, եւ այնքան կը սրտնեզիմ՝ որպէս թէ բանտը վրաս վլած ըլլալ եւ ես անոր ճնչումին ու փոշիներուն մէջ չի կրնամ չնչիլ:

Թանձրախիտ խուժանի մը մէջ եմ. այս հոգեկան մենութիւնս կը խուզէ սիրոս, եւ չեմ գիտեր լինչո՞վ պիտի կրնամ վարժուիլ այս միայնակ կեանքիու

Այս պահուն կ'երթան անշու շտ անոնք, ողջն'րի կը մաղթեմ, կամ մանաւանդ բարի ազատու՛րմ կը բարեմազթեմ իրենց սրտաղին:

ԼԵ.

Սեպտ. 20

Ի՞նչ անլուծելի ու առեղծուածային լինջոյք է մարդկային հոգին՝ իր թաղուն ծալլումներուն մէջ ծրարելով ամենէն մութ ու ևղեանական խորհրդի մը հետ միամիտ ու բարեպաշտիկ հաւատք մը քոյլ քոյլի, զրեթէ իրարու հանգուցուած, զողը զիշերուան աղջամուզին մէջ սլլուած՝ զրացոյն, պատը ծակելէ ուներս մանելէ առաջ, Ասոսուած կը յիշէ, ոճրագործը երբ գաւանիթ ծուզակ մը կը խաղբաւիէ կամ մարդասպանը որ կինազրաւ դաշոյնը կը բարձրացնէ կեսնքի մը վրայ, Ասոսուած օդնութեան կը կանչէ, անոր զթութեան կ'աղաւ ինի յաջողելու կամ յետոյ ձեռք չանցնելու համար:

Հո՛ս սո՛ս ողորմելի մարդիկը՝ որ տուներ քանդած ընտանիկան տարուկ բայներ տարտղնած են, որ իրենց ձեռքերը արեան բիծերով ներկած՝ ամբողջ կեանքերնին ընկերային վաս արարքներով սեւցուցած են և հիմա օրէնքին խստութեամբը կը տումեն իրենց անցեալը, այս մարդիկ վերջին ու զերագոյն աղաւէնի մը պէս կը զիմեն Ասոսուած, կ'աղօմեն, միշտ կ'աղօթին

անձանձիր, և իրենց աղօթքը՝ որուն կառչած են սերտիւ՝ զղջումի, ապաշաւի, ատպնապած խղճի անզորբացուցիչ աղօթքը չէ, ո՛չ, այս աղատումի խնդիրքը պաղատանքը, այն սամիկ աղօթքը՝ զոր շտագագին թաղած տահննիւ իսկ զոյցէ աղագայ ոճիրի մը խորհուրդը կ'որում կ'որում:

Եթէ մարդ կուզէ բարիւթներու, կեզծ ջերմնանզներու ին սասր ու ծաղրելի պատկերները զիտել՝ կրնայ զիմել բանար, ուր կը գանէ անոնցմէ ամենէն ամբարտաւ ուն աղանդակները, որոնք սակայն իրենց սահապարիչտ ձեւապաշտութիւններով մարդիկ մարդեցնելու, զիտումնեն առելի Խստուած խարած լրալու զունակութիւնը ցոյց կուտան:

Երբ լարուած ժամացոյցի մը ճշառութեամբ օրը հինգ անգամ իր լուացումը կը կատարէ սահամբը կկզած, որուն սիրտին զաւազիր որորքները զիտեմ ես, կամ սա մարդասպան հայը՝ որ քարեմիտ սիրտցուի մը երեւոյթով բաղմայելու ասէր ողորմեաներ կը լովատէ չեմ կրնար իմ հեղնանքս ու զայրոյթս զսպելը Ո՞վ ասոնցմէ զորը կեանքին մէջ զէթ մէկ անգամ աղօթած ունէր, եւ ո՞վ է որ պիտի շարունակէ իր աղօթքը աղատումին ետքը:

Բանախին մէջ ամենէն շատ կրինուած յեղեղուած խօսքն է «Ասոսուած աղատէ»։ որ տափակ ու անբաժան յանկերդի պէս փակցուած է ամէն խարի, ամէն զէպքի, ամէն շարժումի ետեւը Տիրութեան մը ծանր բեռին տակ «Ասոսուած աղատէ»ն սովորական ու բանաձեւուած մխթարականն է, ուրախութենէ մը, անցեալի վերյուշումէ մը, ներկայի զառնութեան զիտակից յիշատակումէ մը և աղագայի բաղձանքէ մը

ետքը անվրէպ կուդայ «Աստուած աղատէ»ի մաղթահնքը, որ ամենապատշաճ կարկասնի մը պէս կը ուած է ամէն խօսքի վրայ:

Ա՛խ, երնէկ թէ ժամ առաջ կարենայի ազտակէ
այս հոգեսպան վիշտերէն ու այս կեղտոտ միջավայ-
րէն, ուրկէ Անտաձ ազատ՝ . . . :

Lg.

Zahlw. 1

«Ուզտին աեղը ուզտ կը չոքի»։ Դեռ քանի՞ օր
եղաւ որ խումբ մը քաղ. յանցաւորներ բերդաքաղաք
զրկուեցան, եւ ահա տակաւին անոնց աեղը չի պաղած՝
ուրիշ խումբ մը եկաւ գրաւել ամսոնց թողած պարապը։
Ութը հոգի են այս նոր անբաղդները, բայց կը վախ-
ցուի թէ զեր նորանոր ձերբակալութիւններ ԸՆԼան, եւ
իրենց թիւը մինչեւ տասնհինգը հասնի։ Սրտաքին
յարաքերութենէ կտրուած են եւ խիստ հսկողութիւն
կ'ըլլայ իրենց վրայ։ Տարածայնուած զրոյցներու հա-
մեմատ, որպէս թէ ծանր ու ջախջախիչ յայտնութիւն-
ներ երեւան ելած են, սակայն ընդհանրապէս այս
կարգի զրոյցներ միշտ չափազանցուած կ'ըլլան, եւ
մանրագիտական զոր մը այլանդակ խոչորացոյցներով
դիտելու մէջ հաճուք կ'դգան։

Բաել է այսօր թշուաներու նոր ջոկատ մ'ալ
եկաւ բարգուիլ երկար տահնէ ի վեր տառապօղներու
ստուար թիւին վրայ, որոնց ամբողջութիւնը կը կազմէ
այն տարամերժուած ու մշտահալած մարմինը՝ որ վը-
նասակար տար մակղիբող մկրտուած՝ կը ծեծկուի

շարունակ, ուրիշ խոյս տուած է առ յաւ էտ անդրո-
բութիւնը եւ որուն կը վախնայ մերձենալ հանրային
գթութիւնը Ընկերութիւնէն, աշխարհէն վտարուած՝
տագնապեցուցիչ լրտեսանքի մը եւ մեկուսացումի մէջ
պարտին ապրիլ իրենց աղատումէն ետքն ալ, վասնզի
անոնց հետ շիտումը կը բորստէ ուրիշներու միաքերն ալ:

Բայց ի՞նչ ըրած են, ի՞նչի մէջ կը կայանայ ըրասց
յանցանքը. արդարամիտ քննութիւն մը երեւան պիտի
հանէ թէ մեծամասնութիւնը. չ'ըսելու համար ամբող-
ջութիւնը, չարաչար զոհը եղած է քսու եւ բաղդա-
խնդիր զրպարտութեանց, թէ անձնական ճղճիմ հա-
շիւներ, ստորաքարչ եւ գծուծ նկատումներ, շահախոյզ
եւ քմածին մատնութիւններ, որոց խիստ քաջալե-
րանքը հրապուրու խայծ մը եղած է սառին ու տըզ-
մաթաթաւ դասակարգի մը, բերած քով քովի շարած
են այդ եղկելինները կորսաւեան մուլթ անդունդին խորը:
Եւ խորհիլ թէ այս յարաճուն հալածումը երկրին ամէն
կողմէնը սիսրեմարիք ու լարուած մեղենայի մը պէս
կը փճացնէ բոլոր այն թարմ ու մաքուր ուժերը, որոց
մով պիտի պարծէր ժողովուրդի մը ներկան, եւ որոցմէ
կախում պիտի ունենար անոր ապագան:

Սյդ արհաւրոտ մեքենային լայնակուլ գորրունց
հալած մնաղաղէ խոշոր գումարները հաշուել կարևո
պիսի չըլլար — անտեսական նեղակրակ պայմաննե-
րու մէջ ապրող ժողովրդի մը կենսական պէտքերուն
զինը այդ գումարները — եւ պիտի կրնամ ըսել թէ
մատի վրայ պիտի համրուին անոնք՝ որ կասկածանքի
խարումէն՝ այդ անհածոյ պատռաստէն զերծ մնացած
ըլլան. կը ճանչնամ մանաւանդ բարեկեցիկ հայ մը որ
միեւնոյն չնչին գործին համար յաջորդաբար երեք

անդամ ձերբակալու եցու ու աղասացաւ ամէն անզամուն ահազին փրկանքներով և վերջը հազիւթէ կրցաւ շունչը Երրողա առներ Բայց զրամական այս վայրութատին եւ ումպէս վատնումներէ աւելի՝ այդ մեծանոր մեքենային՝ Մողոք սհյագ ու անողոք՝ լափած աշնքան սրտաշարժ մարդագոյները հապա՛, այնքան անմեղ ողջակէցները, որոնք լանտին խորելը կսկիծներու ժահրին եւ ատելութեան Ժայթքումին տակ և զիրական վախճանով մը հողինին աւանդած են, ո՞ր ա՛ջնջելի տոմարին մէջ եւ ի՞նչ արիւնաբոսոր մելանով արծանազրելու է։ Միջնադարեան բարբարոս տանջանքները և զիցերուաքաղ մը և հաւատաբննութեան դարու անազորյան իրողութիւնները չափազանցութիւն կարծողները բարեհածէին անդամ մը ի՞նչ կ'ըլլար, մեր երկրին մէջ քաղ յանցաւ որի հանդասանով երեւիւ իրենց ճախտար կը պատճեմէ

Հայ բանաստեղծութեան բնութիւն ու պատճառեմ
վիճակը ու սումմասուրող հետաքննիչն միաք մը ի՞նչ
աղեղալար դէպքերու եւ անմեղ նահատակիներու պիտի
հանդիպէր, եւ իր հոծ տեղեկաղերը ի՞նչ արտօսրազօծ
հասոր պիտի բԱլար . . .

۷۴

Հոկտ. 10

Նորէն զիւեր է, խոկման և ինքնախոռով ծփծփումի
ժամ, միւալ և՛ ատրածուած փսիաթիս վրայ՝ հիւանդ
եւ մեղկարոյք հաճոյքը ունիմ արամութեանցս ցաւ ա-
դար կծիկը պրքբելու, ինչպէս որ վիրաւոր մը կուզէ

Մանկութեանս ոսկի օրմբէս Կը ուշ
մեծ քրոջս լաղած պահուս զիս գրկելը եւ լուսինը
մատնացուցելով արցունքներուս մէկէն չորսալը. «Լու-
սնկա» տայի՛, լուսնկա տայի՛, կ'ըսէր այն, եկո՞ւ,
պղտիկ աղբարս հայրիկին տա՞ր»։ ու ես մանկական
պաշտելի միամտութեամբ մը կը հաւատայի, եւ հիմա
ալ տակաւին ըղձակախ նախապաշարումով մը կը
փորձուիմ աղաչել՝ լուսնկա տայի՛, լուսնկա տայի՛,
աղատէ՛ զիս այս բանտէն . . . :

փանցող քու շողերը կը պատմեն քեզի արգեօք սրտիս
վշտալի տրտփռումները, եւ իմ հոգեսթիչ ուեւումներս՝
որ չուշանափայլ կուրծքիդ մէջ կը միւնմ յամառաբար՝
չի խովվեր միթէ անալայլ վեհասղայծառութիւնդ
Չհ՞ս զիտեր դուն, ըսէ՛ ինձի, թէ պիտի աղատի՞մ
բանտէս, եւ հ՞րբ: Խոստացի՛ր, կ'աղաչեմ, ամէն զիշեր
քու մշտայած չրջազայտթեանդ միջոցին պահ մ'ալ
ինձի այցելել, քու բարի եւ լուսածիր բոլորակդ ամո-
քող բալասանի մը ուէս կուրծքիս վրայ կը հանգչի
ու կը հանգչեցնէ զայն:

Ո՛վ աղւոր լուսնկա՛, անչէջ կանթեղ ուարձրակա՛յ.
րուր թշուառներուն, վշտասիրտներուն բարեկամն ևս
կ'ըսեն քեզի համար, անոնց արագնուպած մարմինէն
փախած է քունը՝ դուն կր լուսաւորես՝ կ'ըստոփես,
մի՛ միրմեր զիս ալ, խնդրիմ, լոէ՛. ո՛վ չքնազ պարիկ
երկնաշրջիկ, ո՞ր հետաւոր աշխարհներէն կու գաս, մեր
փրփրացայտ Եփրատին ալիքներուն վրայ շրջեցա՞ր,
մեր ծաղկաւէտ ըլուրները հոսութասցի՞ր, մեր ակա-
նակիտ աղբիւրներուն վծիտ պղպջակումին մէջ ցող-
ուեցի՞ր լոյս-ծամերդ, մեր սաղարթաղուարծ ծառերուն
հովանիին տակ լոյսերդ մաղեցի՞ր կամ մեր դիւզի
տանիքներուն եւ պատուհաններուն վրայ անքուն
սպասողներուն խորհուրդները թափանցեցի՞ր, տեսած
ես նշանածո, այսո՛, վասնղի անոր հրայրեաց եւ կա-
րոտակէզ նայուածքին բոց ցոլացումը կը ճանչնամ եւ
կը անուեմ ահա քու ջիշջ նայուածքիդ մէջ ցոլացիկ.
կը ճառինաս չիմս թէ նշանածէս ապսպրանք մը կը
բերի, այսու ալ անշուշտ ինձի զէս տքուն կր հոկէ
զիշերները, ուստի կ'աղաչեմ, բարի լուսնկա՛. ամէն

անգամ որ իրեն հիասքանչ ու տրտում գէմքը հայլի-
անայ ծոցիդ մէջ, ա՛ս ու ինձի բե՛ր . . . :

ՀՀ.

Հոկտ. 20

Թրանսացի մեծ բանաստեղծին «գաւաթ» մը ջուրի
մէջ փոթորիկ»ը խիստ պատշաճ կերպով կը յարմարի
բանտին մշտախոռվ վիճակին: Հոս օր չ'անցնիր որ
կուս մը, շփոթութիւն մը տեղի չունենայ: Այսօր ալ
ծանր գէտք մը պատահեցաւ, սովորական պատահար-
ներէն աղմկացոյզ, եւ որ քիչ մնաց քանի մը դիակ-
ներու անկումովվ պիտի վերջանար. կոփեին շարժա-
սիթը զեռահաս պատանի մ'էր, երկու տարբեր խում-
բեր լուելեայն երկար ատենէ ի վեր կը ջանային մին
միւսին ձեռքէն խլել, իրեն յանկուցանել եւ ահա վեր-
ջապէս այսօր մոլեկան կրքի եւ ատելութեան պոսթ-
կումով վատշուէր մլցումը պայթեցաւ:

Սրգէն բանտային մեծ շիսթութեանց շարժառիթը
եղած են միշտ բաղկախաղն ու անչափահաս աղաք-
ները:

Հարկ կա՞յ ըսել թէ հոգեկան ոյն յանտաժուտ
ախտին, այն աղբաբորբոք մոլութեան՝ որ հին ատեն
բոցով ծախեց Սողոմն ու Գոմորը, ամենէ մոլեխանձ
ու թանձրամօր ճախճախուան է բանտը, ուր եթէ ան-
գամ մը ոտք զնելու գժբաղդութիւնը ունեցաւ ո՛եւէ
գեռաբոյս պատանի, այլեւս անխուսափելի խրումով
մը մոլեալիլմ խորխորատին խորերը կը խորասուզի:

Վայ այն խեղճուկ տղային՝ որ տիսմար սայթառումով մը բանտին լպիրծ գործին մէջ կը զլորի, —մեր խօսքը անշուշտ լկրթուած ու փոտախտացած աղոց լպիրշ խումրին վրայ չէ՝ որ արատարիծ ճակատը գետնի փոշիներուն քսելով անպատութեան գինը կը ժողութոէ —, այն պարկեցաւ եւ պատի ի զգացումը ունեցող աղան բանտի մէջ կը կրէ այն ամենադառն վիշտերը՝ որոց վրայ զաղարար կազմել անկարելի պիտի ըլլայ, Դեռափթիթ թարմ հասակը ուստառնաս մ'է անոր համար, գէմքի համակրելի գեղն ու չնորհը անէծք մը, գժբաղդութիւն ու դառնասրտութիւն հրաւիրող խայծ մը իրեն համար եւ անկեղծօրէն պիտի բաղձար ծերութեան եթէ երբէք կարելի է ըսկ այսպէս, եւ պիտի ուզէր գէմքին հրապոյըները խաթարել կեանքին յամր քայքայումը կանխանչող կնճիռներով, որսէսզի զերծ մնայ այն պաշտու, ախտացայս եւ պշուցիկ նայուածքներէն՝ որք ամէն ուզզութեամբ կը պաշարեն զինքը եւ յօս ու յայրատ առիփի ցոփաւունչ արտայայտութիւններով կը տափնապեն կը մաշեցնեն հոգին Ո՞վ մոքէն կ'անցնէ թէ պատասեկան շրջանի այս համր սրտամորմոքումը մարդկային յաւերու էն զմնդակն է։ Սրբունքի եւ կատարելութեան գեղեցկագոյն ուռնացումիդ զիտակցութեանդ պահուն զգալ թէ առփական եւ ցանկաշունչ նեխած դոլորչի մը կը պարաւանդէ էութիւնդ՝ մածուցիկ ուղարշելի մառախուզի մը պէս։

Բաղդակից մը՝ որ բանտը ինկած միջոցին պատանի մ'է եղեր՝ ի՞նչ սրտամորմիկ շեշտերավ կը պատմէ իր կրած վիշտերը եւ գիշերային հսկումները ու ալճութիւնները՝ պատիւը անաղարտ պահելու համար։

Ի՞նչ մթին արատ է ասիկա բանտի մը ճակատին՝ եթէ երրէք անոր մրաթաթաւ ցյունքին վրայ ճերմակ տեղ ննացած է տակաւին։

Գէթ այս կարդի անչափահասներու համար յատուկ զգաստարան մը ըլլար, անշատ մեներու բանաէն, ինչպէս կան կարծեմ ուրիշ տեղերու

ԼՇ.

Եոյեմբեր 2

«...ինձի համար երէկը կրկնըւումէ միշտ այսօր ...» այսպէս հազներգած է ոռւսահայ բանաստեղծը իր միօրինակ կեանքի սրտափեռեկ տաղտուկը։ Օրերը Կորչ կապարազնզիներու անընդհատ թաւալումով մը երարու կը յաջորդեն եւ իրենց զանգաղ ու միակերպ փոփոխականութիւնը անշարժ ու միօրինակ բանտիս չուրջը նոր հիւսկէներով կը վանդակապատէ։

Աշուն է, բնութեան համայնանկարին վրայ սրսկուած հիւծական զեղնութեիւն մը զժգոյն ու զակաթոյր անզրացոլումով գէմքս կը ներկէ եւ մինոլորտին մէջ մեղկոլորս վետպէտու մներով առկախուած հիւսնդաբոյր հածոյք մը իր մէլանոյշ շիթերը կը ցոլուէ զոսացած սրտիս մէջ։ Մելամազիկ խոհերուս չուզիացումը կը վերցնզի խառնուերու համար երերածուի միզամածին եւ զալկացած հոգիէս քուքիր կը վշտին խառնուելու համար ծառներու օրհասական եւ սարսուուն քումայթին։

Անհուն հմայք մը կայ եղձուկ մթնոլորտին մէջ,

այն կտոր մը երկինքը՝ զոր կարելի կ'ըլլայ նշմարել
բանտիս նեղութենէն՝ անձառ մաղձոտութեամբ մը
ապիկուած է եւ կը թուի ինծի վշաներուս լայն տարա-
ծումը կարդալ հո՞ն, պարբերական մեղմ քամի մը եր-
բեմ կը փրցնէ տերեւ մը եւ բանտիս մէջ՝ մինչևւ
ինծի կը բերէ, այդ հալածական գեղնած տերեւներու
դարձդարձիկ եւ տիրածօծ անկումը կը յիշեցնէ ինծի
տերեւաթափը՝ լերկ ու տգեղ հերատումը, չնորհազուրկ
պառաւացումը բնութեան գեղահրաշ նեմիալին . . .
ո՞հ իմ երիտասարդութեանս մատղաշ տերեւներն ալ
չի՞ փետտեր միթէ մէկիկ մէկիկ այս կեղեքիչ բանտը . . .

Խ.

Նոյեմբեր 43

Աեղձ ու կրակ ճամբորդներու անյաջող կարաւան
մ'ալ այսօր եկաւ գաղարիլ մեր անհրապոյր պանդոկը,
տարին չորս—հինգ անդամ հանդիսաւես կ'ըլլանք
այսպիսի եղեկիլ եւ ցնդոտազգեստ կարաւաններու.
Ամերիկա գացող կամ շիտակը վախչողներն են ասոնք
վասնզի ինչպէս յայտնի է, Ամերիկա երթալու համար
աղատ անցագիր չի տրուիր, թող որ յաճախ կանոնա-
ւոր անցագրով գնացողներն ալ կէս ճամբէն արդիւ-
ուած ու ես դարձուած են:

Աւելորդ է ըսել թէ՝ այս ողորմուկ կարաւանին
շուարուն ուղեւորները հայերն են միշտ, կը ճանչնամ
անոնցմէ քանիներ որ երկու երեք անգամ կէս ճամ-
բէն դարձուելներէն ետքը դարձեալ նոյն յամառու-
թեամբ կը կրկնեն իրենց փախուստի փորձերը:

Հայի խնդիրը, այն անտեղետալի ու խստապա-
հանջ հարցը, որ անպատճառ գոհացում կուզէ, կը մղէ
այս թշուառներու հոյլերը տարի օտար երկնքի
տակ անհաշուելի բազմութեամբ, ուր իրենց կենսական
ուժերուն պատռական մասերուն սպառումով ձեռք
կը բերեն քիչ մը դրամ, ուրկէ պէտք է վճարել իրենց
դժնղակ ճամբորդութենէն գլուխած պարտքը, տէրու-
թեան հարկը, իրենցիններուն ապրուսար, եւ յետոյ
վերադարձի ծախքը՝ քչիկ մը մնացորդն ալ իրենց զլր-
պանի ծախս: Ասոնցմէ շատերը ա'լ չեն վերադառնար
հոգեկան կամ փիզիքական մահով մը, ոմանք բարո-
յական ախտով մը կը վերադառնան եւ զրեթէ բոլորն
ալ մարմնական մաշած պարատառումով մը, ցաւալի ախ-
տի մը բեռին տակ կը վերադառնան իրենց տունը . . .
բայց վերջապէս ասոնք բաղզաւոր եւ յաջողուողներն
են: Հապա այն անճարակ անբազմները որ քանի մը
փորձերէ վերջ՝ չեն յաջողիր շոգենաւ նստիլ ու նաւա-
հանդիսատէն կամ աւելի մօտէն կը ճերբակալուին ու
ետ կը բերուին, ո՞րչափ սուղի կը նստի արգեօք այս
կրկնակի ծախքերը՝ ո՞րչափ կը զիղուի տոկոսաւոր
պարտքը, որուն անսելի կոյաը Ամերիկա մը միայն
կրնար ստկել, եւ ի՞նչ նեղութիւններ, ի՞նչ տանջանք-
ներ, ի՞նչ կորուստներ կուննան ճամբան՝ կաշկանդ-
ուած յետս հզումներուն ատեն, բանաէ բանտ, նօթի,
մերկ բոպիկ, ցրտահար, հետի եւ գանակոծ, մէկ բան-
տին մէջ իրենց վերջին յոյսը՝ նիհար քսակնին կը
գոլցնեն, ուրիշի մը մէջ ոտնամաննին, տեղ մը զըլ-
խարկնին կը յափշտակուի ուրիշ տեղ մը հին ու մին
լաթերնին կը բգքառուի կուտանքով, քաշքչուքով,
ճրմշտուկով կը բերուին զիւղէ զիւղ, բանտէ բանտ,

ամէն մէկ բանափի մէջ կ'սպասեն օրերով կոպիտ ու ծաղրասէր բանատարկելոց լլկանքին նշաւակ, ու երբ կեղրոնը կը համնին շաբաթներով կ'սպասեն բանաը, երաշխառոր պէտք է տալ այլեւս չերթալու համար եւ կարգ մը նախնական ծախքեր . . . , ո՛հ, ի՞նչ դժինմ բաղդ է այս խեղճ ժողովրդին բաղզը, այս չուտու ու հալածական թափօրին պատկերը մէկ ճշգրիտ մանրանը կարը չէ արգեօք իրենց պատկանած հանրութեան բաղադրութիւնին:

Այս թափառաշրջիկ բաշքառուողները ամեն տեղ կը ճանչուին թափառական (սերսէրի) մակդիրով, որ իրենց թշու առութեան բովանդակ ագեղութիւնը երեւան կը հանէ: Մարդ խորին արդահատանքով մը կը համակուի այս սղորմելի էակներուն հանդէպ՝ որոց մեծ մասը միշտ մատղաշ պատանիներէ բաղկացած է եւ որոնք սակայն զարմանալի հաստատամութեամբ կ'որոշեն առաջին առթիւ նորէն փախչիւ որպէս թէ դժոխքէ մը ըլլար իրենց փախուստը:

ԽԱ.

Նոյեմբեր 25

Մը հազիւ թէ թարթիչներս իրարու վրայ խփած էր եւ ահա բոլի եղերալուր վային մը կը ցնցէ զիս, այլեւս չեմ իրնար քնանալ եւ կ'սկսիմ մտիկ ընել անոր հատկուր ջայլերուն չարաբաստիկ սոյլերը, որ չէկ կայծերու պէս սրտիս խորերը կը մըլութին ու կը խոռվին զայն: Մահատան մը մէջ եղերա-

մայր կիներու չափաբերուած լալիւնները անբացաւրելի ներդործութիւն մը կ'ընեն վշտացած հոգիներու, որոնք տխուր ու քաղցր հաճոյքով մը մտիկ կ'ընեն այդ պոոթկացող կոծումները, նոյն տխուր հաճոյքով ես ալ կունկնդրեմ վշտաբեկրեկ ողբումները խաւարն ու աւերը երգող չարագուշակ թոչունին, որ չեմ գիտեր ի՞նչ բարեդէպ քմահաճութեամբ այս իրիկուն իր թառը բանտիս քիւին տակ է ընտրեր:

Անոր տիրագանգ ձայնին անպաճոյն ելեւէջները այնպիսի խորին տապաւորութիւն մը կ'ընեն, ուրկէ զգացած հոգեցունց վայելքս ո՛չ մի ներդաշնակութեան մէջ զգացած ըլլամ երբէք:

Սոխակը գարնան անբաղդատելի թոչունն է եւ իր երգը սէր կ'արտաշնչէ, արտօյտը ամրան զուարթ թոչունն է եւ իր երգը կեանք կը ներջնչէ, իսկ բուն աշնան խաւարասուն թոչունն է ընդհանուր քայքայումի անզուղական եղերերգակը եւ իր ողբը սրտակսիմազգձութիւն մը կը ծաւալէ. ո՛հ, ես աղցաւոր մարմաջով մը մորմոքումի այդ կերկերուն զեղումը կը սիրեմ, մահուան, աւերակի, մթութեան այդ յուղիչ երգեցողութիւնը, վասնզի բանտս ալ զերեզմաննոց մ'է, կեանքս ալ խաւար մ'է, իզձերս ալ փլակոյտ մը, սիրտս ալ՝ աւերակ մ'է ապաքէն խառնաշփոթ . . . :

Ո՞վ զուն սիրուն փոքրիկ թոչուն, որ այսքան ուշ ատեն կուգաս մրնաւորիկ ու տիրահիւս կեանքիս թէլերը թրթուացնել ուժգնապէս, որ ինծի մօտիկ՝ ականջս ի վար կը փսփսաս քու տրտում կանչերուն ուղևերը, ըսէ՛ ո՞ւր էիր մինչեւ հիմա, ի՞նչ է այն խոսովքը՝ որ պղտիկ մարմնոյդ անհուն հոգին տագնա-

պածէ, ո՞ւրկէ կը ծորին այդ աղի ու լեզի երգ—հեղներուն բովանդակ գառնութիւնները, մարդկացին սեւ ճակատադի՞րը կ'օղբաս թէ տիեզերքի մեծ ունացնը: Բոչէ՛, ի՞նչ ես խառներ արտում սուլումներուդ մէջ այնքան անուշ՝ որ արբշիռ քմայքով մը կը պարուէ հոգիս:

Եւ գուն ի՞նչ ես, պարի՞կ մ'ես բարի կամ չար, ուրուակա՞ն մ'ես գերեզմանէն թափառայած, հողի՞ մ'ես խոյս տուած մարմինէ մը ցաւալըուկ. եւ կամ լալկա՞նն ես նախասահմանուած եւ յաւերժական տառապանքներուն այս մարդկութեան . . . բայց ի՞նչ որ ալ ըլլաս, քու ձայնդ՝ մշուշին մէջ մոայլ եւ աղետաւոր՝ գերազգեցիկ թովչութեամբ մը կը սրաազրաւէ էութիւնս եւ քու կեղերջական յալօններդ այնչափ ներգաշնակօրէն կը փայխայեն տիմամէտ տատանումները իմ հոգիին արտասուաթոր; Երգէ՛, ողբա՛ զուն միշտ ինձի մօտիկ, ես ալ մէկն եմ այդ աւերակներէն, որոց ախրակարկառ եւ փոշելից դերուեկներուն վրայ աղու լացերդ ցանուցիր ընելով կը հրճուիս այնքան շատ:

ԽԲ.

Դեկտեմբեր 8

Երկայն երկայն օրեր կը սահին իրարու ետևէ դանդաղօրէն պարապին մէջ, ու ես ոչ մի կերպով կրնամ օգտուիլ անոնցմէ, ընդհակառակը ամէն օր մէյմէկ մաս վրայ կուտամ ո՛չ միայն առողջութենէս՝ այլ եւ մտաւորական սահմանափակ պաշարէս, զգալի

մոռացկոտութիւն մը, յիշողութեան տկարացում՝ մը արդէն հետղնետէ կը խաւարեցնէ միտքս, եւ տափակ փթացումի ժանդու խաւ մը կը խեղդէ մաքիս թոփչները: Ա՛խ, որքան սուզի կը նստի այս բանտարկութիւնը ինձի Յաճախ փորձեր եմ մտաւորական ուեէ աշխատութեամբ պարապիլ եւ ումզէտ չի վատնել տրամադրելի այդքան առատ ժամերը, որք ուրիշ առեն մարդու ձեռք չեն անցնիր բնաւ, սակայն անկարելի կ'ըլլայ ինձի աշխատիլ, նախ որ գաղափարնեռս այնքան շփոթ են եւ միաքս յարածուփ յուզումի մէջ է շարունակ եւ բոլոր զիտցածներս մէկիկ մէկիկ կը խուսափին միտքէս, այնպէս որ կը վախնամ թէ ուշազուրկ տիմար մը զառնամ, եւ երկրորդ՝ ծոյլ անտարբերութիւն մը պատած է զիս, չեմ կրնար կէս ժամ շարունակ նոյն գործին պարապիլ եւ տաղտկալի խոնջէնքով մը կը փառւիմ փսխաթիս վրայ: Ա.տեն մը ուզեցի թուրքերէն լեզուն մշակել, վասնզի քիչ շատ թերութիւններ ունէի այս մասին, բայց կարելի չեղաւ. երբեմն Ս. Գիրքը ձեռքս կ'առնեմ եւ մէկ էջը ամբողջ չեմ կրնար կարգալ: Յուշագիրս ալ արդէն հիմա ուշուշ ձեռք կ'առնեմ, ու չեմ կրնար կանոնաւոր բան մը գրել, քիչ կը մնայ որ թարկեմ: Միտքս ցամաք աղբւրի մը անհրապոյը նմանութիւնը ունի, կամ պառաւի մը չորցած ստինքին թոռաւտկած մսախոյլերուն կը նմանի:

Կարծեմ Աղեքսանդր Տիւմայի համար կ'ըսուի թէ իր լաւագոյն գործերուն մեծ մասը բանով մէջ հեղինակած է, զարմանալի՛ բան, սակայն կ'երեւի թէ եւ բոպական բանտերուն ներքին զրութիւնը շատ աարբեր ըլլալու է մերինէն, նախ որ հոն զրքերու. եւ 10

թերթերու ընթերցումը ազատ է եւ երկրորդ անջատ
խուցերու գրութիւնը անշուշտ պիտի մղէր մտային
աշխատութեան։ Հոս համախռնուած ամբոխի մը խը-
լացուցիչ ժխորը կը ցրուէ մարդուն միտքը եւ ապուշ
արարածներու հետ միշտ պարտաւորիչ շփումը կը խար-
տէ ու կը փթացնէ մտային ուժերը։

ԽԲ.

Դեկտեմբեր 19

Առջի օրը կ'ափսոսայի օրերս պարապ անցնելուն
վրայ եւ մտային փտախտացումիս վրայ կը ցաւէի,
եկո՛ւ այս տարաբռսական իրարանցումին, անիմաստ
եւ առուշ աղմկայուղումին մէջ միտքդ ամփոփէ եւ
բանի մը վրայ խորհէ, տխմար, աննպատակ խուժանի
մը փրփրադէզ կոհակները համախռումն վխտումով մը
կ'եռան ու կը զեռան չորս կողմդ եւ խժդուժ դոսում
գոչումի աղմուկը՝ խժալուր վայնասունի ոլէս աններ-
դաշնակ ու անգոհական բան մը ունի իր մէջ, որ կը
խոռվէ կեանքզ; Յարածուն նողկանք մը կը քստմնէ
հողիս ու այնչափ կը ձահճրանամ այս կիսամեռել
կեանքերու ապուշ խլրտումին՝ որ ամայի, ըուս, խը-
չող մենացումի մը կտրօաը հատցնող մարմաչումով
մը կը կրծէ սիրտս։

Աջ ու ձախ, դէմդ ու ետիդ, միշտ նոյն գէմքերը,
միշտ նոյն պազ մարդիկը տեսնել, ու զզուանքիդ լի-
զիութիւնը կու տալ՝ գժուարին բան է։ Դիւային
կաթսայի մը ոլէս բանտին մէջ կ'եռան ամեն տեսակ
կրքերու կեղտոտ խառնուրդները։ Մէկը տոփային լլ-

զըրձուկ խաղի մը պիզծ աւազները կը թոցնէ, ուրիշ
մը վրէժինդրական բուռն տաելութիւն մը կ'երդէ,
ասղին իր վիշտերը կ'ողբայ մէկը իր մոնչոգ կոկիծով,
անղին ուրիշ մը իր յագուրդ գտած կրքին ցնծումը կը
գոռայ ու այս բոլոր՝ խաւնափնթոր համանուադ մը
մարդկային եսամոլ կրքերուն արտայայտութիւնը կը
կազմէ։ Ամէն անկիւնէ ամէն տեսակ ձայներ կը բարձ-
րանան եւ չոնչալից աղմուկը առտուն կանուխ կ'սկսի
դիշերը շատ ուշ տատեն մարելու համար։

Ասնց ամենուն մէջ ախորժով կը լսուի միայն
երիտասարդի մը սրինգին տիրանուշ երգերը, որ ան-
կիւն մը առանձնացած կը փչէ մեղմիւ։

Բանտը այն տեսակ մը տիսուր օթեւանը, ցրտա-
դէմ աշխարհաւանդն է, ուր կանդ կ'առնեն մոլեգնած
կրքերէ հալածական արարածներ։ Ամէն օր 5—10 հատ
կուգան, ոմանք կ'երթան չուտ մը, եւ ոմանք դադար
կ'առնեն երկար տարիներու համար եւ երբեմն ան-
դարձ։ Ամէն ցեղէ, ամէն երկրէ, ամէն տարագէ այ-
լազան մարդոց հաւաքական խոնումով այլանդակ
պատկեր մը ունի բանտը, որ վայրագ գաղաններու
արհաւրոտ բայցի մը նման դուրսէն այնքան վախ
կ'ազդէ։ Բայց այս անդուսդ մարդիկը 40—50 սոտի-
կան զինւորներով կը պահպանուին, մինչդեռ եթէ միա-
համուռ յարձակում մը ըլլայ դրան վրայ, լեզապա-
տառ պիտի փախչէին պահպանները։ Այս տեսակ գոր-
ծի մը համար միութիւն կարելի չէ որ զոյանայ իրենց
մէջ, անոնք կը միանան միայն զիրար բզքաելու, զի-
րար կողոպտելու համար։ Անոնց մէջ կան այնպիսիներ
որ զուրսը կէս—կուշտ կեանքէ մը զզուած, բանտը

պահեն կրծելով երեք հարիւր տրամ հացը՝
անասնական գոհունակութեամբ մը:

Ահա այս տեսակ մարդոց մէջ կեանք վարել . . .
աւա՛ղ :

ԽԳ.

95 Յունվար 1 կազմանդ

Տարի մը, — տիսրութեան, հեծութեան, ցաւի եւ
տառապանքի տարի մը ինձի համար, — անդառնալի
կերպով անցեալին մէջ ընկղմեցաւ եւ գնաց բարդուիլ
անցնող անհամար տարիներու ստուար կոյտին վրայ:
Ե՞րբ սկսաւ եւ ի՞նչպէս սահեցաւ, չեմ դիտեր, այդ
ահազին ժամանակամիջոցը ինձի կը թուի զարհուրելի
մղձաւանջ մը. աղետալի, գէշ երազի մը պէս կուգայ
յիշողութեանս մէջ եւ կուզեմ յուսալ թէ բարերար
սիթափում մը պիտի վանէ անոր կոկծելի տպաւորու-
թիւնները մտքիս մէջէն:

Դործի մարդիկ հիմա իրենց տոմարը կը քրքրեն
եւ հաշիւներ կը հանեն անոնցմէ, զրչի մարզիկ իրենց
քրտինքներու արդիւնքին ամփոփումը կ'ընեն եւ կը
հրձուին, կրօնքի մարզիկ իրենց իրիզը կը քննեն ու
կ'ապաշաւեն ու կը հաղդուրուին, վերջապէս այսօր
դուրսի մարդիկը բոլոր՝ մէկ ուաքերնին հին տարիին
դոցուելիք սեմին եւ միւս ուաքերնին նոր տարիին
բացուած սէլին վրայ, լուրջ եւ մտախոհ անցեալին
հրաժեշտ կուտան եւ նորը կ'ողջունեն նորանոր առա-
ջազրութեամբ, նոր ուժերով եւ վերանորոգ աշխու-
ժութեամբ: Ակսող եւ վերջացող տարիներու այս քով-

քովիսութիւնը, անցումի այս պահը հանդիսաւոր սար-
սուռով մը բոլորին սիրտերն ալ կը յուզէ. եւ ամա-
նորի առթիւ բարեկամներ իրարու նոր ու բարեբաս-
տիկ տարի կը բարեմաղթեն . . .

Ես ալ հոս բանտիս տիսուր անկիւնէն անցեալ
օրերու վերաքննութիւնը կ'ընեմ եւ օրագրիս զեղնո-
տած էջերը կը թղթատեմ. միօրինակ տառապազին
կեանքի մը միանման վիշտերն ու դալուկները միեւ-
նոյն ախուր կրկնումով մը իրարու ետեւէ շարուած
խոպան արտի մը սահմանը եղերագծով վշենիներու
ցաւատաղտուկ շրջագծումին պէս, ի՞նչ մութ եւ հե-
ծեծազին կեանք, նամէտ ու խաւարչտին գետնափոր-
ներու մէջ մշտնջենապէս աշխատող հանքախոյզին
պէս ախուր եւ արեւաղուրկ, անոր կեանքէն աւելի
անհրապոյր եւ մանաւանջ աննպատակ անիմաստ, ան
գէթ բնութեանս մթին զնզերներէն թագուն ու թանգ
դանձի մը գիւտովը վարձատրուած կ'զգայ ինքզինքը:

Իսկ ես, հէ՛ք բանտարկեալ, սարերկեայ հան-
գաղործին պէս խաւարակեաց եւ անոր պէս կիսամե-
ռուցիկ կազեր ներշնչելով՝ երբ մահարոյր նկուղէս
դուրս օդ ու արեւ շնչելու համար անցքին բերանը
կ'երթամ հեղձամղձուկ՝ ամրապէս խցուած կը գանհմ,
ահյոյս եւ անսառոյդ կացութեանս մէջ արդելափակ,
վշտակի մտախոհութիւններս կը հիւսեմ իրարու սարդի
ոստայնի պէս՝ եւ անոնց ցաւատանջ ցանցին մէջ
կապկուած կը տեսնեմ բոլոր զգացումները սրտիս,
բովանդակ խօլ բազանքները հոգիս, տրտում ու
տարտամ վիճակ, անյօյս ու անլոյս կացութիւն:

Երբ այսօր հայ բանտակիցներս ձեռքս կը սեղմէին
չնորհաւոր նոր տարի մաղթելով, ինքիրմէս ելած՝ ո՛ւր

ըլլալս չեխ զիտեր եւ մեքենաբար կը պատասխանէի
անոնց աւ անդական բանաձեւերուն, Բոլորին դէմքին
վրայ ալ սակայն խորին այլալութիւն մը կար այսօր:

Տարուան առաջին օրը, կ'ըսեն, եթէ տրտում
անցնես, ամրողջ տարին տրտութեամբ կը քալէ: Եթէ
իրաւ այս տարին ալ բանտին մէջ մնամ, ա'լ չեմ
կրնար ա բիլ: Պողպատէ կաղմ ունենալու է մարդ.
ամենօրեայ հոգեսպան խարդումներու ղիմադրելու
համար :

Դուն ի՞նչ կը խորհիս արդեօք այս պահուն, պաշ-
տելի Փեփրո՞նս, հարկաւ իմ վրայ կը դառնան քու
մտմտուքներոց: Նոր տարւոյ առթիւ մաղթանքներուն
եւ ըղձանքներուս բուռն ու սիրաջերմ փունջը կը
նուիրեմ քեզի :

ԽԴ.

Յունվար 19

Աէս զիշեր է, հաճելի երազի մը սրտաբախ տրո-
փումին կուրծքս ու ուեցած յանկարծ կ'արթննամ, ու
ազլեւս քունս չի տանիբր:

Զարթնումս զէշ ու ահաճոյ եղաւ՝ յաւալի եւ
կոչտ իրականութիւնը զէմս ցցուելով: Երկար ատեն
աչւո վակ սպասեցի, տղայական ծիծաղելի ջանքեր
ըրի երազէն քաղցր շարունակութեան մէջ թաղելու
համար զիս, այլ ի զուր երազին հեշտաւէտ երանու-
թիւնը այնքան սաստիկ յուղած է զիս եւ զարթնումի
տիսրեցուցիչ իրաղութիւնը այնքան ցնցող եղաւ, որ
ա'լ չի սիփափ կրնամ քնանալ մինչեւ լոյս, ուստի նուի-
րադործելու համար երազս՝ զրի առնել կուզեմ:

Ազատեր էի բանտէն, եւ բազմաթիւ բարեկամնե-
րու խնդակցութիւնները ու չնորհաւորութիւնները
կ'ընդունէի: Փեփրոնս թեւը թեւիս անցուցած անբա-
ժան՝ անքթիթ նայուածքով մը հոգիս կը խառնէր
հեշտորէն. անոր հազարումէկ ու ճռուողուն պատմա-
թիւնները կ'ու կնդրէի զմայլանքով: Բայց այն սեւեր
հազած էր զեսատի կրօնաւորուհիի մը պէս՝ եւ ո՛րքան
թովչական վայելչութեամբ կը լուսափողվողէք. իր
բնական գեղը այդ սպայայտ եւ համեստ հանդերձան-
քին մէջ, ուր զինքը զիտելով չէի յազենար, բայց չեմ
փափեր ինչպէս եւ ի՞նչ երազային տարփոփոխու-
մով սեւերը ճեպձերմակ եւ չուշանային սպիտակու-
թեան: մը փոխակերպեցան, խորհրդանշանը իր անիթ
սիրոյն, ու այս անզում աւելի գեղազմայլ էր:

Մայխսի թոյրեր ու բոյրեր, երգեր ու ծիծաղներ,
չունչեր ու մրմունջներ կը ծաւալէին մեր շուրջը,
եղեմական վեհասուրբ համայնապատկեր մը մեզ կը
շրջապատէր ու կը լսէինք քաղցր ալելուներ, մեզմօ-
րօր մեղեղիներ, կը տեսնէինք շուրջառով տէրտէրներ,
զգեստաւորուած եւ երգեցիկ աղոց խումբեր, գերերկ-
թային ու կապուտաջինջ բան մը կար այս բոլորին
մէջ, որ կը թուէր ըլլալ պակումը մեր սիրոյն . . .
սիրտս կը լայնցնէին ուժգին բարախումներ, որոնք ար-
թնցուցին զիս յանկարծ:

Երազատես՝ բանտարկեալին զարթնումը՝ առէկփէ
մը զանդիտեցուցիչ թաւալումին պէս ձմռող է: Միսի-
թարութիւն մը, հաճոյաւէտ ժամանց մ'է՛ թէեւ ըլլայ
շատ վաղանցուկ՝ երազը բանտարկեալին, ուր կը խօ-
սակցի իր կարօացած սիրելիներուն հետ, իր իղձերուն
վայելումովը կը զուարթանայ, իր զրկանքներուն կա-

րօստք կ'առնէ եւ պահ մը՝ իր մարմինը ձգելով բանտ—
խեցիին մէջ, հոգւովը կը սաւառնի երազային բնագա-
ւառներու մէջ, առժամապէս մոսցած իր վիթխարի եւ
մշտապիրկ պատեանը :

Ա՛խ, ինչ գեղեցիկ պիտի ըլլար մշտատեւ երազ
մը եւ ո՛րքան ցանկալի, եթէ կարելի ըլլար փոխար-
կել գայն իրականութեան:

Ենուրջները, մաքին այդ թռու ցիկ ու ցնորական
թեւաբախումները, հակառակ իրենց զարթնումի մոր-
մոքեցուցիչ զառնութեան, քաղցր կազդու բանքներն են
մաշած հոգիիս. զուարթ երազի մը վերյուշքը օրերով
կ'որոճամ, մէկ երազէն մինչեւ միւսը կը սնանիմ ա-
նոնցմով:

Երնէ՛կ թէ ամէն զիշեր մէյմէկ հաճելի երազով
լու սցնէի: Եւ ո՞վ կ'ըսէ թէ՝ մեր կեանքն ալ երազ
մը չէ, ախո՛ւր երազ մը:

Զարմանալի սնապաշտութեամբ մը կուզեմ վեր-
լուծել երազները, եւ անոնց անշօշավելի կմախքէն
բարի կամ վատ մնկնութիւններ հանել, տառապողին
հոգեկան մէկ տկարութիւնն է անշուշտ այս. անյօյ
վշտազնեալ մը վերջապէս կուզէ հաւատալ Գերազոյնի
մը զոյութեան՝ Սնոր կարեկցութեան քղանցքին կառ-
չելու համար գետ յետին յոյսով մը:

Ետա մը երազներ, հին ժողովրդեան վերացած
մարդարէներու տեսիլքներուն պէս, աղաղայի կանխա-
գուշակներ են, կ'ըսուի, եւ շատեր անոնցմէ իրակա-
նացած են, եթէ այնպէս է, ի՞նչ լաւ կ'ըլլար որ մեր
երազին մօտալուա իրականացում մը յաջորդեր եւ
յամ առաջ աղատէի փուշ փուշ ցաւերու խոցով կը
ծունդներէն, ա՛խ . . . :

Երկու հայ բանտարկեաներ վէճ մը ունեցան
այսօր իրարու հետ, որ քիչ մնաց ծանր կոփի մը պիտի
փոխակերպուէր: Եատ չնչին խօսքի մը վրայ կարծիքի
անհամաձայնութիւն ունեցան, որ աեղի տուաւ վէճի
մը եւ որ իր կարգին սաստկանալով տաք բանակոսուի
մը կերպարանքը առաւ, որուն եթէ չի միջամտէին
աղետալի կոփի մը պիտի յանդէր:

Դժբաղգաբար առաջին անգամը չէ որ բանտի մէջ
զանուող սակաւաթիւ հայ տարրը, որ զիրար սերտիւ
սիրելու այնքան հզօր պատճառներ ունի, իրարու միս
կուտէ եւ ոչնչաբանութեան մը կատակի մը երեսէն
ծագում կ'առնէ խոչոր վիճաբանութիւն մը, որ ուսե-
նալով՝ կոփով մը կը վերջանայ եւ երկարատեւ ու
իրարատեցող քէնի մը զուռ կը բանայ: Այսպիսի տը-
խուր ու պարսաւելի միջաղէպերու յաճախ աեղի
արուած է եւ գեռ այս պահուն անոնցմէ շատեր իրար-
մէ վշտայած իրարու չեն խօսիր, հին օրերու մունջ
հարսնուկներուն պէս: Այսպէս որ ատրին քանի մը
անգամ պարտաւոր ենք հաշտարար մարմնի տաղտկալի
գերը կատարել:

Երբեմն զրսէն ի նպաստ հայ բանտարկելոց զըր-
կուած չնչին զումարի մը բաշխումն առթիւ է որ
վէճեր ու կոփներ կը բրթին, մէկ երկու չնչաւատ եւ
շահախնդիր մարդոց կողմէ խնդրողական աստրկու-
թիւններ յարուցուելով: Բայց ընդհանրապէս վակապ-
րազի եւ անարծէք խօսակցութենէ մը կը ծաղի վէճ
մը, զոր կ'արծարծեն եւ երկուստէք յամառաբար իրենց

վարկածը ջատագովելով, ախուր պայքարի մը կը հասցնեն :

Ես այս անսիրելութեան եւ յաճախաղէպ վէճերուն բնախօսական պատճառը երկու զլխաւոր կէտերու մէջ կը դտնեմ :

Նախ, երկարժամանակեայ տարիներու մօտիկ ընկերակցութիւնը, հանապազօրեայ շփումը, մշտական իրերհաղորդակցութիւնը բանտարկելոց նկարագրին ամենէն պղտիկ գիծերը, թերի ու յոոի կողմերը իրարու առջեւ պարզած են, ու երբոր չնչին անհամաձայնութիւն մը ունենան, իսկոյն իրարու երեսի կը զարնեն պակասութիւննին; Բաց աստի մարդ վերջապէս ամեն բանէ կը ձանձրանայ, նոյն իսկ ընկերակցութիւնէն՝ երբոր անփոփոխ ու աեւական կ'ըլլայ այն, ուստի շփացած տաղտուկի մը անիրաւ արտայայտութիւնն է այն՝ երբոր երկու բանտարկեալներ իրարու սիրտ կը վշտացնեն, մինչդեռ դուրսը անոնք միշտ իրարու բարեկամ պիտի մնային՝ եթէ հարիւր տարի ալ անցնէր :

Երկրորդ, տառապանըը եսական կծկումով մը կը սրտնեղէ մարդուն հոգին, շշտասիրաը միշտ կը սիրէ փայփայել իր վիշտը, եւ կը պահանջէ որ անով զբաղին զինքը շրջապատողներն ալ. մինչդեռ բանտի մէջ ամեն ոք իր ցաւը ունի, որ թէպէտ զլխաւոր գծերով նոյնը՝ այլ սակայն մանրամասնութեանցը մէջ այլապէս կը զանաղանին իրարմէ: Միշտ անհանգարստ սրտնեղութիւն մը, վրդովուած վիշտ մը կայ բանտարկեալին ներսը մշտապէս անբաժան անորմէ, որ գէմը ելլողին նետ կուղէ կոռուլ, սրտի անբացատրելի խըզիայթում մը, որ հանգստացում չի դաներ ո՛չ մէկ

բանով. Եւ որ յարագրպիո ու ծայրայեղ զիւրազգածութեան մը մէջ կը չարչարէ բանտարկեալին զգացումները:

Այս վերջին պատճառը կը հաստատեմ անձնական փորձառութեամբ :

ԽԶ.

Փետր. 5

Բարեկենդանի խենդ ու խելառ օրերն են նորէն, որ անցեալին հին յիշատակները կը բորբոքին կմախայած կուրծքիս տակ, ուր անոնք ցուրտ մոխիրի մէջ անթեղուած վտիտ կածկլառուքներու պէս կ'առկայձին շիջելափայլ: Տօնախմբութեանց, հանդէսներու, խրախճանքի եւ սպակներու օրեր են ասոնք, զոր խոստակիր քաւութեամբ մը կ'անցունենք հիմա բանտի մէջ եւ ի՞նչ տաժանատանջ քաւութիւն, ինքնալուկ փախիրներու կամաւոր անջանքներուն պէս կտտիչ:

Բարեկենդանի խոյ պարերը, թնդական ծափերը, ցնծուն ու կայտուն երգերը եւ բերկրատար խմբումները յիշողութեանս մէջ կը ստուերագործուին հեղնական ծամածումներով եւ քանի մը օրէ ի վեր յամա մշտակրկումով շրթանցս վրայ կը նկարուի հին երգի մը վշտազայր յանկերգը՝ «կոտրեմ զդթաներս, ելլեմ այս բանտից . . .» զոր երբեմն կ'երգէինք միր կում այս բանտից . . .» զոր երբեմն կ'երգէինք թագինովի բացազանչութեամբը պոռոտ եւ սնուռոյց թափով մը՝ առանց զիսակից ըմբռնումի այն խորին հոգեմաշումին, որ կը կրծէ ցամաք սիրաը հէք բանտարկեալին, ուտիճի մը ծակծկող խրթիրթումներով . . .:

· · · կոտրեմ շղթաներս, ելնեմ այս բանախց · · ·
բանտարկեալին բովանդակ սրտմաշուքին ցայտուն ու
անհամբեր զայրոյթը:

Զարմանալի փոփոխութեան մը ենթարկուած է
բոլոր էութիւնս, յամրածիւր հիւանդի մը քմածին ու
արտառոց հաճոյքներուն պէս մանր մունք փափաքներ
կը ծլին հոգիիս մէջ ու կը ծառանան հոն հաստարմատ,
հոգեկան անբացատրելի հիւանդութիւն մը, որուն
պատշաճ չէ՝ միթէ կարօսախ անունը տալ, կը խոսվէ
շարունակ ներսիդիս, զրսի օդին, ջրին, ձաճանչին,
ձիւնին, անձրեւին, կանանչին, կապոյալին, կարմիրին
իղձերովը կը մարմրիմ, կարօտախտաւորի մը պէս կը
տոչորիմ դուրսի ճիշերուն ու մրմունջներուն, ամայու-
թեանը ու լսութեանը, բոյրին ու շողին կարօտովը.
անսպառ այրումով մը կը մխայ խօլ բաղձանքներու
խունկը հոգիիս մէջ, ու զրկանքներու ախուր զիտակ-
ցութիւն մը կը ճմոթէ բրտօրէն զգացումներուս մատ-
դաշ փունջը:

Մշամուռնչ աւաչով մը յուզուած հոգիս անփա-
րատելի հիւանդութեան մը ճանկին մէջ կը տառասրի,
որուն բոլոր ցաւի շառաւիլները արտաբանած ձգառ-
մով մը կը հատնին ու կը վերսկսին, հոգեկան խոռ-
վայոյզ վիճակ մը, որուն ազգեցութենէն զուրկ չեմ
դիշեր ու ցերեկ, բացառիկ հիւանդութեան մը մէջ կը
պարուրէ մարմինս ու հոգիս եւ զոր կուզեմ կոչել
ազատաբանութիւն, վասնդի ամէն շարժում, ամէն
խօսք, ամէն խորհուրդ եւ ոլացում միմիայն հզօր
բաղձանքի մը կը յանդին, ազատումի բաղձանքը, որ
բանտին կեղտ ճաղերուն զէմ խորտակուելով՝ ասյա-
ռաֆին վրայ փշուող փրփրներուն պէս՝ ալ աւելի

կատղած ու վէտվէտուն, մշտակոծ խտղտումով մը
կը տագնապին լանջքս:

Բնական ու ներդաշնակ գեղեցկութիւններէ զրկ-
ուած հոգիս խորապէս կարօաը կը քաշէ զրսի ամենա-
չնչին բաներուն, որոց դէմ միշտ մարդ անփոյթ ան-
տարբերութեամբ կամ անգիտակ արհամարհանքով կը
վարուի, եւ որոնք հիմա կարօտախտաւոր մը ըրած են
զիս, եւ ամէն մարդու ընապէս տրուած այն նախնա-
կան չնորհը, ազատութիւնը, իր լայն գրկէն մերժած
զիս ցանցի մը մէջ կապկպած է, ուր կը տառապիմ
ու կը հատնիմ ազատաբաղն կրքերով, բարեկենդանի
այս զուարթ օրերուն մէջ:

ԽԵ.

Փետր. 19

Դիշերները ընդհանրապէս քնատ մնալուս եւ ուշ
ատեն պառկելուս համար առտուները՝ ծայլ գպրոցա-
կանի պէս՝ ուշ կ'ելնեմ տեղէս, բայց այսօր չեմ գիտեր
ի՞նչովէս սովորականէն շատ կանուխ կ'արթննամ, եւ
շիտակը շատ գոհ եմ: Անկողնիս մէջն էի արդէն գե-
ռազարթ մեղկութեամբ մը՝ երբ մինարէի բարձրու-
թենէն մօլլան առտուան աղօթքի կոչը կը կարդար,
մու՛կի պինի այդ կրօնական երգը՝ հոգերուխ ու խոր-
հրդաւոր շեշտերով եւ անուշ եղանակի ծաւալումով՝
թէեւ կեանքիս մէջ շատ անգամներ լսած ըլլամ, բայց
այս առտու չեմ զիտեր ի՞նչ աղու աղցուութեամբ
թրթռացուց հոգիս եւ խորին սրտագրաւումով մաթիկ
որի զայն եւ կուզէի լսել անբնդհատարար, այնքան որ

քաղցր ու միսթիքական կը թուէր անիկա ինծի, ու
ճշմարիտ ցաւ մը զգացի երբոր ձայնի այդ վճիտ կո-
հակները դադրեցան։ Սակայն պահ մը վերջը միր ալօ-
թատան զանգակը առտուան մթնշաղներուն մէջ սկսաւ
ծաւալել իր մետաղի սուր զօղանչումները՝ կրօնական
սրբազն կոչում մը առտուան փառաբանութեան
համար, անոր անընդհատական թնդումները տակնու-
վրայ կ'ընէին զիս եւ ներսիդիս թմրած յիշատակ-
ներու հոյլեր կը զարթուցանէին հերարձակ ու շլմորած։

Մեծ—պահոց արեւագալի սրբաշունչ երգերը լսել
կը թուէի եւ ջերմ իդ մը կը զգայի եկեղեցին այդ
ափոփիչ արարողութեանց ներկայ դանուիլ, երկու
կրօնքներուն առտուան կոչերը, երկուքն ալ այլապէս
նուիրական, շատ յուզեցին զիս այս առտու։

Քիչ մը վերջը գոները բացուելուն դուրս կը նետուիմ, մաքուր ու կոյս օղի մը գգուանքը հեշտու-
թեամբ կը համակէ զիս։ Արշալոյսը իր գեռաշող ճա-
ճանչումներով ոսկեզօծած է հարկաւ լեռներու սէգ
կատարները, ա՛խ, արշալոյսի մը հմայքներէն ո՛րքան
ատեն զրկուած պիտի մնամ արդիօք. հոս արեւը
կրնանք տեսնել միայն կէսօրին՝ անոր մաշող այրու-
մին ատեն, եւ այն ալ երկու ժամ միայն, բանտին մէջ
արշալոյս ու վերջալոյս չունինք։

Դուրսը տակաւին օղը չի ապականուած կուզեմ
ծծել զայն լայնաթուք. քիչ մը վերջը սենեակ կը գառ-
նամ, ո՛հ, ի՛նչ զազրելի նեխում. նողկալի զոլորչի մը՝
թանձր զոլի մը պէս՝ դէմքիս կը զարնէ, արտաշնչ-
ուած օղին աղտոտ ալիքները՝ ամբողջ զիշերը բան-
տարկուած՝ հիմա զրան բացուածքէն կը խուժեն դուրս,
եւ մենք այդ պէտակի օղին մէջ կ'ապրինք ամառ ճմու։

Գիւղական կեանքի մէջ գոմէշներու ախոռին
դուռը երբ կը բանաս, ասոր նման գոլորչի մը դուրս
կ'ելնէ, բայց քակորի տհաճոյ հոտը այս աշխած մըթ-
նոլորտէն վատառողջ չի կրնար ըլլալ կարծեմ, մանա-
ւանդ որ չի մարած ածուխի վառումը փակ սենեակ-
ներու մէջ ածխային սպանսով կազով մը՝ անբաժան
վլխացաւով մը կը տանջէ մեզ, Զմեռը՝ Դեկտեմբերէն
մինչեւ Մարտ մէկ՝ ամիչն սենեակի մազ մը ածուխ կը
տրուի կառավարութենէն՝ սենեակները տաքցնելու
համար, բայց նախնական բաներու իսկ անտեղեակ
բանտարկեալը չի գիտեր թէ այդ ածուխը իր պառ-
կած սենեկին մէջ բորբոքելով, իրեն թոյնը կը պատ-
րաստէ, եւ որո՞ւ կրնաս հասկցնել այս բանը։ Քանի
մ'օրէն կը զազրեցնեն ածուխի ցրուումը, թերեւս այն
ատեն միայն ազատինք։

ԽԸ.

Մարտ 2

Բաղդակից մը այսօր հրամեշա տալով իր բանտի
ընկերներուն ազատեցաւ, գնաց: Բանտարկեալին բա-
ժանումը երկու հակնդդէմ զգացումներ միանգամայն
կը ներգործէ. բարեկամի մը, վիճակակիցի մը ազա-
տումին համար կուրախանաս եւ խնդակից կ'ըլլաս
իրեն, բայց միւս կողմէ սիրելի ընկերակցէ մը բաժա-
նումը, բանախ արդէն անհրապոյր կեանքին մէջ ծանօթ
դէմքի մը անհետացումովը թողուած պարապը դան
ճմումով մը կը տրորէ մարգուն սիրաբ, եւ այսպիսի
յուզումնալից պարագաներու մէջ է մանաւանդ որ ա՛ւ

մւելի կը չեշտուի բանսին սրտնեղիչ դառնութիւնը:
Ուստի այսօր սովորականէն աւելի տրտում կ'զգամ
լնքղինքս:

Ազնիւ եւ բարեմոյն երիտասարդ մ'էր եւ իր
դժբաղդ ընկերակցութիւնը հաճելի եւ միխթարական
էր ինծի բանտիս մէջ: Թղթի կտորի մը համար դա-
տապարտուած էր երեք տարուան բանտարկութեան,
զոր աւարտեց այսօր: Ուսեալ տղայ մ'էր, միշտ իրա-
րու հետ կ'ապրէինք, եւ օր մը երբէք իրարու հետ
գժառուելու առիթ չէինք ունեցեր, հազուազէալ բան մը
բանտի նեղսիրտ ընկերակցութեան մէջ:

Շատ ստիպեց որ՝ իրենւ յիշատակ՝ ոտանաւոր մը
զրեմ տամ, թէեւ ըսի թէ չեմ գիտեր ոտանաւոր զրել,
բայց չի կրցայ զիմադրել իր ստիպումներուն եւ ան-
պատրաստեց հետեւեալ քանի մը տողերը զրելով յանձ-
նեցի իրեն :

«ԱՊՍՊՐԱՆՔ»



Երբ Հայաստանի խոչոր երակին —
Եփրատին — հուժկու եւ աղմափրփուր
Խօլ կոհակներէն անցնիս խոնդագին՝
— Ինձնէ բարեւ տուր:

Մեր հայրենիքին արեւին, լուսնին,
Դաշտերուն համայն, լեռներուն ողջոյն,
Վճիտ ջուրերուն՝ անձկայրեաց ջերմին
— Հաղորդէ՛ ողջոյն:

Թխնակայորդ մութին եւ սուր ճաճանչին,
Խուլ ամայո՛թեան եւ անմեղ երդին,
Յոյզին, քթթումին, փթթուն բողբոջին,

— Բա՛րեւ սրտաղին:

Սլրահար ատո՞նց, իղձերս անհնար,
Որոց համար միշտ կուրծքս տրոփէ,
Այլ զուրկ եմ, բարէ՛, գնա՛ մի՛ մոռնար

— Եւ ո՛չ մի բոսէ:

Մթին գիշերը երբոր հանդիպես
Խաւարը ծակող անհամար աստեղց
Ցիշէ՛ թէ բանտը՝ թոշնած ծաղկի պէս՝

— Կայ մի բանաստեղծ:

Աւօտին՝ երբոր ծաղկունք կէս - կոկոն
Սուրբ սարսուռով մը հեշտիւ դողդղան
Ճողաթուրմ ոստոց, մարդին վրայ, հո՞ն,
— Բալէ՛ ինձ փոխան

Վեհ արշալոյսը — աստուծոց աղջիկ —
Երբ մայր — բնութեան բոլորէ նարօտ,
Անթիւ պերձանքին, փառքին հիացի՛կ
— Յայտնէ, զիմ կարօ՛տ:

Նախշուն դարունը՝ երբ սիրուն ծիծառ
Հոլանի ճախրէ քո զլխուն վերեւ,
Կամ սոխակին՝ որ թռչի ծառէ ծառ
— Յայտնէ՛ զիմ բարե՛ւ:

Ժպտուն մանուկի՞ն, լոյսի՞ն բարեշող,
Յօլի՞ն պաղպաջուն, ծաղկին հեշտաբոյր,
Երգող թռչունի՞ն, զեփիւոի՞ն շոյող
— Տուր մէյմէկ համբոյր:

Բընութեան չքնաղ միծկակ կիթառին
Բիւր լարերը թէ թըրթըռան բեկրեկ,
Հոգւոյս աւաճներն ալ հոն կը թառին
— Նուա՛ղ, սրտարե՛կ:

Երբ տարերք խառուին, ամպերը գոռան,
Կայծակը սուրայ, արեւը չուէ,
Բնութեան ահեղ մէկ քերթուածն է այն,
— Դիտէ՛ ու հրձուէ՛:

Ու եթէ օր մը շուշանազգեստ
Մհծ Արգարութիւնն — Երկնից փոխարքայ —
Այդ չնաշխարհիկ սիարիկը տեսնես
— Թո՛ղ ինծի մօտ գայ:

Քոէ՛ թէ՛ բանտը ահեղ կիկլոպ մը,
Չեմ կրնար սլրծիլ անոր կըլափէն,
Թո՛ղ գայ զիս փրկել այրող ցաւերէն
— Որ զիս կը լափեն

Իսկ աշունը՝ երբ միծ քայքայումին
Խօլ խարշափումով ծառերը հսկայ
Գետին կը ծըռէ ամեհի քամին,
Յիշէ՛, լուս—աղբա՛ր, միշէ՛ թէ բան կայ:

Յաւագար սրտիս մշտամորմոք բաղձանքները,
Վրկանքիս եւ վշտերուս այրումին ուղէշացած մուխը,
տառապանքիս խուլ շշունչը եւ կարօտներու՝ զոր
ամփոփեցի սեւ ու փշոտ ծաղկներու փունջի մը պէս
եւ տուի բաժնուող բարեկամիս: Սիրոյ ու հածոյքի
ծաղկներն են որ վայրկեանի մը կեանքէ վերջ կը
թուամին շուա, ցաւի, տառապանքի ծաղկները անթա-
ռամ են եւ տիրայուշաբար յաւերժաթոյր: Խոսվի
մէջ ապրուած կեանքի յիշատակիներն են ասոնք՝ զորս
չի պիտի կրնայ մոռնալ բարեկամս, որուն հետ քանի
հաղար անգամ տարաթըրիեր ենք, նոյն հրակէզ կարօտ-
ները յայտներ ենք իբարու: Ան աղատեցա՛ւ գնաց
վերջապէս, իսկ ե՞րբ արդեօք ես ալ նոյն բաղդին
պիտի արժանանամ:

Խթ.

Մարտ 13

Բանար իյնալէս ի վեր տակաւին ո՛չ մէկ այցե-
լութիւն ընդունած եմ, բաց ի հօրս այցելութիւնէն,
Ենչպէս նաև ո՛չ մէկ նամակ՝ բացի սիրականիս զրած
քանի մը նամակներէն, թէեւ այդ մէկ այցելութիւնը
բոլոր աշխարհի այցելութիւններէն զօրաւոր ու միխ-
թարական ըլլայ ինծի համար եւ այդ քանի մը նա-
մակները ամէն տեսակ զրերէն աւելի քաղցր եւ սփո-
սիկները փիչն աշխատ գործուած թէ ո՛ւր միացին
փիչ, բայց եւ այն չէս կը մտածեմ թէ ո՛ւր միացին
այնքան մտերիմ բարեկամները, այնքան սիրակցորդ
աղգականները ու ծանօթները, միթէ՛ ատոնք բոլորը
կեղծ էին կամ թէ բանտին տեսքը այդքան սարսա-

փելի՞ է, որ գէթ հոն բարեւ մը դրկելու չեն համար-
ձակիր, Եթէ ուրիշ կերպ դժբախտութեան մը հանդի-
պած ըլլայի, դարձեալ այս լքո՞ւմը պիտի տեսնէի, թէ՛
բանտին անհաճոյ անունն է միայն որ այդ խեղճ մար-
դկը կը պաղեցնէ ու կը վախցնէ:

Իրենց այս ոչ չքմեղական վարմունքին հանդէպ՝
ևս ալ խրոխաւ լսութիւն մը պահած եմ, ո՞չ մէկուն
դիր մը գրած ունիմ, եւ յևոյ, ինչո՞ւ զրեմ, թերեւս
բանտարկեալի մը նախորդ ըլլայ իրենց:

Այսօր մէկը այդ բարեկամներէս սակայն բարե-
հաճած էր նամակի մը զրել. տափակ ու ձանձրանալի
միխթարականներու տարափ մը, որոցմով կը յորդորէ
որ «այս արտասուաց հովատին» մէջ պատահած դժբաղ-
դութեանց անտրտունջ համբերեմ: «գերեզմանը միայն
զուռ չունի, կ'ըրէ, բանար զուռ մը ունի վերջապէս . . .»
միխթարելու ի՞նչ ագեղ ձեւ ասիկա, որուն յաճախ
հսս ալ բանտարկելոց մէջ յեղեղուիլը լսեր եմ:

Գերեզմանը զուռ չունի, իրաւ է, բայց գէթ տան-
չանք ալ չունի, եւ կամ վիճակի զիտակցութիւն ալ
չունի, ու հոն յաւիտենական, վերջնական, գերագոյն
ու նախասահմանուած հանգիստը կայ եւ անոր մշտըն-
ջնապէս փակ գուռը շատ նախադաս է բանտի զոնէն՝
որ թէեւ կը բացուի վերջապէս, բայց անկէ զուրս
կ'ենէ կմախացած, հիւծուած, քայքայուած էակ մը,
մէթէ ողջ է, եւ կամ զիակը:

Բանտի մէջ մեռած կեանքին աղդած սոսկումին
եւ վշտին բովանդակ զիտակցութեամբը կը տառապի
մարդ օրէ օր, իսկ գերեզմանի մէջ զուրկ է այս տագ-
նապիչ զգացողութենէն,

Եւ այսպէս ահա պատասխանեցի բարեկամիս նա-
մակին, որ այսքան դանդաղ յամեցումէ ետքը կուգար
այս տիսուր խոհերը թելադրել ինձի:

Ծ.

Մարտ 24

Դարունը ե՛լաւ ահա, վերածնումի, վթթումի,
անումի եղանակը: Զիւնելը հալած են եւ անոնց տա-
կէն նորածիլ բոյսեր գեսափթիթ եւ աղածրի վերըն-
ձի զումներով նոր կեանքի մը կը ժպաին, ցուրա ու
սառուցիկ պատանը, որ իրենց ծղոնները պիտի մաեց-
նէր, հալած է այլեւս եւ իրենք ազատած են բանտ
ձմեռի կապանքներէն, իմ բանտս սակայն ոչ գարնան
արեւէն կը հալի եւ ո՞չ ձմրան քամիէն կը սառի . . .

Աշունէն ցանուած սերմնահատիկներ երկար ատեն
հողին ծոցը սպասելէ եաքը՝ ալ հիմա իրենց նուրբ
բողբոջները կը ցցին կակուզ գետնի մակերեւոյթէն
գուրս, ազատած են այլեւս իրենց բանտ-հողի ծոցէն,
իմ բանտս սակայն՝ կուռ ու կարծր՝ չի թողուր ինձի
եր մէկ սեւ կողէն ծակ մը բանալ ազատումի . . . :

Գետինը թափթփած պտուղի կորիգներ երկար
ատեն սպասած՝ հիմա իրենց վեճեկը կը վեռեկն եւ
ծիլ կ'արձակեն, ազատած են այլեւս իրենց բանտ-
կճիտի պատեանէն, իմ բանտս սակայն ո՞չ մի վեռեկ
ո՞չ մի ճեղք կը սանայ ինձի դէմ:

Տերեւազուրկ ծառերը երկար ատեն լերկ ու մերկ
ցուրտ հովին դէմ իրենց կմախք ցցումները կափկա-
փելէ վերջը ա՛լ հիմա կ'ոկսին դալար փետուրներով

պճնուիլ, ազատած են այլ եւս տխնդ մերկացումի մը բանտ—տառապանքէն. իմ սիրաս սակայն՝ թափուր ու ամայի, կը փետտուի հետզհեւաէ իր գողտը յոյսերէն ու զիս կաշկանդող բանտին պէս տխուր բանտ մ'ալ կը ստեղծէ ներսի զիս . . . :

Սար ու բլուր, դաշտ ու հովիտ, ձոր ու ծործոր մշտածոր, վտակ ու ծով անյատակ եւ աշխարհ բովանդակ, պաղ ու միաստաղաղ պատանքի բանտ—սաւանը թօթափած դալարազուարթ ու փթթենազարդ, գեռապաճոյճ պչրանքով կը խայտան. այլ այս գեղապճնումները ցոլարձակ եւ վերափթթումը կենսանորոգ՝ կղզիացած բանտիս մթնոլորտէն կը փախչին՝ իրեւ խորշակէ մը գալկահար, ու ես բնութեան վերակենցաղ բողբոջումէն անբաժին, համօրէն ծլարձակումի պահուն ես կը ծիւրիմ ու կը ճնդիմ բանտիս մէջ ճնթփած . . . :

Պաղ ծմակներու մէջ ցրտահար մերկը ա՛լ հիմա արեղի պատտակներուն կրթնած կը քթուըտի զոհունակ եւ չորս—պատի մէջ արդիլուած մուրացիկը ալ դուռնէ զուս կը պատի ապահով: Բանտարկեալը միայն՝ ապառաժի ծերպերուն կամծ մամուռին պէս՝ անխախտ փակած է իր բանտին տղեղ պատերուն եւ բնութեան փոփոխմներն ու եղանակներու պէսպիսումները տարբեր նորոյթ մը չեն բերեր իր միօրինակ ու սրտամաշ կենցաղին մէջ :

Ծիծառներու զուարթ հոյլեր ջինջ այերին անդայտ կապուտակութիւնը կ'ասղնակն եւ անոնց ճռուողումներուն մէջ գարունը իր գալուստը կ'երգէ, գաղթական թեւաւորները կը վերադառնան, պաղ ու ամայի բոյները նոր կեանքով մը կը բարախեն ու սէր կը

միջեն ջերմիկ: Բանտարկեալն է որ չի վերադառնար, իմ գեռահիւս եւ կիսաւարտ բոյնս է որ աւեր ու թափուր կը մնայ . . . :

Աշուններ ու գարուններ կ'անցնին, թոշուններ կ'երթան ու կուգան, բոյսերը կը վտակն ու կը վերծլն եւ ես բանտ—վիրապիս մէջ կը մնամ. ե՞րբ արդեօք ես ալ պիտի վերյառնիմ. դա՞ր մը սպասելու է՝ վինիկի պէս՝ իմ ցաւերուտ ածիւնէն վերակենդանացած ազատելու համար . . . :

ԾԱ.

Ապրիլ 2

Զատիկ է . . . բանտարկեալ ընկերներս փոխադարձ այցելութեամբ կը շնորհաւորեն ու կը հովաներն զիրար, բայց այս բանազրօսիկ միխթարանքները կը նմանին այն մեղմիկ հովթփումներուն՝ որ ծածկուած բոցը մարելէ աւելի կ'արծարծէն: Առառն վհատ մեղմութեամբ մը խշաեկիս վրայ տարածուած էի, բայց յետոյ այցելուներու անընդմիջական երթեւեկը եւ տօնի առթիւ տաղակալի յանկերգներու պէս յնզեղուած միօրինակ խօսքերը ձանձրացուցին, ճնշեցին սիրտու, տիսուր յիշատակներ ու դառն խոներ պաշարեցին նորէն զիս ու այնքան նեղարտեցայ՝ որ կարծես կուրծքս պիտի ճաթէր, գուրս ելայ, կարտիանին բուռը քանի մը փարայ դրի եւ արտօնութիւն առի մէկ—երկու ժամ վերի յարկը պտաելու: Անմիջապէս պատուհանին առջեւ գացի եւ գուրսը դիտել սկսայ, բայց

ի՞նչ աղետաւոր ներդոթութիւն ըրին այդ մոռցած
տեսարաններս ինձի:

Մո՛ւթ, տրտում, գեղնա՛ծ, աւեր ու տակնուվրայ
եղած կը կարծէի աշխարհը՝ բանտիս պէս տիսո՛ւր,
սրտիս պէս փլած . . . այլ ո՛չ, դուրսը ամէն բան իր
տեղը, նոյն վիճակին մէջ էր: Արեւը՝ նոյն արեւն էր
լուսավառ, որ բռնկած աղամանդեայ սկաւառակի մը
մէջէն իր ճաճանչայեր վիճններով աշխարհը կ'ողողէր,
երկինքը՝ նոյն երկինքն էր՝ կամարակապոյտ ու ան-
ծայրածաւալ, մարդիկը՝ նոյն մարդիկն էին՝ իրարան-
ցած, աշխարհը՝ նոյն աշխարհը, իրեւը՝ նոյն իրեւը . . .
եւ աւա՛զ, տիեզերքի այս անսայլայլ համայնապատ-
կերը՝ վշտիս դէմ անտարբեր, հոգւոյս հատնումին ան-
կարեկիր վիթխարի հեգնութիւն մը, անհեղեղ քրքիչ
մը թուեցաւ գաճաճ էութեանս մէջ դիզուած ցաւի
մեծակարկառ կոյտերուն եւ սիրտս ճմոթկեց: Ո՛հ,
կ'սպասէի, կը պահանջէի — լշտացածի եսական ու
հիւանդ պահանջը՝ — որ արեւը դալկահար, երկինք
ամպամած, աշխարհ սգապատ, իրեւը դժգոյն եւ մար-
դիկ տիսրադէմ ըլլային, բայց անոնց ո՛չ մէկը կուզէր
խորհիլ թէ իրենց դիմացը տիսուր ու հեւքոտ բան-
տարկեալ մը նախանձարեկ ու կարօտակէզ կը տա-
ռապէր :

Թոչունները կ'ոստոստէին ու կ'երգէին իրենց
սէրը, ծաղկները կը ժպտէին եւ իրենց սէր - խունկը
կը ծաւալէին անհատնում բուրումներով, ծառերը
կալպ - կանաչ ու ծաղկազարդ՝ կոկուած հարսերու պէս՝
կը ծօձէին հեղանազ եւ հաճոյքնին կը փալսային իրա-
րու եւ անուշ սիւդ մը մեղմ տատանումներով կ'օրրէր
ու կը համբուրէր զանոնք, փողոցներու մէջ տղաք կը

վազվզէին կայտուուն եւ մարդիկ զիրար կը բարեւէին
խնդումերես: Վերջապէս կեանքի ու աշխարհի անյեղլի
իրարանցումը, որ այնքան սաստիկ կը խոռվէ զիս
Աշխարհը անփոփոխ, աինզերքը նոյն ու այս բոլորը
անկարեկիր ու անհաղորդ վշտագնած սրախ . . .
թերեւս ինքնամփոփ վշտակրութիւն, շատ շփացու-
ցած ըլլայ զիս, բայց ջախջախիչ հիասթափումով մը
բաժնուեցայ պատուհանէն, սիրտս կոտոր ու խոռվ ու
եկայ թաղուիլ բանտիս նսկմ խորչին մէջ միայնակ . . .

Դուրսի կեանքի զուարթ տեսարանները նոր ցա-
ւերով շամփրած էին կուրծքս: Աղէ՛կ որ վերի յարկը
չեմ գտնուիր, որով չեմ կրնար աեսնիլ արտաքին աշ-
խարհը, որ ինծի համար աղօտ մոռացումի մը մէջ պը-
լուած է: զուրսը դիտել հալումաշ ըլլալ ըսել է շա-
րունակ, երակին դէմ բռնուած մեղրամոմի պէս Ուսափ
հոս՝ վարի յարկը լաւ է ինծի համար՝ ուրտեզէն կա-
րելի չէ տեսնել ո՛չ մի տեղ կամ տեսարան արտա-
բանտ աշխարհէն:

ԾԲ.

Ապրիլ 11

Սյաօր սիրելի Փեփրոնէս նամակ առի, յարմար
ժամանակին նկատ, երկար ատենէ ի վեր նամակ առած
չըլլալով, դառն սրտատանջութեանց մատնուիլ սկսած
էիր: բանտիս մէջ եթէ այս միակ ու քաղցրիկ միփ-
թարանքն ալ չըլլար կատարեալ գերեզման մը պիտի
դառնար:

Զատիկին գրած է այս նամակը, ու Ա. Յարութեան տօնի առթիւ իր ջերմ մաղթանքները կը դրէ:

« Յարութեան Ա. Տօնի առթիւ կը մաղթեմ որ դուք ալ ի մոտոյ յառնէք ձեր բանտային կեանքէն, ու գերեզմանի կափուլը մէկդի հրող ասսուածային զօրութիւնը, ձեր ալ բանտին նիգերը խորտակէ ու ազատէ անիրաւ վճիսի մը կապանքներէն. կը մաղթեմ նաեւ. որ ուր ուրեք անիրաւ բանտարկուողներ կան, բոլորն ալ աղատին Մաղթանքի այս ձեւը աւելի բանաւոր է ու ամեն աբարի Արարին աւելի ճաճելի կը թուի անշուշա :

« Կեանքիս մէջ հազիւ թէ քանի մը անգամ բանտին անունը լսած էի, իսկ անոր վրայ խորհած՝ երբէք Բոլորովին անզիտակ էի թէ մարզիկ կան ասուասող՝ իրաւացի կամ անիրաւ պատճառներով՝ չորս պատերու մէջտեղ. բայց ձեր ձերբակալման գմզաղդ օրէն ի վեր ժամ մը. բոսէ մը չ'անցնիր որ բանտին տղեղ գաղափարականը՝ արհաւարեկի խրառութիւնի մը պէս՝ մաքիս մէջ չի ցցուի Երևակայութեանս մէջ աղտոտ ու անարդիլ չէնքի մը տեսքը ինած եմ ու միշտ անոր մէջ կը յածիմ մտքովս, կ'զգամ, կը ճաշակեմ բոլոր այն դառնութիւնները՝ զորս դուք կը կրէք հոդ բանտիդ մէջ, ցաւակից սրտիս մշտանփարատ մորմոքները բանտ մ'ալ յօրինած են իմ չուրջս, ու լայն անջրդապետին մէջ ինքինքս բանտարկուած կը գանհմն Բոյրն ու Թոյրը, գեղն ու գեղգեղը, գարունն ու աշունը, կեանքի՝ աշխարհը վերջապէս ուեւէ ճաճուք չեն տար ինձի, ու առանց քեզի այդ բոլոր բնական վայելքները ո'չ թէ միտյն հրապոյր մը չունին, այլու դասն սրտամլում մը կը սատճառեն՝ յիշեցնելով թէ երբեմն կը

վայելէինք զանոնք միասին, ու այժմ դուք բոլոր այս ամենէն զիկուած մզլոտ պատերու սեղմումին մէջ կը հեծէք: Զեր վիշտը իմ վիշտս ալ է ու բան մ'ալ աւելի եւ հարկ չի կայ որ մի ըստ՝ միոջէ պատմեմ սրտամորմոքութիւններս: Ամբողջ կեանքս աղօթք մը եղած է մշտանուէր, շրթունքներս մաղթանք մը մրմջելու համար միայն կերերան, ձեռքս խաչակնքումի եւ ծունդերս երկրպագումի համար միայն կը շարժին, ու կարելի՞ բան է որ այսչափ պաղատանքները ունայնը երթան: Ո՞չ, պիտի աղատիք ի մոտոյ . . . » :

Ի՞նչ չզօր հաւատք, ես եթէ չեմ աղօթեր, գէթ չեսուն անոնց կոյս մը՝ որ էակիցս է, իր կեանքը հանապաղորդական աղօթքի մը փոխակերպած է:

Պատասխան մը զրել պէտք է վերջապէս իրեն ու կը չուարիմ. զրելիքնկրս շատ զառն, շատ սրտակսկիծ բաներ պիտի ըլլան. որոնք իր չուշան սիրտը կծու փոթփոթութիւններով պիտի ճալեն: Թշուա՛ս աղջիկ, սեւ բաղդիս կապուած է կեանքդ ու ինձի հետ կը տառպիս, ինձի պէս կը հալիս կը մաշխ . . . » :

ԾԳ.

Սովոր 23

Մտամոլոր բանդագուշող մը դարձեր եմ. ամենաշնչին ու ցնորական բանի մը վրայ ժամերով կը խորհիմ :

Թիթեռնիկ մը այսօր չեմ գիտեր ի՞նչ միմար մուրումով՝ ծաղկներու հետ իր խոլ պաշտութեն ի՞նչ ձախաւ եր շեղու մով բանտիս մրոտ պատուհանէն ներս

ինկաւ ու քասի մը տենդուտ ու խելայեղ թեւարախումներէ ետքը՝ դուրս ցատքեց նորէն, զզջալով անշուշտ իր անխորհուրդ մոլորումին վրայ, լոյսի ու րոյրի աշխարհէ մը խաւարչտին ու նեխուտ վայր մը իյնալուն համար, բայց այս անակնկալ այցելուն իր վայրկեանի մը ներկայութեամբ առկնուվրայ րբաւ հոգիս եւ իր աներեւութաղումը դլրդեց էութիւնու Ամենէ փոքրիկ արարածներն իսկ իրենց կամքին աղառութիւնը ունին:

ԱՌԻ. ի՞նչ կ'ըլլար ես ալ վայրկենի մը համար թիթեռնիկ րիտի ու դուրս խոյանալի պատուհանին ճեղքէն, ծաղիկներու հետ գրկախառնուէի, օղին մէջ զուարթ խաղիր յօրինէի ու մարդոցմէ անտես, գաղտնի տեղ մը նորէն մարդ րիտի ու փախէի՛, փախչէի ճեռուն: Յաճախ մըջիւնի մը, ազազուն միջատի մը հախանձեր եմ, մըջիւն մը եթէ րիտի ու բանտին պատերէն անցնիի եւ շատ անդամ յօժարումիս արածինի, յիմար ցանկութիւնը ունեցեր եմ մրրչինի, թիթեռնիկի կամ ծիծեռնիկի կեռնքին հետ փոխել իմ մարդկային կեռնքս, աղասութիւնու զնելու համար՝ ուղեր եմ անասունի մը խորխին մէջ առդիլ մշտապէս :

Կերպարանափոխութեան համար այս աղայամիտ բարձրագունքերէն զամ ստէզ ալ մոզական բեղոյրի մը բանտի ձանձրոյթներու երազիր եմ այն Տէվրիչի սրամուած երգնու կ արմւլանիները, Տէրեսթներու մէջ պառագութ կ'ըլլայ

Բանտին աներեւութանալ, աղասիլ, այս միմիտի

տենջանյը հաղարումէկ տիսմար երազներով չարչրկեր է միտքո. ուղեր եմ յոյն դիցաբանութեան մէջ յիշուած սիրահարին պէս լալ, լա՛լ միշտ, անցամաք սորսորումով եւ յետոյ գառնահամ, աղի աղբիւրի մը փոխակերպուիլ, եւ կամ նարկիոսի պէս մարմրուն զոյնով եւ մշտախունկ ծաղկի մը վերածուիլ. ծաղիկ մը ըլլալ՝ թիթիլ ու թոռմիլ օրուան մը կեանքէ վերջ, սեւ ամազձ բանաստեղծի զնորական բաղձանք:

Այսօր թիթեռնիկի մը թրթոռուն թովզումը, երէկ թոջնիկի մը թեւարախ թոչտումը, վալլ թրթուրի մը գանդաղ սողոսկումն է որ կը յուզէ ու խոլացնոր խոկումներու մէջ կ'ընկղմէ :

Թիթեռնիկը որ այսօր պահիկ մը միայն երեցաւ եւ առանց թառելու ոլացաւ գնաց՝ զիտյա՞ւ արդիօք թէ բանտի մը լուսամուտէն անխորհոգաբար ներս խումած էր, ու հոն վշտերու մէջ սարգահիւսուած անշամալոյծ բանտարկեալի մը հոգին վրդոված, տաղնապաղին խոներ թելաղրած էր անոր:

Կըսեն թէ նեղոսի տարեկան յարոյցքը մնծավիշտ լացովի մը արցունքներուն յորդումէն առաջ կուզայ. լացովի մը արցունքներուն յորդումէն առաջ կուզայնին հաւատքի մը այս տիսուր ու զեղեցիկ չափազանչին համար այնքան հաճելի կուզայ ինծի, բայց դժբաղութիւնը այնքան հաճելի կուզայ մէջ, եթէ ոչ դարար արցունք չունիմ ես աչքերուս մէջ, եթէ ոչ պիտի ուղէի աղի ու այրող արցունքներու յորդաբուխ պիտի ուղէի աղի ու այրող արցունքներու յորդաբուխ պիտի մը բանտիս շէնքը ողողել ու անոնց մէջ ծածկել, վլցնել :

Շաբաթէ մը ի վեր պառկած եմ. կատարեալ հիւնգութիւն մ'է այս, զոր սկիզբէն սովորական հարսուխի մը ակարութիւնը կարծելով փորձեցի բանի տեղ դի զնել: Բայց անցեալ կիրակիւն ի վեր վիճակս հեշտէ կը վատանայ. ութ օրէ ի վեր անկողնէս ելած չունէի, այսօր առաջին անդամը ըլլալով տեղէս ելայ, վասնդի հայրս եկած էր ու դուրսէն կանչուելայ, իր խոստումին համաձայն տարին չի բոլորած ցայ, իր խոստումին համաձայն տարին չի բարձար փութացուցած էր իր գալուստը. եւ ո՞րքան յարմար ատենին կուգայ հապա. հիւնգութիւն վիճակս երթալով կը ծանրանար եւ անյոյս մտմտուքներ աւելի կը գառնէին զայն: Իր գորովալից եւ ինքնավստահ դէմքը մեծ քաջալերանք մը ներշնչեց, որուն կը կարօտէի: Կերեւի թէ շատ նիհար շատ այլափոխուած եմ, վասնդի հայրս տեսնելուն պէս՝ զարմանքի տխուր շարժում մը հայրս ավագանար, բայց այս անդամ աներես հիւրի մը պէս նետանար. բայց այս անդամ աներես հիւրի մը պէս երթալու միտք չի ցուցներ: Բաւական տկար եմ, այն պէս որ պառկելու թոյլ տրամադրութիւն մը կ'զգամբ էիմա:

Թէյ եփած եմ, ու վեց—եօթը գաւաթ խմելէս ետքը անմիջապէս պիտի միտուիմ մահիճիս մէջ մինչեւ որ քրտինքով խսմուիմ լաւ մը, ասիկա լաւազոյն միջոյն է հարբուխին դէմ: կը յուսամ թէ վաղը ողջ—պիտի ըլլամ:

Շիտակը խօսելով բանտարկութեան մէջ հիւանդութիւն մ'ալ ցաւերուն էն անհանդուրժելին պիտի ըլլար:

իրականանան,ու երջանիկ կեանքի մը մէջ պիտի
մոռնաս բոլոր սեւ տպաւորութիւնները այժմու աա-
ռապազին կեանքիդ՝ վստահ եղի՛ր եւ աշխատէ ժամ
առաջ ապաքինկլ» :

Այնքան վատահօրէն կ'ըսէր՝ որ կարելի չէր կաս-
կածիլ. շատ թեթևոցած կզյամ հիմա ինքզինքս, եւ
զուր ջանքեր կ'ընեմ հիւանդութիւնը պատմուճանի մը
պէս վրայէս թօթուելու: Ա՛խ, քանի՞ օր պիտի սպա-
սեմ արդեօք, ե՞րբ պիտի առողջանամ: Հիմա ինձնէ
կախում ունի ալ ազատում, հօրս խօսք տուի շուտ
առողջանալ:

Umgang 11

Զանքերը՝ զոր կ'ընեմ առողջանալու համար՝ աւելի
կը սասատկացնեն, հիւանդութիւնս եւ փոխանակ ապա-
քինելու՝ օրէօր կը ծանրանայ վիճակս։ Երկու օրէ
ի վեր լուծում ալ ունէի, ուստի այսօր անկողինս վերի-
յարկը Հիւանդանոցը հանել տուին, այս գաղիք սեն-
եակն ալ ո՞րքան կը գալչիցնէ զիս

Այսպէս հիւծեր վատեր եմ, որ սակորներս ցցուած
են ու մէկիկ մէկիկ կը համբռւին: Անկողնոյն մէջ
պառկելէն կը յոգնիմ, կողերս չարաչար կը ցաւին,
ինքնիրենս չեմ կրնար քալել կը գեղեւիմ, կարծես
թէ պիտի իյնամի Անկէ վերջ երկու անդամ եկաւ
հայրս, եւ ուրիշի մը թեւին կրթնած դուրս դնացի:
Այն միշտ իր հզօր յոյսերը կը ներկայէ, բայց ես շատ
հեռու կը գտնուիմ առողջութենէս: Ինքնիրենս չեմ
կրնար ելնել, մեր գեղացի թուրք մը մահիճը քովս
փուած է ու կը խնամէ զիս, շատ բարի եւ հաւատա-
րիմ տղայ մ'է եւ ձեռքէն եկածը չի խնայեր: Ո՞րքան

դաստի պիտի բլուրը վիճակու եթէ խնամող չունենացի;
Բանափ մէջ հիւանդ պառկիլ, է՛ն սոսկալի տա՞ջանքն
է, ուրիշ կը սոսկալի եւ որ գլուխս եկաւ. Բժիշկը՝
հակոսակ սովորակեան՝ երեք անդամ եկաւ վիճակս
քննել, կ'երեւ հայրս մոռնաւոր խոստում ըրած է:

Զե՞տ զիսեր ի՞նչ է օրը այսօր և ո՞չ ալ ամսուն քանին
ըլլալը գիտեմ. քանի մը օրէ ի վեր զգացազիրկ ինկերէի և
բերնէս պուտ մը ջուր, հացի վշտուր մը վար չէ զացեր :


Անհարին ցաւերու եւ զառանցանքներու մէջ կը
թաղթակէի եւ ծով քրտինքի մէջ մնացեր էի. ա'լ որոշ
բան մը չէի ակներ, աչքիրս մահուան մոալլովը ներ-
կուած էին կարծես, անդամներու շարժելու կարողու-
թիւն չանէի, մաքիս մէջ տարատամ, անսելի եւ մա-
հացիւս գաղափարներ կը բղզային, տատանուած վի-
ճուկ մը կեռոնքի եւ մտչուան մէջտեղ առկախ: Եւ
յանկարծ գորովազեղ ձայն մը խանզալատանքի կեն-
սունակ համբոյրով մը սմթափեցուց զիս, աչքս բացի
եւ հօրս տրամալի գէմքը տեսայ զիխուս վրայ
կեղծ մարզը անզօր աղոյ մը պէս կ'աղաչէր, պաղա-
տանքներ կ'ընէր որովէսզի տոռլշանամ, կարծես ինձնէ
կախում տնեցած ըլլար բուժումաւ ես հազար ո՞րքան
կը տագուազիմ, ամբողջ էութեամբս կ'ոգորիմ, կը մա-
րտորմ անզութ տիտին գէմ, որ այնքան գէշ տահն
կուզոյ լինկել զիս, երրոր հայրս հոս պատրաստ իր
նոողական զիրկը կը բանայ ինծի ու ամէն վտանգ կը
դիմագրաւէ ազատութեանս համար: Հօրս ներկայու-
թիւնը խիստ բարերար ազդեցութիւն մը կ'ընէ վրաս,
յաւերս կը մեղմանան կարծես: Երկու օրէ վեր կու-
յաւերս կը մեղմանան կարծես: Երկու արէ վեր կու-

նութիւն առեր է վերջապէս քովս զալու; Երկու ժամի
չափ կիցաւ քովս եւ յօւսագրեց:

Երկար ու տաժանագին թմբումէ մը նոր կը
սթափիմ եւ Օմօն կը պատմէ թէ երկու օրէ ի վեր
աչքս չեմ բացեր ու շարունակ զառանցեր եմ, ստեղ
սիրականիս անունը յեղյեղելով. հիմա խելքս գլուխս է,
բայց այնքան ակար այնքան ազազուն եմ՝ որ զլուխս
չեմ կրնար կանգուն բռնել ու մատներս կը գողդղան
չեմ կրնար զիւրութեամբ շարժել զրիշը. Ալ կ'զզամ
թէ կեանքը հետպհետէ խոյս կուտայ ինձնէ, եւ կեն-
դանութեան հոյզը կը ծորի յամբօրէն եւ կը կաթկթի
մահուան անյատակ խորքերուն մէջ: Վաղաճաս վշտերը
յաղթ ուռնացու մով մահուան ծաղիկներ բուսուցած
են սրտիս մէջ, ուեւ ու ցամաք՝ որոնք բաղեղի շաղապա-
տումներով հեռքոտ կուրծքիս տրոփիները կը խեղպկին :

տումներով հետքոտ կուրծքիս տրոխարը կը լուրջը
Մայիսին, կեանքի եւ հաճոյքի այս ժայթքուն
ամսուն մէջ՝ մեռնիւ, ո՞հ, մեռնիլ՝ գարունը եւ կեանքի
գարունին մէջ, «Գեռ չի գրկած կոյս էակ մը» ինչպէս
տրանջած է վաղամեռ բանաստեղծը՝ որուն անէցքը
կը նկարուի շրթանցս վրայ «շանթ մը ըլլամ ու կողդ
խրիմ եւ յորչորչեմ քեզ Աստուած ովերիմ . . . :

(Դեռ քանիվ մը տողեր ու կահ սրբագ աւու
նելի կը մնան: Հօս կաւարափ ցաւաբուխ նօրերը հէք
վաղամեռիկ բանտարկեալին, որուն թաղմանը պա-
տահմամբ ներկայ գտնուեցայ) :



9m

1

2



16.635